

361

2-61



ԱՐԵՎԻ ԵՎ ՀԱՅԻ ՅԱԾԱԿԱՆ ՉՈՎԱՐԱԿԵՐՊ

Խաչ կիրակ եղանակաբառք

1878 - 1929

Յ



2179

X

05 OCT 2012

ՕՐԻ

361
2-61

Հունվար
1929
Հունվար
1929
Հունվար
1929

ՅԵՐԱԿԱՎԵՐԱՆ

ՅԵՒԱՄԻԿՅԱՅ ՅՈՐԵԼԵԿԻՒՄ

ԱՊՐԵԼԵԿԻՒՄ ՄԱՐՄԱՐ

ԽԱՍԴԻԴԴԻ

1878 - 1928




Ա. ՊՈԼԻ. Խ.
ՏՊԱԳՐ. Յ. Մ. ԱՔԵՐԱՆ

1929



12 JUN 2013

93.03 +



Թուրքիայ Հանրապետութեամ անդրանիկ Նախագահ
ՎԱԾՏ. ԿՈԶԻ ՄՈՒՍԹ-ԱՅԱ, ՔԵՐՍՈՒ, ՓՈՃՈ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԴԱՐԱՆ

ST. NURSES SICKNSES



114 FIRST ST.
YONKERS, N.Y. 10704

ՄԵՐ ՇՆՈՐՀԱԿԱՎՈՒԹԵԱՆ
ՄՐՄՈՒՆ ԶԲ



Նորակազմ Աղբատախնամ Մարմինս բարեպատեհ
առիր համարելով Յիսուսմեակի սոյն հանդիսութիւննե-
րը, նուիրական պարք կ'զգայ իր շնորհակալութիւն-
ներն յայտնելու՝ ինչպէս Խասպիւլի, նոյնպէս բոլոր
բարեսկր ազգայիններու, որք իրենց սիրայօծար նուի-
րաբերութեամբ՝ նեռուկն ու մօսեն՝ օճան հանդիսացան
մեզ, մեր այնքան դժուարին գործին մէջ։ Արդարեւ
գործ՝ սրբի եւ հոգիի միանգամայն։

Մենք՝ խորապէս զիտակից մեր այս ձեռնարկին
փանուրեանք եւ անոր ներկայացուցած անհնարին
դժուարութիւններուն, ջանացինք մերովսանն մեղմել
գիւղիս տնանկներուն բռուառ վիճակը, — սփոփելով
անկարը, զօրացնելով տկարը եւ մսիքարելով վետացեալը։

Եւ մենք մեր սրապին մրմունջները խառնած ա-
նոնց հոգեբուղիս աղօրքին՝ կը մաղքենք երկար եւ եր-
ջանիկ կեանք, նորագոյն Թուրքիոյ ազատարար՝ ներկայ
Հանրապետական կառավարութեան հիմնադիր եւ տռա-
չին Նախագահ ԿԱԶԻ ՄՈՒՍԹԱՖԱ ՔԷՄԱԼ ՓԱՇԱՑԻՆ։
որ իր հաղցր հովանիին տակ կը պահպանէ բոլոր բա-
րեգործական մարմինները, պատապան հանդիսանալով
աղբատին, խրախուս տալով անուս սերունդին, հաջա-
լեր կանգնելով տկարին, եւ ըլլալով միանգամայն բա-
րեգործ հայր ծնողազուրկ որբին։

Երախնագիտական զգացմանք բարօրութիւն կը մաղ-
քենք բոլոր այն բարերարներուն, որք բանիւ եւ գործով

օժանդակեցին Աղքատախնամիս Աստուածահանոյ ձեռ-
նարկին :

Ամեն . Մրբազան Պատրիարք Հօրմէն սկսեալ , որ իր
գողութիկ օրինութեան զիրով խրախուսեց զմեզ , մեր
ջերմ շնորհակալիքը կը պատրինք այն ամեն անձնուեր
հոգիներուն , որոնք ազնուաբար ձեռնուու եղան մեզ .
իրենց յայտնի կամ գաղտնի նուիրատութեամբ :

Անգու'մ մը եւս կուզանք յայտնել թէ մենք լո՛կ
բարգմանը հանդիսացած ենք՝ ի դիմաց աղքատաց յայտ-
նել լիբաբերան՝ անոնց սրազին օրինութիւններն առ-
բարեսկը սատարող , ինչպէս նաեւ օժանդակ մէկ մար-
մինը Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ Պատուարժան Թաղ .
Խորհրդոյ , հետեւաբար մեր անհատականութիւնը լո՛կ իր
պարտք կատարած ըլլալով՝ շարժառի մը չէ՝ ունեցած
ո՛ւեկ կերպով զատագովուելու :

Բոլոր գովեսները կը պատկանին անո՞ց՝ որոնք
իրենց կարողութեան չափով լեցուցին մեր գանձանակ-
ները , որոնց շնորհիւ կարողացանք սրբել աղքատին ար-
ցունքը , արդար բաժին մը յատկացնելով անոնց իւրա-
ժամշիւրին . այս մեծ ձեռնարկին մէջ մեզ համար միսի-
րաբական է՝ որ պարզ միջոց մը եղաւ Աղքատախնամս՝
ազնիւ նուիրատուաց նպատակը գործադրելու , որու մէջ
կը գտնենք լիապէս մեր վարձատութիւնը :

Ի դիմաց Աղքատախնամ Մարմնոյ


9 Յունի. 1929

Ասենադպիր

Ասենապետ

Յ. Ա. Ա. Ա. Ա.

Յ. Մ. Ա. Ա. Ա.



Տ. Տ. ՄԵՍՐՈՎ Ա. ԱՐՔԵՊ. ՇԱՀՐՈՅԵՆ.
Պատրիարք և Պոլսոյ

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ

Ա. ՊՈԼԻՒՄ

10 Դեկտեմբեր 1928

Համար 583

ՔԱԶԱՄԵՐԱԿԱՆ ԳԻՐ

Ա. ՊԱՏՄՈՒԾՐ Բ ՀՕՐ

Առ. Ազնօւառութ Տիար Ատենապես եւ Պատ.
Անդամ Աղքատախնամ Մարմնոյ Խասպիւլի

Ամենամեծ ուրախութեամբ կը տեղեկանանք որ՝ Աղքատախնամ
Մարմինդ, որ կոչուած է օժանդակելու Ս. Եկեղեցւոյդ Պատ. Թաղ.
Խորհուրդին՝ Թաղիդ աղքատաց խնամածութեան գործին մէջ, իր բո-
լորանուէր հոգածութիւնը զրած է 'ի սպաս, մեղմելու տառապանքը
կարուտեալին, սրբելու արցունքը որբին, մխիթարելու դժբախտ այ-
րին, և վերջապէս ճնար եղած չափով զարմանելու թշուառութիւնը:

Պատ. Աղքատախնամիդ այս Աստուածահանոյ գործը վեր ըլլալով
ամէն գովեստէ, մեր չերմազին շնորհակալութիւնը կը յայտնենք բո-
լոր յարգելի և մեղուաշան անդամներուզ, որոնք այնքան անձնուի-
րութեամբ փարած են այս ազնիւ պարտականութեան, ու կը մաղ-
թենք իրենց կարողութիւն ու յաջողութիւններ, որոնցմով զօրացած
կարենան անխափան շարունակել այս բարեսիրական աշխատանքը:

Մնամք ողջունիւ և օրհնութեամբ

Աղօքաց

Պատրիարք և Պոլսոյ
ՄԵՍՐՈՎ ԱՐՔԵՊԵԿԱՆ.

SHNOR
LIBRARY
ARMENIAN PRELAC

ՅԻՇԱՄԱՎԱՐԱՆ

ՅԻՄԱԿԱՎԱՅԻ ՅՈՐԵԼԵՎԱՒԻ

ԷՂՋԱՄԱՅԻՆԱԿՄ ՄԱՐՄՆՈՅ ԽԱՍԴԻՒՂԻ

1878 — 1928



Ճուրջ երեք դարերէ ի վեր Խասզիւղ պատմական
եւ պատուական գիւղ մը եղած է՝ ըստ ամենայնի իւր
անուան արժանի հանդիսանալով իր գիւղերուն ընտ-
րելագոյնը. ուր բնակութիւն հասաատած էին Հայ
ամիրաներ, որոնք մեծաւ մասամբ գաղթած էին Ակ-
նէն եւ ուրիշ զանազան գաւառներէ: Ասոնք Իրենց
բնական ճարտարութեամբ արքունի մեծամեծ նախա-
րարաց սեղանաւորութիւնն ստանձնած ըլլալով՝ հզօր
եւ ազդեցիկ դիրք մը ունեցան, հետզհետէ շէնցնելով
այդ ամայի գիւղը, որ իրենց բնակութենէն առաջ բո-
լորովին աննշան վայր մըն էր:

Նկատելով որ գրութեանս գլխաւոր նպատակն է
պատկերացնել այս լիսնամեայ ժամանակամիջոցին
հաստատուած եւ իրարու յաջորդած Աղքատախնամ
Մարմնոյ գործունէութիւնը, ցաւ ի սիրտ ստիպուած
ենք խոստովանիլ թէ շատ քիչ նիւթեր կրցանք քա-
ղել հատուկուոր հին արձանագրութիւններէն, որոնք
դժբախտաբար հազիւ կրնան աղօտ լոյս մը ցոլացնել
եղած անցուգարձերուն վրայ. հետեւաբար հարկ դա-
տեցինք կերպիւ իւիք այդ զգակի պակասը լրացնելու
համար՝ հակիրճ մէկ կենսագրութիւնն ընել ազգ. ան-

զուգական բարերար Յարութիւն ամիրա Պէզնեանի,
քաղելով 1863ին Ստեփան Փափազեանի խմբագրու-
թեամբ հրատարակուած Փամանակ կիսամսեայ հան-
դէսէն, յորում պարբերաբար կը պատմէ հոգելոյս Ա.-
միրային ծնունդէն մինչեւ մահը, անոր կեանքին զա-
նազան գիծերը՝ ցուցազրելով այդ տարուան ամբողջ
24 թիւերուն մէջ:

Այս հրատարակութիւնն թէեւ ամբողջապէս ար-
տառապուած է երուսաղէմ, Ս. Յակոբեանց վանքը,
բայց լիովին սպառած ըլլալով անոր սակաւաթիւ օ-
րինակները, զստահ ենք որ բոլոր ազգայնոց կողմանէ
սիրով ընդունելութիւն պիտի գտնէ սոյն Յիշատակա-
րանը, նկատելով որ հոգելոյս Ամիրային բազմաթիւ
բարեգործութիւնները, ընդ որս նաեւ զիւղիս Ս. Ստե-
փանոս Եկեղեցւոյն հոյակապ շինութիւնը՝ անձանօթ
մնացած են մեր ազգայնոց:

Եւ արդէն անմահ յիշատակաց արժանի Յարու-
թիւն Պէզնեան՝ կերպիւ իւիք ամբողջ Աղքատախնամ
Մարմնոց հիմնադիրը կը համարուի, իր անհաշուելի
նիւթական ծեռնտութեամբ եւ ծայրայեղ աղքատա-
սիրութեամբ օգտակար ըլլալով Պոլսոյ թաղերուն, ինչ-
պէս նաեւ Ա. անզամ հաստատելով Տնանկաց անտու-
կը. ուստի այս եզական անձնաւորութեան վրայ կ'ար-
ժէ որ փոքր ինչ երկարօրէն խօսինք:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԵԶՃԵԱՆԻ

Յարութիւն ծնած է Եէնիզարու՝ 1771 Ապրիլ 10ին:
իր ծնողքն եղած են Պէզնի Պոլս եւ Վառվառէ։ Սա
իր պատանեկութեան հասակին մէջ հասարակ ընթեր-
ցանութիւն մը եւ քիչ մըն ալ զիր եւ հաշիւ սորվելէ
յետոյ մետաքսավաճառի քով աշակերտ մտաւ։ Առեւ-
տրական յաջողակութեամբ եւ սրամտութիւնովն ա՛յն-
քան յառաջացաւ ու համբաւ ստացաւ, որ 1802ին
Տիւզեան Յովհաննէս Զէլէպիին քով գործակալութեան
պաշտօնեայ եղաւ եւ օր ըստ օրէ իր աչալուրջ ծա-
ռայութիւններով եւ տիրասէր ընթացքով շատ սիրելի
եղաւ անոր։ Յովհաննէս Զէլէպիի մահուընէ վերջն ալ
իր երէց որդիքը՝ Գրիգոր եւ Սարգիս Զէլէպիներն
ա՛յնքան կը սիրէին Պէզնեանը, որ շատ անգամներ
անոր հետ խորհրդակցելով կը կարգադրէին իրենց
ընտանեկան եւ մոլերանոցին գործերը, մեծապէս
օգուտ քաղելով անոր արտակարգ ուշիմութենէն։

Այս միջոցներուն Պէզնեան Եէնիզարուէն Գում-
գարու փոխադրուեցաւ Պապաեան Կարապետ աղայի
տունը, ուր իր երկու քոյլերն ամուսնացուց։ Օրիորդ
Մարիամը Նուրեան Յովհաննէս աղային հետ, եւ
տարի մը վերջն ալ Օր. Համասփիւը Մերկերեան
Գէորգ աղային հետ։

Հետզհետէ Պէզնեան մեծ համբաւ ստացաւ Եւրո-
պայի վաճառականաց քով ալ, որով բեհեզի եւ որիշ
Եւրոպական ապրանքներու սենեակ մը բանալով
առրծակալ կարգեց իր երկու քեռայրները։

Պէզնեան օր մը կարդալ գիւղը գնաց եւ տեսնե-



ՅՈՒՐԻԿԱ-ԹԻՒՆ Ա.ՄԻՔԱՆ. ՊԵՂԱԽԵՍԴ

լով գիւղացւոց հիւրասիրութիւնը, ուզեց իր բարեսքրտութեան մէկ յիշատակը թողուլ հոն, հարցուց անոնց թէ ի՞նչ բանի պէտք ունին: Խեղճ գիւղացիները իմացուցին թէ գիւղին եկեղեցին քայրայելու վրայ է իւ դպրոց չունենալուն համար՝ իրենց տղաքներն մինչեւ իրիկուն փողոցները խաղաղով կ'անցընեն: Պէտքեան խոստանալով կատարել անոնց բաղձանքը, եկաւ Պոլիս եւ Տիւղեան Զէլէպիին միջոցաւ՝ Խարդալի եկեղեցւոյն նորոգութեան, դպրոցի մը շինութեան եւ եկեղեցւոյ բակին մէջ աղքիւր մը հաստատելու հրովարտակն ստացած վերադարձաւ ի Խարդալ, հեալ տանելով նաև Տէլէլթ հայազգի ճարտարապետը եւ երեքը միասին՝ իր ծախիւք շինել տուաւ. բայց չուզելով իր անունը հոչակել, Տիւղեանց կողմէն շինել ծեւացուց:

1809ին՝ Սուլթան Մահմուտի թագաւորութեան Բ. տարին, մեծ Եպարքոս Եռևուխ փաշային միջոցաւ խնդիր մատուցին Յոյները՝ որ Երուսաղէմի Ս. Յակոբայ վանքը նախանդէս Յունաց ըլլալով, ետքերը Հայոց ծեւքն անցեր է, եւ ցա՛րդ այնպէս մնացեր է. ուստի կը խնդրեն որ Սուլթանը բարեհաճի իրենց վերադարձնել նոյն վանքը, խոստանալով որ 1000 քըսակ նուիրեն արքունի գանձուն: Բարեխնամ Սուլթանը ուզելով այս եղելութեան վրայ ստոյգ եւ հաւատարիմ տեղեկութիւններ հաւաքել, սկսաւ զործը երկարաձգել 14 ամիս:

Պէտքեան իմանալով այս խնդիրը, իսկոյն զեկոյց Յովիաննէս պատրիարքին եւ ինքն ալ դիմելով Տիւղեան Յովիաննէս Զէլէպիին, խնդրեց անոր հզօր միջամտութիւնը: Տիւղեան՝ փողերանոցի նախակին վերատեսուչ Շագիր Ս.հմէտ փաշային խորհրդով՝ յորդորեց

Հայերը որ աղերսագիր մը տան Սուլթանին յայտնելով Յունաց անիրաւ պահանջումը եւ այն վանքը Հայոց ազգին ըլլալը, կօմէր Խալիֆայի ամիրապետութեան, Եգիպտոսի Սուլթան Սալահէտտինի եւ Եափուր Սուլթան Սէլիմ Ս.ի օրերէն ի վեր, անոնց յատուկ հրովարտակներովը: Վերջապէս բաւական դատավարութիւններէ վերջը Սուլթանը հրաման ըրաւ որ Ս. Յակոբայ վանքը Հայոց սեպհական է եւ մնայ այնպէս: Մեծ եղաւ Հայ ազգին ուրախութիւնը, եւ Յովհաննէս Պատրիարք օրինեց Տիւզեան գերդաստանը եւ Պէզճեանը, որ այս մասին պաշտպան կեցան Ազգին իրաւանց:

Պէզճեանի գթասէր եւ բարեսէր ոգին այնչափ մեծ համբաւ ստացած էր, որ ամէն ազգէ կարօտեալներ իրեն կը դիմէին եւ պարապ չէին դառնար: Արբունի նաւարանին մէջ Բ. Դրան կողմանէ Եկեղեցի մը իր չորս որմերով եւ առաստաղով շինուեցաւ ու յանձնուեցաւ մեր ազգին: Պէզճեան յանձն առաւ իր քսակէն աւարտել անոր թերի մնացած մասերուն շինութիւնը, եւ Եկեղեցական բոլոր սպասներով ու անօթներով զարդարելէ յետոյ օծել տուաւ զայն՝ Ս. Յարութիւն անուանելով, ի պատիւ եւ ի փառս մեր Փրկչին յարութեան: Եւ որովհետեւ այս Եկեղեցին իրեն սեպհական ժողովուրդ չունէր որ քահանայ մը ապրեցնէր, Ս. Աստուածածնայ Մայր Եկեղեցւոյն 5000 դրշ. յանձնեց, պայման դնելով որ ամսէ ամիս անոր շահը տրուի Գասըմ փաշայի Ս. Յակոբ Եկեղեցւոյն քահ. դասուն, որպէսզի կարգաւ կատարեն իրենց պաշտօնը նորաշէն Եկեղեցւոյն մէջ:

1825 Յուլիս 8ին պատահած մեծ հրդեհին, որուն Երկայնութիւնը Պահչէ գաբուէն մինչեւ Լանկա, եւ

լայնութիւնը Սյա Աօֆիայէն մինչեւ Սուլթան Պայէզիտ էր, ո՛չ միայն փայտաշէն առևներ այրեցան, այլիւ քարուկիր շինուածներ, պանդոկներ, մզկիթներ, բաղնիքներ, ընդ որս նաև Գումզաբուի Մայր Եկեղեցին եւ Ազգ: Պատրիարքարանը: Մեծ եղաւ Պէզճեանի ծեռնտուութիւնը հրկիզելոց, անխտիր կերպով ամէն ազգէ կարօտեալներուն օգնելով, որոնք լիաբերան կ'օրհնէին Պէզճեանի անունը, անոր շնորհիւ շատերը կրցան բնակարաններու մէջ պատսպարուիլ, իրկար ատեններ կերպարուելով:

Պէզճեան մեծ բարեգործութիւն մըն ալ ըրաւ հոգալով ամբողջ տպագրութեան ծախքը՝ Պալաթի Պէորգ պատուելիին շինած Պարսկերէն ու Հայերէն բառարանին: Նոյնպէս նաև Վենետիկոյ Մխիթարեաններէն՝ Հ. Պաբրիէլ Սւենտիքեանի, Հ. Խաչատուր Սիւրմէլիանի եւ Հ. Մկրտիչ Սւեգէրեանի յօրինած Հայկագեան ընդարձակ բառարանին՝ մեծ մասամբ ստարելով այդ ստուար հատուններուն տպագրական ծախքերուն, զոր թէեւ չի կրցաւ տեսնել իր կենդանութեանը, բայց իր ուսումնասիրութիւնը եւ Ազգին մըտաւորական զարգացմանը վրայ՝ իր ժամանակին պահանջմանէն աւելի զանք ունենալը հաստատեց ալ ուրիշ պարագաներու մէջ, ի՞նչպէս պիտի տեսնենք յետոյ:

Սնակնկալ ժամանակներու մէջ Սուլթանին կողմանէ ստէալ կանչուելուն համար, Պէզճեան հարկադրուեցաւ իր բնակութիւնը Ենիք գաբուէն Օրթագիւղ փոխադրել 1824ին: Այս տեղափոխութիւնը վերստին զինքը մեծ բարեգործութեանց առաջնորդեց, վասնզի հոն հաստատուելուն պէս՝ տեղոյն Եկեղեցականներն անոր խոստովանահայր քահանապէն միջոցաւ պատեհու-



թիւն գտան իմաց տալու նոյն եկեղեցւոյն շինութենէն մնացած պարտուց գումարը, որ հարիւր հազարէն աւելի էր:

Պէզնեան՝ որ լաւ տեղեկացած էր այդ ահազին պարտուց գիզման պատճառներուն, կանչեց զանոնք որոնք թէեւ յիշատակարաններու մէջ արձանագրել տուած էին իրենց անունը, բայց շինութենէն վերջը բա՛ն մը վճարած չէին. յետոյ հասկնալով որ անոնցմէ ոչի՞նչ պիտի գոյանայ, ամբողջապէս ջնջել տուաւ այդ արձանագրութիւնները եւ ի՞նք հատոցաններով բոլոր պարտքերը՝ զարդարեց նաեւ եկեղեցին ընտիր զարդարով, նուիրելով եպիսկոպոսական եւ քահանայական զգեստներ՝ սսկեթել յօրինուածով կարմիր բեկեղներու վրայ, արծաթապատ Աւետարաններ, ընտիր վարագոյրներ եւ ամէն տեսակ եկեղեցական զարդեր, որոնցմով Օրթագիւղի Ս. եկեղեցին պննուեցաւ եւ եկեղեցաններն ալ փառաւորուեցան:

Գումզաբուի Մայր Եկեղեցւոյ այրմանէն վերջը դեռ շինութեան հրովարտակն ելած չէր, երբ որ մը բաղնիք գացած էր Պէզնեան. բայց յա՞նկարծ Սուլթանէն կանչուելով՝ կը փութայ արքունական պալատ: Սուլթանը իմացած ըլլալով որ Պէզնեան բաղնիքին մէջ ևսածէ, կը հարցնէ թէ հանգիստ էր բաղնիքին մէջ, Պէզնեան՝ որ ասանկ բարեպատեհ առիթները չէ՛ր կորսնցներ, մանաւանդ թէ ի՞նք կը հնարիէր, խոռնարհելով Սուլթանին՝ կ'ըսէ. «Գումզաբուի այրած եկեղեցին դեռ աւերակ մնացած ըլլալով, այսօրուանցուրտ եւ խոնաւ օդին՝ զլխաբաց աղօթքի կեցած ըլլալով մսեցայ եւ փութացի բաղնիք երթալ»: Սուլթանը կը հրամայէ որ նոյն եկեղեցին առաջնէն աւելի չքնաղ կերպով շինուի: Պէզնեան արտասուալից ուրախութեամբ կը համբուրէ Սուլթանին ոտքը, եւ

տուն դառնալով իր հաւատարիմ սպասաւորն եղող թէլի Յարութիւնը աւետաւոր կը զրկէ Կարապետ Պատրիարքին, որպէսզի այս ուրախ լուրը հաղորդէ:


1828 Փետրուար 3, Բուն Յարեկնդանի օրը եկաւ արքունական հրովարտակը շինութեան Մայր Եկեղեցւոյն. Պէզնեան իսկո՞յն հրատիրելով արք. ճարտարապետ Պալեան Դրիգոր ամիրան եւ Տէվէլթ Կարապետ Խալֆան, եկեղեցւոյն յատակագիծը պատրաստել տուաւ անոնց: Փետր. 10ին հիմնադրութիւնն եղաւ եւ շինութիւնը անբնդհատ տեւեց մինչեւ Սեպտ. ամսոյ վերջիրը: Նինուածքը խիստ փառաւոր եւ ընդարձակ եղաւ. երեք մեծ եւ երեք ալ փոքրադիր եկեղեցիներ՝ բացի աւանդատուններէն եւ պահարաններէն. եկեղեցւոյն հիւսիսային կողմը Հայ լիգուի դասախոսութեան համար Ուսումնարան մը եւ ընթերցանութեան ու երաժշտութեան համար վարժոց մը: Ուսումնարանին մօտ ալ մեծ աւազան մը՝ միշտ ջրալից պատրաստ. եւ անոր բով հրշէջ ջրհաններու եւ ջրհանկիրներու սենեակներ. եկեղեցւոյն զիմացն ալ Ազգ. Պատրիարքարանը վայելուչ ձեւով շինուեցան:

Հոկտեմբեր 14ին եղաւ Ս. եկեղեցւոյն օծումը՝ մեծ հանդիսութեամբ: Առաջին Մայր Եկեղեցին օծեց Կարապետ Պատրիարք՝ յանուն Տիրամօր Ս. Կուսանի, ի պատիւ հրաշից վերափոխման նորին: Երկրորդը որ անոր հիւսիսային կողմը կ'իյնայ, օծեց Սատուածատուր արքեպիսկոպոսը՝ յանուն Ս. Խաչի: Երրորդը՝ որ Մայր Եկեղեցւոյն հարաւային կողմը կ'իյնայ, օծեց Երեմիա արքեպիսկոպոսը՝ յանուն Արքազան Առաքելոց Յակոբայ եւ Յովհաննու Որդւոցն Որտոման: Մայր Ս. Խաչի Եկեղեցիներն անջրապետող եկեղեցին օծեց՝ Երուսաղէմի պատրիարքական փոխանորդ Յովհաննէս

վարդապետ, յանուն հրաշափառ Յարութեան Քրիստոսի, ի խնդրոյ Պէզճեան ամիրալին։ Որդւոցն Որոտման եկեղեցւոյն կից եկեղեցին օծեց Պատր. Փոխանորդ Բարթուղիմէոս վարդապետ՝ յանուն Ս. Ծննդեան Քրիստոսի։ Խսկ վեցերորդը որ Ս. Խաչ եկեղեցւոյն հիւսիսակողմբ կ'իջնայ, օծեց Անդրէաս Վարդապետ՝ յանուն Ս Հրեշտակապետոց։

Ասոնց ամէնուն ծախքը երեք միլիոն դահնկանն անցաւ, որ նոյն ժամանակին համար նշանաւոր գումար մը կը կազմէր։ Այստեսակ պէտքի մը պարագային՝ Պէզճեան կը կանչէր սեղանաւորները, եւ նախինք մեծ գումար մը կ'ստորագրէր։ յետոյ իւրաքանչիւրն իր ձեռքով կը նշանակէր իր կարողութեան համեմատ, զորս ցոյց կուտար անոնց, ո՞վ պիտի համարձակէր Ամիրային նշանակած գումարին համար գժգոհութիւն յայտնել։ Պէզճեանի ազդեցութիւնն այնքան մեծ էր՝ որ փոխանակ խնդրելու, տուողին աղերսել կուտար շատ անգամ, որպէս զի իր նուէրն ընդունի. ահա ա՛յս կերպով կարողացաւ գլուխ հանել այս մեծածախս շինութիւնը՝ ութը ամսուան մէջ։

Հաւաքուած նպաստները երկու միլիոնի հասան, որուն կէս միլիոնը Պէզճեան վճարած էր. մնացած պարտքն ալ յօժարեցաւ ամբողջութեամբ յանձնել Սախայեան Մարտիրոս ամիրայի ձեռամբ, որ եկեղեցւոյն հոգաբարձուն էր, պայմանաւ սակայն՝ որ մէկ քառէին հարիւր ֆր. շահ հաշուելով, ամսէ ամիս 3000 դրշ. գումարը պարտաւորուին վճարել 2500 դրշ. Ռւսումնարանին եւ 500 դրշ. գարթալի դպրոցին՝ զոր ինքը կառուցած էր. վասնզի կ'զզար թէ եկեղեցւոյն պայծառութիւնը դպրոցներով կ'ըլլայ. Ինչպէս Մայր եկեղեցւոյ, նո՛յնպէս նաեւ Սկիւտարու Ս. Խաչ



Ս. ԱՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ
Քովբեթի լուսանկարուած

Եկեղեցւոյն ալ թանկագին զարդեր նուիրած է Պէզման, որոնց ամէնուն վրայ իր լիշտակութիւնը արծանագրուած է :

Խասգիւղի Ս. Ստեփանոս Եկեղեցին զրեթէ բայրայուելու մօտ վիճակի մը հասած էր. հետեւաբար գիւղացիք գիմելով Պէզմանի, խնդրեցին իր հզօր պաշտպանութիւնը, որ սիրայօժար ստանձնելով վերաշինութեան ծեռնարկեց՝ գործակցութեամբ մեծամեծներուն եւ ժողովրդեան, առաջինէն աւելի փառաւոր եւ հոյակապ զոյգ վերնատուններով ու բարձրահայեաց զանգակատունով նոխացնելով նոր Եկեղեցին, որ 1834ին աւարտեցաւ՝ ի վայելումն բարեպաշտ ժողովրդեան :


* * Ամիրան, Ս. Ստեփանոս Եկեղեցին կը կառուցանէ նիւթական եւ բարոյական մեծ զոհաբերութիւններով:

Վանեցի եւ Մշեցի բեռնակիրներ իրենց ծրի աշխատանքը կը բերեն, իբր բարեպաշտի զգացումի լումայ :

Երբ Աստուծոյ այդ փառաւոր տան հսկայ շէնքը կը բարձրանայ, ծովին վրայ իշխող դիրքով մը, եւ Ամիրան կ'աճապարէ կատարել տալ օժման հանդէսը, շաբաթ օրը կը հաւաքէ հարիւրաւոր Հրեայ աշխատաւորներ, որպէսզի չորս կողմը դիզուած խիճերու կոյտը օրավարձի մը փոխարէն այլուր փոխադրեն :

Դրամի սիրոյն, ոչ մոլեռանդ այս հրեայ աշխատաւորները մրջիւնի չարբաշութեամբ գործի կը լծուին:

Մինչեւ ցարդ, առանց ո՛ եւ է օրավարձի աշխատող մեր Մշեցի եւ Վանեցի բեռնակիր եղբայրները վշտացած, իրենց քրթմնջիւնի շշուկը կը հասցնեն մինչեւ Ամիրային ականջը : Ան կը հանդարտեցնէ զի-



Ս. Ստեփանոս Եկեղեցին
Ամրաշալին լուսանկարուած

ըինք, եւ պատուիրակութեան կը պատասխանէ ժըպ-
տելով թէ «խիճերը մաքրուելուն, այս գաղտնիքին
պատհառը իրենց պիտի պարզէր, կրնան ապահով ըլ-
լա»:

Եւոնակուտակ բարակոյտը կը վերնայ, եւ բոլոր
հնտարքիր բուռնակիրները իր շուրջ հաւաքած, Ամի-
րան խնդալով կ'ըսէ. «Ծօ՛ տղաք, Ստեփանոս, Հրեա-
ներէն քարկոծուած, այս քարակոյտերուն տակ կը
մնար ցարդ: Դարձեալ իրենց ծեռքով, իրենց նետած
քարերու բլրակոյտին տակէն սուրբը ազատեցի-
Հսելիք մը ունի՞ք դուք ասոր: Ահա՛ Ստեփանոսը ա-
զատած՝ պիտի տօնուի իր անունովը կանգնուած այս
եկեղեցին մէջ տարուէ տարի»:

Ի՞նչ սրամիտ եւ բանաւոր պատասխան:

Ամիրան բոլոր սուրբերէն նախալիկային հանդէպ է
որ մասնաւոր սէք մը ունեցած է, եւ Կեսարիոյ Սուազ-
նորդը, հոգելոյս Տրդատ Եպիսկոպոս կը պատմէր
թէ «Ա. Ստեփանոսի տօնին Գաղէզը կանուխէն եկե-
ղեցի կ'երթայ եւ շապիկ հազնելով, Ա. Ստեփանոսի
ծանօթ «Ստեփանոս էր ալր լի շնորհօք» զիրքը կը
կարդար, արտասուքը աչքին».

Պէզնեանի բոյր՝ բարեպաշտուիի Համասվիթու-
տիկինն ալ իր ծախորով հիմէն նորոգել տուաւ ելուափի
Ս. Եկեղեցին յանուն Եղիա մարգարէին, որուն զար-
դարանքն ալ իր եղբայրը հոգաց:

Քանի մը տարի առաջ Սուլթան Մահմետ Բ. իր
արքունի պալատան շինութեան չի հաւնելով՝ ճար-
տարապետ Գրիգոր ամիրան աքսորել կուտայ ի Կե-
սարիա: Պէզնեան որ շատ կը սիրէր Պալեան ամիրան,
բարեպատեհ առիթ մը կը փնտուէր Սուլթանին ցա-

սումն իջեցնելու եւ ամէն գնով ազատելու ճարտարա-
պետ Պալեան Գրիգոր ամիրան՝ իր աքսորէն:

Իամազանի օր մը Պէզնեան փութաց ընտիր ա-
պուխտ գնելով ընծայ տանիլ Սուլթանին, որ զայն
ճաշակելէ յետոյ շատ ախորժելով՝ ուրկէ գնած ըլլալը
հարցուց. Պէզնեան այս ափիթէն օգտուելով իսկոյն
խոնարհեցաւ Սուլթանին ոտքերուն եւ իմացուց թէ
հաւատարիմ ծառան Գրիգորը զրկած է Կեսարիայէն
առ նորին Վեհափառութիւն: Յիշեց Սուլթանը իր
ճարտարապետը, եւ գովիլով Պէզնեանի Նորաման ը-
րաւ որ Գրիգոր դառնայ իր աքսորէն: Պէզնեան տես-
նելով Սուլթանին զուարթութիւնը՝ ըստւ. «Ի վազուց
գիտէի որ ապուխտով բռնուող եւ ծուղակն ինկող
կ'ըլլայ, բայց չգիտէի թէ ազատուողն ալ կ'ըլլայ ե-
ղեր»:

Իր առաքինի սրտին ու բարեպաշտ զգացմանցն
համեմատ՝ Պէզնեան կը փափաքէր որ Մայր Եկեղեց-
ւոյ մէջ թաղուելու հնար մը գտնէ, վասնզի Պոլսոյ
բերդաքաղաքի մէջ թագաւորներէ եւ երեւելի փաշա-
ներէ զատ ո՞չ ոք կը թաղուէր: Պէպքն անանկ բերաւ
որ Սուլթանը օր մը կանչել կուտայ Պէզնեանը, որ
նոյն միջոցին Մայր Եկեղեցւոյ մէջ կ'աղօթէր: Յա-
տուկ դիտաւորութեամբ մը Պէզնեան փոքր ինչ կ'ու-
շանայ ներկայանալու նորին Վեհափառութեան: Սուլ-
թանը զարմանալով այս յապաղման վրայ, կը հար-
ցընէ Պէզնեանին, «Ո՞ւր էիր Յարութիւն» — Այն ե-
կեղեցին էի, որուն շինութեան երամանը առած էի
իմ բարեգութ Տիրոջմէս, եւ անոր թանկազին կենացն
համար կ'աղօթէի»: «Եկեղեցին մնաս, հոն մեռնիս:»
«Տո՞ւր տէ՛ր իմ, հոն մնալուս երովարտակը, ինչպէս որ
հրամայեցիր»: Կը ծիծաղի Սուլթանը եւ անոր պատ-
րաստաբանութեան վրայ զարմանալով, կը հրամայէ

որ յետ մահուան Մայր Եկեղեցւոյ մէջ թաղուելու հը-
րովարտակը իսկոյն տրուի Պէզճեանի:

Պէզճեանի վերապահուած էր նաև ա'յնպիսի մե-
ծագործութիւն մը՝ որ Ազգին համար մեծ բարեբախ-
տութիւն մը եղած պիտի ըլլար, այն է երուսաղէմի
Ս. Գերեզմանին վրայ մեր քահանայից Պատարագ մա-
տուցանելու արտօնութիւն ստանալը: Պէզճեան պա-
տեհութիւն գտնելով Հելլենացւոց դէմ Բ. Դրան պա-
տերազմ հրատարակելը, աղերսազիր մը պատրաստեց
ու բոլոր մեծամեծաց ստորագրել տալով՝ Սուլթանին
ուրախ մէկ ժամանակին ներկայացւոց: Նորին Վե-
հափառութիւնը զայն կարդալով՝ անմիջապէս հրա-
ման ըրաւ որ Խաթթի Հիւմայուն տրուի, որպէսզի
Հայերն ալ Յունաց եւ Լատինացւոց հետ կարենան
միշտ պատարագել Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ:
Հրովարտակին եկաւ Ազգային Պատրիարքարանը եւ
ժողովի մէջ կարդացուելով՝ Մայրաքաղաքին բոլոր
Եկեղեցիներուն մէջ, ինչպէս նաև ամէն գաւառները
ծանուցուեցաւ՝ մեծազօր Տէրութենէն տրուած այս
նոր արտօնութիւնը. եւ բոլոր Հայերը առհասարակ
ուրախութեան տօն կատարեցին:

Կիրակի օր մը ժամերգութեան աւարտումէն յե-
տոյ՝ Օրթագիւղի Եկեղեցիէն տուն կը դառնար Պէզ-
ճեան, երբ ճանապարհին վրայ ցնցուիներով ծերունի
մը նշմարեց. բարեւ տուաւ անոր եւ տուն հրաւիրեց
զայն, պատուիրելով ծառաներուն՝ որ զինքը հետեր-
նին բերին: Եկաւ ծերունին, եւ երբ սենեակէն ներս
կը մտնէր, ոտքի ելլելով Պէզճեան համբուրեց ծերու-
նիին ծեռքը եւ բովը նստեցնելով ըսաւ. «Հայրիկ, կը
յիշե՞ս արդեօք այն երկու ապտակները, որ երեսիս
զարկեր՝ առանց խնայելու».—Ի՞նչ կ'ընես, Ամիրա, այդ

ի՞նչ զրպարտութիւն է որ կ'ընես իմ վրաս.— Զէր
զրպարտութիւն չէ՛ ըրածս՝ Զաքըր Ռէյլիզ. տղայու-
թեանս ետեւէ էի ծկնորսութեան եւ ամէն կիրակի
քու նաւակդ կուզայի ծուկ բունելու համար. անզամ
մըն ալ շուկայ երթալ չողելով՝ երկուշաբթի օր մը
մակոյկդ եկայ, որպէսզի ծկնորսութեան պարապիմ-
զիս տեսնելուդ պէս բոնեցիր ականջէս եւ երկու ապ-
տակ զարնելով երեսիս, այսօր կիրակի՞ է որ հոս ե-
կար, շուտ գնա զործիդ եւ չըլլա՛յ որ զքեզ հոս տես-
նեմ, ըսիր. ապտակները կերայ եւ գլխիկոր շուկաք
գացի. եւ այդ տուած խրատդ ա'յնչափ ազգեց ինձ,
որ այն օրէն սկսայ իմ զործիս պարապիլ. ուստի հի-
մա այս վիճակիս մէջ երախտապարտ պէտք է ըլլամ
քեզ»:

Ծերունին ապշութեամբ մտիկ ընելէ վերջ՝ փառք-
տուաւ Աստուծոյ, որ Պէզճի Պօղոսին որդին այդ
վիճակին մէջ տեսնելու արժանացեր է: Պէզճեան իր
քեռորդիներն ալ կանչեց եւ ծերունւոյն ծեռքը համ-
բուրել տալէ յետոյ՝ ճաշի նստան: Պացած ատեն ալ
500 զրշ. վճարելով պատուիրեց որ ամէն ամիս զայ-
նոյնչափ գումար մը ստանալու:

Պէզճեան ի նկատի առնելով իր յառաջացեալ տա-
րիքը, շատոնց մտադրած մեծ նպատակին ծեռնար-
կելու մղում տուաւ, Պոլսոյ բոլոր թաղերուն Ա. օրի-
նակն հանդիսանալով եւ Տնանկաց Սնտուկը հաստա-
տելով: Իր այդ դիտաւորութիւնը պաշտօնապէս գոր-
ծադրելու համար Ազգ. Պատրիարքարանի մէջ ժողով
մը գումարեց՝ խորհրդակցութեան կոչելով բոլոր իշ-
խանաւորները, արհեստաւորներու զիսաւորները եւ
այն ատենուան երեւելի ազգայինները, յորդորելով
զանոնք՝ գթոյ եւ խնամոց արժանի ընտանիքները

որոնք գործել ո՞չ կարեն եւ մուրանալ ամաչեն, գոնէ ամսական նպաստով մը մխիթարեն զանոնք՝ իրենց ժողովն համեմատութեամբ:

Օրինակով մը աւելի՛ զգայուն ընելու համար իր յորդորը, ըստ անոնց. «Ամառուան երկար օր մը մինչեւ իրիկուն անօթի մնացած եմ, առանց փող մը անզամ ունենալու զբանս, որպէսզի հաց մը գնելով՝ անօթութիւնս անցընէի: Հիմա եթէ Սատուած լաւ վիճակ մը պարզեւեր է մեզ, կը կամի՞ որ մեր վայելքներով յղիացած ատեն, աւուր հացի կարօտ աղքատները մոռնանք եւ անկարող անձերը խնամարկել ըլփութանք: Արդ, ժամանա՞կ է որ օգնութեան ծեռք կարկառենք կարեկցութեան արծանի այդ խեղճերուն եւ մեր կրցածն ընենք անոնց»:

Բոլոր ժողովականները իրաւացի գտան այս խոռքերը, ուստի քննիչներ սահմանուեցան իրաքանչիւր թաղերու համար եւ որոշուեցաւ ամէն ամիս հինգական դահեկան տալ մարդ գլուխ, իսկ Ծնունդի եւ Զատկի տօներուն 15ական դրշ. վճարել: Այս նպատակաւ «Տնանկաց մնառուկ» մը սահմանուեցաւ Պատրիարքարանի մէջ, որուն Ս. անգամ Պէզճեան 1000 դահեկան նուիրեց, հարկադրելով ներկաները՝ որ իր օրինակին հետեւին: Այս կերպով բնական հիմնադիրն եղաւ Պէզճեան ամիրա: Պոլսոյ բոլոր Սղբատախնամ մարմիններուն, որոնք ազգային իր տուած օրինակէն պիտի օգտուէին:

Պէզճեան իր անթիւ բարեգործութեանց միջոցին չէ՛ր մոռցած ան իր անունն անմահացնելիք հաստատութիւն մը հիմնել: Նկատելով որ Տնանկաց Մնառուկը գործադրութեան դրուած է արդէն, կը բաղծար նաեւ մեծ հիւանդանոց մը կառուցանել, որպէս զի

անկարող հիւանդները հոն պատսպարուելով խնամուին եւ դարմանուին մինչեւ ցապաքինում: Մզզը երկու հիւանդանոց ունէր, մէկը ի Նարլըգաբու եւ միւսնի Բերա, որոնք Շնորհքեան Մկրտիչ ամիրային հաստատութիւններն էին, բայց շա՞տ փոքր ըլլալով չէին կրնար բովանդակ պարունակել հիւանդները, յիմարները, անառակները, փորձանաւորներն ու անտէրունչները:

Պէզճեան մեր ազգին այս զգալի պակասն ալ լեցընել ուզելով, Եէտիգուլէի դորսը ընդարձակ զետին մը ծախու առաւ Փիշմիշեան Միքայէլ ամիրայի միջոցաւ. շինութիւնն ալ յանձնեց ճարտարապետ Սէրվիրեան Յովիաննէս եւ Օտեան Պողոս աղաներուն: Շէնքը ընդարձակ եւ գեղեցիկ եղաւ, թէեւ փայտաշէն էր: Եկեղեցի մըն ալ կառուցուեցաւ՝ որ Համբարձման օրը օծուելով Ս. Փրկչի անուան նուիրուեցաւ: Նոյնակէս նաեւ որոշուեցաւ ամէն տարի Համբարձման տօնին Ս. Պատարագ մատուցանել տալ՝ օրուան Պատրիարքին միջոցաւ, պաշտօն կատարուելով վասն հոգւոց բարեյշատակ հիմնադրին եւ նպաստողաց շինութեան ծախուց:

Երկու հիւանդանոցներու պատսպարեալները Ս. Փրկչի նորակառոյց Հիւանդանոցը վիխաղըեցին եւ հին հիւանդանոցները նորոգելով եկեղեցի շինեցին, Նարլը գաբուինը յանուն Ս. Յովիաննու Աւետարանըն, իսկ Բերայինը՝ Ս. Յարութիւն Փրկչին, Այս միջոցներուն (1832) Ճանախաւը բաւական կոտորած ընել սկսաւ Կ. Պոլսոյ մէջ. այդ ախտով վարակուած բոլոր պանդուխամները հիւանդանոց տարուելով հո՞ն ալ սկսաւ ճարակուիլ. ուստի Փիշմիշեան Միքայէլ ամիրայի եւ Օտեան Պողոս աղայի խորհուրդով՝ Պէզճեան

Ս. Փըկչի հիւանդանոցին մօտ ծովեզերեայ ընդարձակ տեղ մը ծախու առնելով՝ փոքրիկ հիւանդանոց մըն ալ հոն շինել տուաւ, որպէսզի ժանտախտէ բռնուած ազգայիններն ալ այդ նոր շնոքը փոխադրուին, եւ հոգեւոր մխիթարութիւնէ չի զրկուուելու համար, Սրբոյն Յակոբայ Մծրնայ հայրապետին անուամբ եկեղեցի մըն ալ կառուցին հոն :

Պէզճեան զիշեր ու ցերեկ անընդհատ աշխատանք-ներէ պարտասած, զրգողութեան տաժանելի հիւան-դութեամբ սկսաւ տառապիլ :

Պէզճեան նկատելով որ հետզհետէ կը ծանրանայ որ հիւանդութիւնը, ինք ալ յօյսը կտրեց առողջանալէ սկսաւ հանդարտ մտքով մահուան պատրաստուիլ եւ հոգեւոր մխիթարութեամբ զօրանալ :

Պէզճեան՝ իր ամէն հոգեւոր պարտականութիւն-ները կատարելէ յետոյ 1834 Յունվար Յին կնքեց իր յահկանացու կեանքը, որու մահուան լուրը կայծակի սրագութեամբ հասաւ Պոլսոյ բոլոր բնակչաց, հազարաւոր անծերու աչքերէն յորդ արտասուք հոսեցնելով։ Հիւզեան Յակոբ Զէլէպին առաւ Սիւրերը Հիւմայունը և ուրիշ պատուանշանները ու անծամբ ներկայացուց լուլթանին, ծանուցանելով Պէզճեանի մահուան գոյը։ Նորին Վեհափառութիւնը սաստիկ ցաւելով՝ ըստ Աւա՞զ, իմ հաւատարիմ ծառաս կորսնցուցի։ Յետոյ հրամայեց որ անոր յուղարկաւորութիւնը մեծ անդէսով կատարուի, եւ մարմինն ալ բերեն արքունի լալատին քովի նաւամատոյցէն նաւ գնեն, որպէսզի թ վերջին տեսութիւնն ընէ եւ յետոյ տանին թաղեն Շին եկեղեցւոյն մէջ, ուր թաղուիլ խնդրած էր Պէզ-ճեան եւ ինքն ալ հրամայած :



ՄԵՐՏԻ ՄԻՐԻ ՃԱՆԿԵԱՆ
ԵՆՈՒԶՔ ԱՄԻՐԱՅՑ

(Հիւմանդիր Բերայի Ազգ. Հիւանդանոցին)
Վախճանեալ յամի 1801

Տիւզեան եկաւ Սուլթանին կամքն իմացուց Հայ
մեծամեծներուն, որոնք փառաւոր հանդիսաւորու-



ՓԻՇՄԻՇԵԽԱՆ ՄԻՒՑՈՅԵԼ ԱՄԻՐՍՈՅ

թեամբ գետեղեցին Պէզճեանի մարմինը դագաղին մէջ
առցեւէն կ'երթային Ստեփանոս Պատրիարք, Կարա-
պետ եւ Սատուածատուր Արքեպիսկոպոսները, վար-

դապետք եւ քահանայք, անոնց կը հետեւէին Յակոբ
Զէլէպի, ձանիկ եւ Երկանեան Յարութիւն ամիրայք,
եւ հանգուցելոյն վեց սպասաւորները:

Ուղղակի նաւամատոց տարուեցաւ դագաղը, ո-
րուն երկու կողմը նստան Մայր Եկեղեցւոյ Տ. Առաքել
եւ Օրթազիւղի Տ. Գալուստ, Թիավարները ծանր
ծանր առաջնորդեցին նաւակը՝ արքունի պալատան
ծովեզերեայ ափունքը. Սուլթանը իր սենեակէն կը դի-
տէր դագաղակիր նաւակը, բազմաթիւ յուղարկաւոր-
ները եւ ի տես եկողներուն նաւակաց բազմութիւնը
մինչեւ որ հեռացան:

Մարմինը Եէնիգարու իր տունը տարուեցաւ, ուր
բոլոր հոգեւորականաց դասը կ'սպասէր. հոնկէ մեծ
թափօր կազմուեցաւ, արքունական հրովարտակն առ-
ջեւէն բարձրացուցած կը տանէր հանգուցելոյն սպա-
սաւորը՝ Լէմօննեան Ստեփան, որուն կը հետեւէին
միւսները:

Ո՞վ կրնայ պատմել եւ թուել անհամար եւ խուռն
բազմութիւնը, որ Եէնի գաբուէն մինչեւ Մայր Եկեղեցին
լցուած էին՝ Թուրք, Հայ, Յոլն, Եւրոպացի եւ ամէն
ազգէ արք եւ կանայք։ Թափօրը Մայր Եկեղեցի մօտե-
նալուն պէս Յունաց Եկեղեցականներէն երկու մետ-
րապոլիտ եւ իրենց Պատ. փոխանորդը զգեստաւորեալ
ընդ առաջ եկան աղօթելով։

Այս մեծաշուք հանդիսաւորութեամբ մտան ի Մայր
Եկեղեցի, ուր Կարապետ Արքեպ. բեմ բարձրանալով
սքանչելի ու սրտաշարժ դամբանական մը խօսեցաւ
արտասուալից աչօք, ինչ որ բոլոր բազմութեան արտա-
սուքը շարժեց։ Թաղման կարգը կատարուելէ ետք Ս.
Յարութեան տաճարին մէջ պատրաստուած գերեզ-
մանը դրին Պէզճեանի մարմինը՝ անոր երկու սպա-

սաւորները Թէսի Յարութիւն եւ Գարաեան Յովսէփ :

Ահա այս կերպով վերջացաւ Ազգ. անզուգական բարերար՝ Պէղնեան Յարութիւն ամիրայի յուղարկաւորութեան փառաւոր հանդէսը, որուն նմանը մինչեւ այն ատեն չէր տեսնուած :

* * *

Անկեղծօրէն կը խոստովանինք որ հրապարակագիր-բանաստեղծ Տիար Մելքոն Աստուրի «Ժամանակ»ի մէջ մեզ նկատմամբ ըրած ակնարկութիւնը՝ իրապէս կաթիլ մը ձէթով վառած էր կանթեղին պատրոյգը, որ ցվերջ վառեց նաեւ մեր աննշան գրիչը՝ երկարօրէն գրելու համար Պէղնեանի կեանքին զանազան գիծերը :

ՅԱՄԷԴԻՎՐՁ ԵՎԱԿՐՎ ՄՇ

Ժ.Թ. Պարու Առաջին կիսուն մէջ նշանաւոր հանդիսացած են ի Խասգիւղ Գարաբէնա Սքրահամ եւ Ճէզայիրեան Մկրտիչ Ամիրայիք. Այս վերջինը՝ որ չափազանց փափաքող մըն էր եկեղեցական երգեցողութեանց կանոնաւոր ներդաշնակութեան, Հայ ծայնագորութեան հիմնադիրն եղող Պապա Համբարձում Լիմօնինեանի առաջնակարգ տշակերտներէն Աքիսողոմ Իւթիւնեանը Խասգիւղ բերել տալով՝ երաժիշտ կը կարգէ Ս. Ստեփանոս Եկեղեցւոյն՝ ուր դեռատի ուսուցիչը մինչեւ 1840 իր տաղանդը փայլցուց, նորանոր հեղինակութեամբ դասեր աւանդելով յիսուն աշակերտաց, որոնք տօնական օրերու առթիւ միաձայնութեամբ կ'երգէին ի ներկայութեան Ճէզայիրեան Մկրտիչ ամիրայի :

Նոյն դարու կէսէն վերջ բարեյիշատակ Կարապետ վրդ. Շահնազարեան՝ նիւթական ծեռնտուռութեամբը եգիպտոսի վարչապետ հանգուցեալ Նուպար Փաշայի, Նուպար Շահնազարեան վարժարանը հիմնեց, ուր շրջանաւարտ եղանի մէջ այլոց՝ մեծանուն Ռեթէս Պէրպէրեան, Եղիա Տէմիրճիպաշեան եւ Մինաս Չերազ, որոց նկատմամբ միծ գուրգուրանք կը տածէր հոգելոյս Ներսէս Սրբազնի Վարժապետեանը :

Դիւլիս Աղքատախնամ Մարմնոյ առաջին Կազմութենէն շատ առաջ, 1836ին գտնուած է Տնանկ աղքատաց տետրակ մը, որուն մէջ կը կարդանք հետեւեալ-ները.

Դրշ.

Բենչպէր Պողոս աղայի կինը Սիմա եւ որբն

Նեկտար 15

Պէրպէր Ասուածատուրի կինը Խպրախէ, Մա-

րիամ, Յարուբին 15

Պէյողլուցի Պէրպէր Թագուհիի դուստ Ազիզ,

Թագուհի 5

Ամպրյը օղլու այրի կինն, քերգի Պողոսի որ-

բերն Սուրբիկ եւ Ռոօա 15

Նոյնպէս նաեւ 38 անձերու նպաստ տուած են :

1840ին գտնուած է Տետրակ մը սոյն վերնագրով «Խասգիւղի սեանկ աղբատաց տէգրեռն է» . որուն մէջ սանկերէն բուականներով նշանակուած է.

Մարկոս նուասիս եւ Ֆեոմիւնի Գրիգորիս, աւուրս սկսէ 257 Զիլբատէ.

Տէմիրճի Ռարոսի որբն Ազատի, Կարապետ 10 դր. 2ըսալըն (Տէր Յակոբ) .

Մավունանի Մարտիրոսի որբն Մկրտիչ, թակոք 10
դրւ. Զրբալըն (Տ. Բարսեղ)։

Չալդրնի այրի կինն Մէյրէմ եւ որբն Հոռոքսիմէ,
10 դրւ. Զրբալըն (Տէր. Բարսեղ)։

Կարապէս օղլու կինն Զարդար եւ որբն Խոկունի
10 դրւ. Զրբալըն (Տ. Արքահամ)։


Խամուրնի Մաննիկի որբն Մայրէմ 5 դրւ. Զրբա-
լըն (Տ. Կարապէս)։

Ասոնց նման 30 տարբեր անձերու նպաստ տրուած
են, որոնց մեծագոյն մասը անբնըեռնելի են։

Նոյն տարուան բուականով գտնուած է ուրիշ տես-
րակ մըն ալ, որուն մէջ գրուած է հիեսեւեալ պարբերու-
թիւնը, զոր նոյնութեամբ կ'օրինակենք. «Առաջին տե-
սակ Տնանկ Աղքատաց Պատրիարքանի նորոգ կարգեալ
խապգիմալ աղայից մօհրովն նորոգ տէֆրէր տինուեցաւ
եւ աղքատաց նորոգ ողջ մօհուրով բաժնուեցաւ բուին
Քրիստոսի 1843 Յունվարի 1 իւրիպարով եւն. եւն.

Ասոնցմէ կը հետեւի թէ վերոյիշեալ թուականնե-
րուն արդէ՛ն գտնուած են եղեր Խասգիւղի մէջ բա-
րեսէր անձնաւորութիւններ, որոնք Աղքատախնամի
հաստատութենէն առաջ՝ գթասիրութեամբ տոգորեալ,
ծեռքերնուն եկած աշխատութիւնը չեն խնայեր, օգ-
նելու համար իրենց զիւղին մէջ գտնուող աղքատ ըն-
տանիքներու եւ որբերու, սրբելով անոնց արցունքը
եւ այսու արժանանալով այդ խեղճերուն լիաբերան
օրհնութեանց։

Բնական է որ այսպիսի բարեպաշտ բնակիչներ
ունեցող գիւղ մը Ա. օրինակը պիտի հանդիսանար
պաշտօնական ծեւակերպութիւն մը տալու համար իր
յղացած այս գովելի նպատակին, որոնց զօրավիգ




Աղքատախնամերու տուաջին հիմնադիր
ՆԵՐՍԻ ՍԼԱՐԳԻՆՊ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
(Պատրիարք Հայոց Թուրքիայ)

կանգնեցան Վարժապետեան Ներսէս Սրբազան, Արծունի Տ. Գէորգ քահանայ, Սրբուհի Մալրապետ Գալֆաեան, որոնց մասին պիտի խօսինք :

Ներսէս Սրբազան՝ Պատրիարք ընտրուելէ առաջ ամբողջ գիւղին Նախախնամութիւնն եղած էր։ Իր Զըքսալընի բնակարանը սրբավայր մըն էր բարեգործական ծեռնարկներու, ուր ստէալ կը գումարուէին հասգիւղի նահապետը՝ ծերունազարդ Տ. Գէորգ Աւագ Քհնյ. Արծունի, յաւէտ ողբացեալ՝ առաքինազարդ Սրբուհի մայրապետ Գալֆաեան եւ թաղին եռանդուն երիտասարդութիւնը, խորհելու համար՝ թէ ինչ կերպով կրնան օգտակար բլլալ գիւղին մէջ գտնուող աղքատ ընտանիքներու եւ անկարող ծերերու, որոնք շարունակ կը դիմէին՝ իրենց կարօտութիւնը հասկցնելու համար։

Որբուհիներու հոգը արդէն ստանձնած էր Սրբուհի Ն. Գալֆաեան, որ ըստ ամենայնի իր անունը արդարացնելով երիտասարդ հասակէն սկսեալ արհամարհեց աշխարհիկ կեանքը եւ իր ճշմարիտ փառքը մարդկութեան ծառայելուն մէջ փնտուելով մայրապետութեան քջն ընդունեց, որպէսզի անմեղ որբուհիներու պաշտպանութիւնն ստանձնելով՝ կարենայ իր հասկցած կերպով եւ մայրական անձնուիրութեամբ հոգալ անոնց պէտքերը, որոնք կը գուրգուրային իր վրայ՝ որդիական սիրով։ Հանգուցեալ պատմագէտ Գրիգոր Մարգարեան լաւ ուսումնասիրած ըլլալով անոր կեանքը, ընդարձակ կենսազրութիւնը ըրած է արդէն, նկարագրելով իր քաշած նեղութիւնները՝ որբերուն համար նպաստ հաւաքելու դժուար պաշտօնին մէջ։

Իր հիացողներէն՝ մին կը պատմէ թէ՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆաեան 1866 նոյեմբեր Յ՛ին՝



Տ. Գէորգ Ա. Գէնե. Արծունի

անձնուէր զոհողութեամբ եւ գերմարդկային ջանքերով
հիմնած է սոյն զթութեան յարկը, առաջնորդուելով
իր ազնիւ սրտին թելադրած բարեգործ ազգեցութե-
նէն, որ մայր պիտի ընէր զինք բաղդազուրկ մանկու-
հիներու եւ ծնողազուրկ որբերու։ Սյս պանծալի հաս-
տատութիւնը 62 տարիներէ ի վեր կը շարունակէ
իր ընթացքը, պատիւ բերելով իր անմահ հիմնադրին
եւ անոր ժրազան յաջորդներուն, որոնք ամէն կերպով
ջանացին զգալի ընել այս սուրբ հաստատութեան
հիմնադիր մօր բացակայութիւնը. Ազգը տակաւին շատ
պէտք ունէր իրեն։

1878ին տիրապետող նիւթական անձկութեան
հետեւանօք՝ ընդհանուր մայրաքաղաքիս եւ ի մաս-
նաւորի այս աղքատիկ զիւղին մէջ բազմապատկուած
էին թշուառութեան զոհերը. որոնք չի կարենալով
իրենց օրական պարէնը հայթայթել, ստիպուած էին
ծեռքերնին կարկառել թաղին բարեկեցիկ ազգայնոց։
Բարեյիշատակ Սրբուհի մայրապետ չէր կրնար ան-
տարբեր աչօք դիտել սոյն կարեկցութեան արժանի
վիճակը այդ խեղճերուն, ուստի ամէն ջանք ի գործ
զրաւ այդ ահաւոր կացութենէն ազատելու զանոնք,
որոնցմէ շատերը փրկեց իր անխոնզ աշխատութեամբ,
դունէ դուռ գեգերելով եւ անոնց նպաստ հաւաքելով։

Դժբախտաբար չի կրցաւ երկար ատեն վայելի Սրբ-
ուհի մայրապետ՝ իր հաստատած այս Գթութեան
յարկին մէջ ապաստանող անտէրունզ որբուհիներուն
երախտագիտական զգացմամբ իր անձին հանդէպ շը-
ռայլած խնամքները, որոնք վարձատրութիւնն էին
իր տարած նեղութեանց։ 1889 տարւոյ Յուլիսի սկիզբ-
ները առ Աստուած աւանդեց իւր անմեղ հոգին այս
անզուգական Մայրը. որոյ յաջորդեց նոյն ամսոյ 8ին
Երանուհի մայրապետ։



ՄՐՅՈՒՀԻ ՄԱՅՐԱՊԵՏ Գ.Ա.Ֆ.Յ.Յ.

1822 — 1889

Նոյն կորովը չունեցա՛ւ մայր Երանուհի, եւ մինչեւ 1902 այդ հաստատութիւնը վարելէ յետոյ իր մահուան հետեւանօք՝ յաջորդեց Նոյեմբ. 22ին Քրիստինէ մայրապետ Փափազեան, Սյս անձնուէր մայրը՝ որ նախապէս Ազգ. Հիւանդանոցի մէջ ծառայած էր իբր հիւանդապահուհի, Օրմանեան Ս.ի հրամանաւ յաջորդ նշանակուեցաւ Երանուհի մայրապետի, որ այս բազմապահանջ պաշտօնն ստանձնելով՝ սկսաւ յառաջ տանիի բարեյիշատակ հիմնադրին նուիրական գործը, աշխատակցութեամբ Քէօսէեան երկու անձնուէր քոյրերու, որոնք իրեն պէս արհամարհելով աշխարհային վաղանցուկ փառքերը, նուիրուած էին այս սուրբ գործին:

Այս երկուքը ինչպէս նաեւ որբանոցին հին սանուիներէն Քոյր Նելլրիկ Բասմանեան իրենց թարմութերով մեծապէս զօրավիզ եղան Մայրապետ Քրիստինէ Փափազեանի, օգնելով անոր գործառնութեանց՝ իրեն յառաջացեալ տարիքին մէջ:

Ետքի թողլով շարունակել Գալֆաեան Որբանոցի մինչեւ ցա՛րդ մատուցած անձնուէր ծառայութիւնները, կը սկսինք պատմել Խասզիւղիներուն այն մեծ ծեռնարկը, որ Պոլսոյ ամբողջ թաղերուն Ս. օրինակը պիտի հանդիսանար՝ պաշտօնապէս կազմակերպելով իր Աղքատախնամ մարմինը. Մինչեւ 1877 թուականը, թաղերու մէջ գտնուող աղքատ ընտանիքները կը խնամուէին ընդհանրապէս Թաղ. Խորհրդոյ կողմանէ, ստանալով ամիս մէյմէկ փոքրիկ գումար՝ իբրեւ հացագին. բայց ատիկա անբաւական էր գոհացում տալու տնանկ աղքատներուն, որոնք հետզհետէ կը շատնային:

Աւագութիւն Առևշին Էղբարբենեամ ԱւրմնոՅն Խռսդրւոյ

Գիւղիս Պատուարժան Թաղ. Խորհուրդը յարգելով Հոգեւոր Իշխանութեան հրամանը, նախաձեռնութեամբ Տիար Պետրոս Փափազեանի՝ որ ամբողջ թաղեցիներէ սիրուած եւ յարգուած անձնաւորութիւն մըն էր—հինգ կարողագոյն անդամներով կազմեց Ս. Աղքատախնամ մարմինը, որ կը բաղկանար հետեւեալ պատուական ազգայիններէ.

Սարգիս Աբրահամեան
Ռուբէն Պուլիուրեան
Եղիա Շահպազեան
Առաքել Ալբուն Տիւրի
Նիկողոս Թիւլպէնտեան

Ատենապէս
Ատենապիր
Գանձապէս

Անոնք իրենց դիւանը կազմելով 1878 Յուլիս 13ին, նոյն Կիրակի օրը հանդիսաւոր կերպով կատարուեցաւ Խասզիւղի նորակազմ Աղքատախնամ մարմնոյ հաստատութեան կոնդակը՝ յատինի Ս. Ստեփանոս եկեղեցւոյ ժամերգութեան աւարտումէն վերջը՝ Թաղ. Խորհուրդը ընկերակցութեամբ նորընտիր զը՝ Թաղ. Խորհուրդը ընկերակցութեամբ նորընտիր զօր Զօրքսալընի Բնակարանը, իր օրինութիւնը խնդրեց:

Վարժապետեան Տ. Ներսէս Սրբազան՝ որ չորս տարիներէ ի վեր հաստատուած էր Պատրիարքական Աթոռին վրայ, Կիրակի եւ տօնական օրեր սովորաբար իր սենեակը կ'առանձնանար՝ գրութեամբ կամ ընթերցմամբ պարապելով, ուստի զերմ մաղթանքներէ բարձրացաւ:

լով օրինեց թէ՛ ներկայացող Թաղ. Խորհրդոյ եռանդուն անդամակիցները եւ թէ՛ Աղքատախնամ մարմինը, յայտնելով իր բարձր գոհունակութիւնը՝ այս



Տ. ՄԻՆՈՍ Ս. ՔԻԵ. ՊԵՂԱԶԵՄՆ
(Աղքատախնամի ծառայող)

պատշաճ ընտրութեան մասին եւ իր քաջալերական խօսքերն ուղղելով անոնց՝ ըստ. «Շատ ազգօգուտ ծեռնարկներու մէջ Խասգիւղ առաջինը եղած է. ուրախ եմ որ այս մարդասիրական գործն ալ Ա. անգամ Խասգիւղէն ծագում կ'առնէ»:

Նոյն ատենուան Ազգ. մամուլը մեծ գովեստներով

կը հոչակէր այս ազգօգուտ հաստատութիւնը, յորդոք կարդալով միանգամայն՝ որ Պոլսոյ միւս թաղերն ալ հետեւին այս գովելի օրինակին, եւ ունենան իրենց ուրոյն Աղքատախնամ մարմինները։ Իրօք ալ քանի



Տ. ԱՐԵՍԻԿԱՄ Ս. ՔԻԵ. ԿԵՒՐԵԴԵՄՆ
(Աղքատախնամի ծառայող)

մը տարուան ընթացքին հետզհետէ սկսան կազմակերպել իրենց մարմինները՝ Սամաթիա, Բերա, Պալաթ, Գումզաբու եւ ուրիշ թաղեր։

Գիւղիս նորակազմ Աղքատախնամը գրկապինդ փարած իր ծեռնարկած պաշտօնին, ամենայն անձ-

նուիրութեամբ կ'աշխատէր զոհացնել թաղին աղքա-
տիկ ընտանիքները, հոգալով անոնց անհրաժեշտ
պէտքերը: Բարեկեցիկ ազգայինք տեսնելով այդ
Մարմնոյն անդուլ ջանքերը, իրենց յօժար կամքով
ունեցած անշարժ կալուածնին Ս. Ստեփանոս եկե-
ղեցւոյն փոխանցեցին, յատկացնելով անոնց եկա-
մուտը գիւղին Աղքատախնամին որուն ուղղամիտ
եւ օրինակելի ընթացքը մեծ վատահութիւն ներշնչած
էր նուիրատուներուն:

Ի՞նչպէս վերեւ յիշեցինք, այս նուիրատուութեանց
մէջ ամենամեծ դեր մը ունեցան իրենց յորդորներով
Տ. Գէորգ Ա. քհնյ. Արծրունի, որ իր բարեպաշտու-
թեամբ համակրելի եղած էր բոլոր թաղեցւոց, եւ
Սրբուհի Մայրապետ Գալֆաեան, որ ոզի ի բոյն
աշխատած էր ի գլուխ հանելու համար այս բարե-
նպատակ հաստատութեան հիմնադիրներու տարած
գերմարդկային ջանքերը, որոնց հարազատ հետեւող-
ներն եղան մինչեւ վերջ՝ իր յաջորդներէն Քրիստինէ
Մայրապետ Փափազեան եւ իր ազ բազուկներն հա-
մարուող Քէօսէեան անձնուէր բոյլերը:

Այս երկու հարազատները՝ ինչպէս նաեւ հաստա-
տութեան ուխտի քոյլերը ամէն կերպով օգտակար
հանդիսացան արդի Աղքատախնամ մարմնոյ իրենց
հոգելոյս հիմնադրին՝ Սրբուհի Մայրապետ Գալֆա-
եանի օրինակին հետեւելով:



Տ. ՄԱԴԱԹԻՍ. ԱՐՔԵՊԻՄ. ՕՐՄԱՆԵՍԸՆ
(Պատրիարք և Պոլսոյ)

Առաջ Աղքատախնամը, իր պարտականութիւնը գիտակացորդն կատարելու, եւ հին Աղքատախնամի մասին կարելի եղած ճշգրիտ տեղեկութիւնները քաղելու նպատակով, ինչպէս տարէց թաղեցիներու, նոյնպէս դիմեց գիւղիս այժմու Պատ. Թաղ. Խորհրդոյ, Խընդուլու իր Ճեռին ունեցած պաշտօնական տետրակ, գրութիւն եւայլն իր տրամադրուելու համար:


Պարտ անձին կը համարինք լիշտակելու թէ ներկայ Թաղ. Խորհուրդը, բարեյօժարութիւնը ունեցաւ 1836 եւ 1840 տարւոյ «Տնանկ Աղքատաց» անունով երկու տետրակներ, տրամադրելու որոնց մէջ հատ ու կտոր կիսատ տեղեկութիւններ միայն գլուխնք, նոյնպէս՝ 1873էն սկսեալ թաղականութեանց ընդօրինակութեան եւ արձանագրութեանց 15 կտոր տետրակները, որոնցմէ կը քաղենք Աղքատախնամաշահագրզող յետագայ ծանօթութիւնները:

«1883 Մարտ 21ին Ալթուն Տիւրրի ատենապետած Թաղ. Խորհուրդը, որուն Ատենադպիրը եղած է Պօղոս Քէրէստէնեան, գիւղին Աղքատախնամ Մարմինը վերակազմած է հետեւեալ անձերէ.

Յովիաննես Երկանեան
Լեւոն Հանեան
Մասեհ Մասենեան
Յակոբ Մերհամերնեան
Սարգիս Պերպերիսեան
Գրիգոր Սեղբուևան
Սարգիս Գավուէնեան
Մերովիք Քէհեանեան
Գրիգոր Թընկըրեան:

1895 Նոյեմբեր ամսոյ 13ին՝ օրուան թաղա-

կանութիւնը հրաւիրած է Աղքատաց Խնամակալութեան պաշտօնին՝ հետեւեալ բարեսէր ազգայինները:



ՏՕՐԹ. Գ.Ս.Փ.Ա.Մ.Ս.Ճ.Ի.
(Աղքատախնամի բժիշկներէն)


Դաւիթ Խաչկոնց
Կարապէտ Եղիանեան
Կարապէտ Պալեան
Յակոբ Գաբամանեան
Սարգիս Քէսինեան
Վահան Ամեննեան

Սոյն մարմնոյն օրով բժիշկ կը նշանակուի Տօրթ ։
Յակոբ Քէմհանեան ։

1896 Օգոստ. 13ին՝ յաջորդեցին հետեւեալները.

Գալուստ Գայրենեան
Պօղոս Սեմերնեան
Տիրան Պէտրաչեան
Օննիկ Մրենկեան
Վերոյիշեալ բժիշկի պաշտօնավարութեամբ:

* * * 1897 Դեկտ. 21ին Աղքատախնամը կը կազ-
մուի հետեւեալներէ.



ՏՕՐԹ. ՇՈՒՐՈՒ ՔԷՄՀԱՋՆՍՆ
(Աղքատախնամի բժիշկներէն)

Անդրանիկ Գարիպեան
Արտաշես Բարունակեան
Գրիգոր Տեօվլիկեան
Թագւոր Քերէսէնեան

Միհրան Պալեան
Յովհանթէս Պետրոսեան
Նեան Պերպէրեան
Ոսկիան Գավաքլըեան
Սարգիս Խօրասաննեան :

Օրուան թաղականութիւնը կը խնդրէ Բիւզան-
դիոն օրաթերթի Հիմնադիր-Տնօրէն Բիւզանդ Քէչեա-
նէ, որ իր թերթին միջոցաւ բարեհաճի յայտարարել
սոյն ընտրութիւնը, կոչ մը ուղղելով նաեւ բարեսէր
թաղեցւոց ի նպաստ տնանկ աղքատաց :

1903 Ապրիլ 21ին Պատուարժան Թաղ. Խորհուր-
դը պաշտօն կը յանձնէ մղբատախնամիկ Ատենապետ
Արժ. Տ. Արքահամ քահ. Կիւրեղեանի, հրաժարեալ
անդամներու տեղ նորեր ընտրել եւ վերստին կազմել
Աղքատաց խնամակալութիւնը, որով կ'ընտրուին
հետեւեալ ազգայինները.

Տէր. Համբարձում քահ. Գերձակեան
Տօֆք. Յակոբ Քեմիանեան
Նեան Սարգիսեան

* * * 1904ին կը վերակազմուի Աղքատախնամ մար-
մինը հետեւեալ անձնաւորութիւններէ .

Տօֆք. Յակոբ Քեմիանեան
Միհրան Ճեզվինեան
Տիրան Լօմակիօզեան
Յարուբիւն Գրլնեան
Աբրահամ Կարապետեան
Գրիգոր Զահրէնեան
Յովհաննես Պետրոսեան
Վահան Զաբէեան:

* * 1909 Դեկտեմբեր 25ին, նորոգ կազմակերպութիւն մը կը կըստանայ Աղքատախնամ Մարմինը, հետեւանդամակիցներով.

Ասատուր Խանլեան
Արտաչես Խաչիկեան
Բարունակ Միքայէլեան
Գառնիկ Պետրոսեան
Եղիա Վարժապետեան
Միրինան Գաբրիէլեան
Յովիաննես Ֆրենկեան
Վահան Զարեհեան:

* * 1910 Հոկտ. 29ին վերոյիշեալներուն կ'անդամակցի նաեւ Մկրտիչ Գաբրիէլեան :

1912 Դեկտ. 30ին կը հրաւիրուին Աղքատախնամ Մարմնոյ անդամակցութեան հետեւեալ ազգայինները .

Յարուրիւն Համբարձումեան
Արտաչես Սիմոնեան
Պողոս Գարագաւեան
Միրինան Գաբրիէլեան
Օննիկ Ֆրենկեան
Լեւոն Խաչիկեան
Գառնիկ Քեօմիւրնեան
Մարտիրոս Պերպերեան
Յարուրիւն Յովիաննեսեան
Յակոբ Ժամակիչեան
Յակոբ Միքայէլեան
Պողոս Գարագաւեան :

1913ին կը վերակազմուի Աղքատախնամ մարմինը հետեւեալ ազգայիններէ .

Տօֆ. Յակոբ Քեմիանեան
Արտաչես Սիմոնեան
Գառնիկ Քեօմիւրնեան
Գառնիկ Պետրոսեան
Անդրեաս Զարմանեան
Լեւոն Խաչիկեան
Միրինան Գաբրիէլեան
Մարտիրոս Պերպերեան
Յարուրիւն Յովիաննեսեան
Յակոբ Ժամակիչեան
Յակոբ Միքայէլեան
Պողոս Գարագաւեան

1914ին, պատերազմի պատճառաւ, ապրուստը գժուարացած, մանաւանդ՝ կարօտեալներու թիւին վրայ աննեցուկ ընտանիքներու հոգն ալ աւելնալով, Աղքատախնամին գործը միծ զրժուարութեան մատնուած էր: Մասամբ այս թըշուառութեան դարման տանելու համար Աղքատախնամը զիւղին կիներուն ու աղջիկներուն պուտէ թաշկինակներ բանել տալով, Օթէլ Ռոյեալ պանդոկը բնակող Օր. Մթանազօլուեանի միջոցաւ ծախել կուտար: Շատ



ՕՐ. ՍԹ. Մ. Ե. ՊՈՒ. Լ. Ն. Ս. Խ.

արդիւնաւոր եղած է օրիորդին այս անձնուէր ջանքը,
յիշատակութեան արժանի օգնութեան գործին մէջ:
Անուրանալի է օրուան Աղքատախնամի անդամներէն
Տիար Միրիճան Միքայէլեանի, Օննիկ Փրէնկեանի և
Պողոս Գարագաշեանի ջանքերը:

Սոյն թուականէն ասդին մինչեւ 1927 ներկայ Աղ-
քատախնամի վերակազմութեան թուականը, ուրիշ ոչ
մէկ արձանագրութիւն գտնելով կը փակենք այս անց-
եալ շրջանը եւ կ'անցնինք նոր տեղեկագրութեան։

ՀՐԴԱՅ

* * * Այսուհետեւ տեղի ունեցած անցքերը կը թողունք ար-
ձանագրել, բանի որ արդի Աղքատախնամի քով կը գտնուին
ատենագրութիւնները:



Գ.Ա.Յ. ՈՐԲԱՆՈՑԻ ՄԱՅՐ Ա.Դ.ԱԽՆԻ ՎԵՇՎԵՍՆ
(Պատուակալ Նախագահ առյի Աղքատախնամիս)

**ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԻՄԸ ԴՐՈՒՅՑԱՒ
ԵՐԴԻ ԷԼ ՀԱՄԲԱՆԱՄ ՄԵՐՄԱՌՅՆ**

— առաջակա առաջակա —

Նորակազմ Աղքատախնամի 1927 Փետրվար ամսոյ մէջ, երբ Պոլայ մէջ սաստիկ ծմեռ մը կը տիրէր, գիւղիս կարգ մը ընտանիքներու մէջ թշուառութիւնը ծայր աստիճանի հասած էր։ Այդ թշուառութիւնը մեղմող ունէ պաշտօնական մարմին չգտնուելով բարեէր անհատներ ի գութ շարժելով օգնութեան կը փութային ազգայիններուն։

Օրուան թաղականութիւնը հակառակ իր բարի տրամադրութեան պիտինէին ծանրաբեռնութեան պատճառաւ ի վիճակի չըր դարման տանիլ այս կարուելոց։ Արդի Աղքատախնամի ատենադպիր Պր. Յարութիւն Ս.Ֆէմեան ի տես այս կարօտութեան չկարենալով անտարբեր մնալ կը խորհի ընթացք տալ սոյն Աստուածահանոյ ձեռնարկին։

Առ այս կը դիմէ իր մտերիմներէն արդի Մարմնոյ ատենապետ՝ Պր. Յարութիւն Մանկիեանի, որ սիրայօժար համամտութիւն կը յայտնէ իր բարեկամին յայտնած գաղափարին եւ երկուքը միասին կը լծուին գործի։ Նախ կը դիմեն Պատ. Թաղականութեան, որ բերանացի կը պատասխանեն իրենց։ «Յոյժ գովելի կը գտնենք ձեր այս գաղափարը, մանաւանդ աղքատիկ գիւղիս համար, անհրաժիշտ է սոյնօրինակ Մարմնոյ մը կազմութիւնը։ Սոյն նպատակով մեր կողմէ կարգ մը թաղնցւոց մօտ եղած դիմունները անհետեւանք մնացին . . .»։

Այս միջոցին, յանկարծ Ա. Ստեփանոսի խորհըր-

դարանը կը մտնէ Թօփալ Մարիամ անունով՝ ծանօթ եօթանասունամեայ ծերունին ինչպէս նաև Տիկին Մաքրուհի Քէսէնեանը։

Ասոնք սրտայոյգ բառերով իրենց արզահատելի վիճակը պարզելով, նպաստ կը խնդրեն։

Պատուարժան Թաղական անդամները իրենց անձնական քամակէն կը գոհացնեն այս երկու աղքատիկ տիկինները եւ կը ճամբեն զերենք միսիթարական յուսադրութիւններով։

Ապա դառնալով կը կին Աղքատախնամի մը կազմութեան համար իրենց դիմող վերոյիշեալ երկու ազգայիններուն, կը խնդրեն ի սէր Աստուծոյ ընթացք տալ սոյն գործին եւ իրենք իրենց համամիտ ընկերներ ընտրելով ներկայացնեի թաղականութեան առ ի վաւերացումն։

Անձմեան եւ Մանկեան կը դիմեն Մայր Աղաւնի Քէսէնեանի իրենց մտադրութիւնը պարզելու եւ անոր փորձառութենէն օգտուելու միտումով։ Սակայն յարգելի Մայրը հոն ներկայ ըլլալով կը բանակցին փոխ-Մայր՝ Քոյր Մարիամ Քէսէնեանի հետ։ Բարեսէր քոյրը ոչ միայն խօսքով այլ եւ նիւթագէս իր կարեկցութեան ապացոյցը կը նկատէ զիրենք բազակերեւ, խօստանալով միանգամայն խօսիլ Մայր Աղաւնիի իրենց բարի ձեռնարկին օժանդակ հանդիսանալու համար։

Եւ ահա սոյն երկու պարօնները խրախուսուած նիւթագէս եւ բարոյագէս հիմք կը դնեն ներկայ կագմին, իրենց ընկերներ առնելով։

Տեարք Արտակ Համլանեան

Սոլոմոն Գարաօղլանեան

Մանուկ Մանուկեան

1927 Մարտ 21ին իրենց Դիւանը կազմելով կը
տեղեկագրեն թաղականութեան։

Յարուբիւն Մանկեան	Ատենապես
Յարուբիւն Անեմեան	Ատենադպիր
Արտաշ Համլանեան	Գանձապահ
Սողոմոն Գարաօղլանեան	Հիւանդի հոկիչ
Մանուկ Մանուկեան	Խորհրդական

1927 Մարտ 28ին Պատ. Թաղականութեան 1069
համար պաշտօնագրով կը վաւերացուի կազմը։

1927 Մարտ 30ին իր անդրանիկ նիստը կազմելով, անդամներու թիւը անքաւական կը գտնէ եւ միանգամայն այսօրինակ գթութեան գործի մը մէջ Տիկիններու մասնակցութիւնը անհրաժեշտ դատելով իրեն անդամակից կ'ընտրէ,

Տիկնայի Զարուհի Տատուրեան
Սարենիկ Հիսարլեան
Արմենուհի Արապեան
Քրիսինէ Ալրունեան
Օր. Վերգին Օկորեան
Պարոնայի Ռաֆիկ Սանալնեան
Սիմօն Արսլանեան

Երրորդ նիստի մէջ, Մարմինս յարմար դատեց գրաւորապէս դիմել Գալֆաեան Որբանոցի Մայր Աղաւնի Քէոսէեանի եւ խնդրել որ բարեհաճի ընդունիլ Աղքատախնամ Մարմնոյ պատուակալ նախագահութիւնը, ինչ որ սիրով ընդունուեցաւ յարգելի մօր կողմէ։

Սպարիլ 8 Մարմինս նկատի բւնենալով կարօտ Ազգայիններու կողմէ եղած դիմումները, որոշեց 50

տարեկանէն վեր եւ աշխատելու անկարող չքաւորներու ամսական նպաստ մը յատկացնել։ Առաջին անգամ ըլլալով 27 աղքատ անձերու նպաստ բաշխուեցաւ։ 1927 Մայիս 4ի նիստին Աղքատախնամը նկա-



ՏՕՐԹ. ՄՈՒԽՄՈՒՅԱՆ. Պէտ
Արդի Սղբատախնամի բժիշկներէն

տի առնելով իր հասոյթի աղբիւ ըներէ բոլորովին գուրկ վիճակը ծաղկեփունջ մը կազմելու, եւ նշանատութի, պատկի, անուան տօնախմբութեան եւ մկրտութեան առթիւ բարեսէր ազգայիններու դրկելով

անոնց կամաւոր նուէրները ստանալու գաղափարը յղացաւ, եւ առ այս դիմեց Պատ. թաղականութեան խնդրելով որ իրեն իրաւասութիւն տայ բոլոր Խասգիւղիներու ուղարկելու ոոյն ծաղկեփունջը բարեպատճի առիթներու մէջ :



ՏՕՐԹ. ԽՍՍԴ. ԳՐԻՄԻ
Արդի Աղքատախնամի քահակեներէն

1927 Յունիս 5ին դիմում եղաւ Թաղ. Խորհրդոյ, որպէսզի իր պաշտօնական թուղթերուն մէջ, եթէ երբեք հին Աղքատախնամներու պատկանող տոմար,

թուղթ, գոյք, կնիք եւն. կան, թո՛ղ համի Աղքատախնամին փոխանցել, Պատասխանուեցաւ թէ լուծեալ Աղքատախնամներէ միմիայն կը մնայ 1882 թուակիր մետաղիայ պնակ մը եւ 1884 թուակիր կնիք մը. ինչպէս նաև Ռումէլիի 1 հատ 378266 թիւ վիճակահանութեան պարտաթուղթ մը:

Այս նիստին մէջ՝ նախ նկատի ունեցաւ իր զբաղմանց պատճառաւ Պր. Արտաշէս Համբաճեանի գանձապետութենէ հրաժարումը, որուն տեղ ընտրուեցաւ Պրն. Սողոմոն Դարաօղլանեանը:

1927 Յունիս 8 մեր հարեւան թուրք հայրենակիցներ, իբր գթութեան մարմին մը. մեր օժանդակութեան զիմած ըլլալով, Մարմինս նկատի առաւ այս կարեւոր հարցը եւ սիրով ընդունեց եւ վեցառաջարկը:


Բժիշկ Մուսթաֆա պէյ սոյն ժողովին մէջ ընդունեցաւ Աղքատախնամիս բժիշկ, որ սիրով եւ անձնութիւրաբ ստանձնեց :

Սեպ. 30 Մարմինս իր վեցամսեայ հաշիները ներկայացուց Պատ. Թաղականութեան խնդրելով միանգամայն որ եկեղեցեաց բակը կախուի, որպէսզի ամէն ազգային անհատ տեղեկանայ իր գործունէութեան :

Մինչեւ թուականս մեր կողմէ պետական հիւանդանոց զրկուեցաւ 5 իսկ Ազգ. Հիւանդանոց 3 հիւանդներ: Սոյն նիստին մէջ նկատի առնուելով գործօն անդամուհիներէն՝ Տիկ. Քրիստինէ Ալթունեանի, զիւղէն մեկնումի առիթով բանաւոր հրաժարագիրը ընդունեց: Այն առթիւ Աղքատախնամիս անդամ ընտրուեցան Տիկիններ Ռոօք Կիւլպէնկեան, Սիրանոյշ Գարագաշեան եւ Պր. Օննիկ Թիւթիւննեան:


1927 Հոկ. 23 Մարմինս նկատի առնելով ներսէսեան վարժարանի անձուկ պիւտճէն ինքնաբերաբար

ուզեց օգնութեան հասնիլ 11 կալօո ուսանողներու դպրոցական թոշակը վճարել եւ մերժ ընդ մերթ անհրաժեշտ պէտքերը, այն է զոգնոց, կօշիկ, զլսանոց եւ լն. հոգալ:



Խոսկին Սղբառայիսունի որդիքրոջ ամենա
Նիւթունիս Ազգային Սպառական Սկզ

1927 Դեկ. 12ի նիստի մէջ որոշեց Յունիվար ամսոյ մէջ պաշտօնական օր մը սահմանել եւ հոգեհանգըստեան պաշտօն եւ Ս. Պատարագ մատուցանել



ԹԵՍԼԻ ՄԱՐԴԱՐԵՍՆ
(Պատուակալ անդամ Աղբատախնակիս)

տալ ընդհանուր նուիրատուներու եւ սատարողաց ննջեցելոց հոգւոյն Դեկ. 20 նկատի առնելով ծմբան խստաշունչ օրերը Աղքատախնամս 300 օխա ածուխ բաշխեց թէ Հայ աղքատներու եւ թէ գիւղիս Ծերոց ժողովին կողմանէ վկայեալ կարգ մը կարօտ Թուրք հայրենակիցներու։

1928 Յունվ. 10, Լոնտոնաբնակ ազգ. բարերար Տիար Ներսէս պէյ Կիւլպէնկեան Պոլսոյ իրենց տան ներկայացուցիչ Հայկազուն էֆ. Կիւլպէնկեանի ծեռամբ Աղքատախնամիս 100 ոսկիի նպաստ մը ուղարկած ըլլարով, ի նշան երախտագիտութեան որոշեց իր պաշտօնական օրին տարուէ տարի Ս. Պատարագ եւ հոգեհանգստեան պաշտօն կատարել տալ ի հանգիստ վաղամեռիկ որդւոյն Պօղոսիկի եւ Կիւլպէնկեան ազնուատոհմ գերդաստանի ընդհանուր ննջեցելոց յիշատակին եւ Ներսէս պէյն ալ գոհունակութեամբ արձանագրեց՝ բարերար գիւղիս Աղքատախնամին։

1928 Փետ. 1—15 Մարտի նիստերուն մէջ նկատի ունենալով ծմբան խստաշունչ օդերը եւ կարօտեալներու վիճակը, քանիցս ածուխ եւ նպարեղէն բաշխելով, իրենց վիճակի դառնութիւնները մեղմելու ջանաց։ Սոյն նիստերու ըստ իր սովորութեան իր երկրորդ վեցամսնայ հաշուեկշիռը պատրաստելով ներկայացուց թաղականութեան, 14 հիւանդ Պետական հիւանդանոց 10 Ազգ. Հիւանդանոց դրկելով։

1928 Ապրիլ 7 նիստին մէջ Ս. Զատկի տօներու մերձաւորութիւնը նկատի ունենալով որոշեց աղքատաց հաւկիթ, չորեկ բաժնելով միասին նիւթական օժանդակութիւն մը լնելու անոնց։ Նոյն նիստին մէջ նկատի առաւ կյուափի Պատ. Թաղականութեան 1928 Ապրիլ 6 թուակիր նամակաւ մը իրենց թաղին մէջ

նմանօրինակ մարմնոյ մը գոյութիւն չունենալը պարզելով, իրենց թաղին կարօտեալներու վրայ մաքմայութիւնը կը հրաւիրէր. ի փոխարէն խոստանալով իրենց թաղի եկեղեցւոյն տօնախմբութեան, այն



ՄԻՆԱՍ ՇԻՐՈՒԵՑ

(Պատուակալ անդամ Աղքատախնամիս)

է, Ս. եղիայի ուխտագնացութեան օրը, թուլատրել մեզ մեր մասնաւոր պնակը ունենալ։ Ընդ որս՝ յարմար դատուեցաւ կարելիութեան սահմանին մէջ գոհացում տալ իրենց խնդրանքին։


* * * Տիար Արամ Բարսմաքսըզեան իր վաղամեռիկ որդւոյն փոքրիկն Միքայէլի հոգւոյն համար մատուցած պատարագին առթիւ, աղքատախնամիս 25 ոսկիի նուէք մը ըրած ըլլալուն, շնորհակալութեան զիր մը ուղղուեցաւ իրեն :

1928 Ապրիլ 29 որոշուեցաւ շնորհակալութեան զիր մը ուղղել Տիար Ա. Գ. Դ. Գալֆաեանի Մայր Աղաւնի Քէօսէեանի ծեռամբ 25 ոսկի նուիրատուութեան մը համար :

* * * Աղքատախնամիս եւ թաղականութեան միջեւ ծագած կարգ մը տարակարծութիւնները, մանաւանդ օր ըստ օրէ Աղքատախնամին կարեւորութիւնը աւելի եւս շեշտուելով, նախանձախնդիր իր ստանձնած բարձր գերին, որոշեց տեղի տալ աւելի ծեռնհաս եւ կարող անձերու : Ըստ այսմ, հաւաքաբար իր հրաժարականը ստորագրեց, եւ մատոյց Պատ . Թաղականութեան, պատճէնը յղելով Սմեն . Ա. Պատրիարք Հօր :

* * * Ի պատախան սոյն հաւաքական հրաժարագրին, Պատ . Թաղականութեան կողմէ կ'ստացուի 1179 թիւի, 4 Մայիս թուակիր գրութիւն մը, որով բացարձակապէս կը մերժէ այդ հրաժարականը, եւ կը խնդրէ ի սէր աղքատաց ըստ նախնոյն շարունակել մեր գործը, յիշատակելով հոն նաեւ իրենց ուղղուած Ս. Պատրիարք Հօր յորդորական մէկ զիրը մեր պաշտօնի շարունակութեան մասին :

Այս օրերուն Տնտեսական Պատ . Խորհուրդը ի պաշտօնէ զիւզս այցելած ըլլալով ի միջի այլոց, նկատի առաւ մեր եւ թաղականութեան միջեւ ծագում առած տարակարծութիւնը եւ հարթեց մեր եւ Պատ . Թաղականութեան միջեւ գոյութիւն առած կնճիռը :



ՀՐԱՅԵ ԳՅՈՒՅՇ ԱԶԵՄ
Պատուակալ անդամ Աղքատախնամիս

Յետ այսու, Մարմինս հաւանաբար վերստանձնեց իր պաշտօնը:

1928 Յուլիս 18 նիստին մէջ որոշուեցաւ ամրան այս եղանակին իսկ, յառաջիկայ ձմրան ածուխը աւելի աժան գինով հայթայթելու համար, դիմել ֆընտըգլը ածխավաճառ Տիար Գրիգոր Մանուկեանի, որ դիւրամատոյց գինով մը պահանջած քանակութեամբ ածուխը տալէ վերջ, իր կողմէն բարեհաճեցաւ Ազքատախնամիս նուիրել 250 օխայ ածուխ։

Նաեւ որոշուեցաւ երրորդ վեցամսեայի մեր հաշուեկիոր ներկայացնել Պատ. Թաղականութեան։

1928 Սեպտ. 18 մեր պատուական անդամակիցներէն Տիար Արտաշէս Համլաճեան, իր գիւղէս մեկնումին առիթով իր հրաժարականը կը մատուցանէր։ Հնդունելով շնորհակալութեան գիր մը ուղարկուեցաւ իր բարւոք ծառայութեան։

Նոյնպէս նկատի ունենալով Տիարք Բեսէլ Մարգարեանի, Մինաս Շիրակեանի եւ Հրանտ Գարեօլանեանի Ազքատախնամիս հանդէպ տածած տաք վերաբերումը, որոշեց միաձայնութեամբ գիրենք նշանակել պատույ անդամներ։

1928 Նոյ 23.13 Դեկտ. նիստերուն մէջ, գիւղիս Ազքատախնամին հիմնարկութեան յիսնամեակի մերծեցման թուականը ի նկատի ունենալով որոշեց յառաջիկայ տարւոյ Յունվար ամսոյ վերջը կատարել գիւղիս Ազքատախնամին յիմնամեակի հանդիսաւորութիւնները Ս. Եկեղեցւոյ մէջ. եւ տեղի ունենալիք Ս. պատարագի մատուցման՝ հոգեհանգստեան եւ այլ արարողութիւններու նախագահութեան համար դիմել Ամեն. Ս. Պատրիարք Հօր։ Այս առթիւ նաեւ մշակելով՝ Յուրելինական գրբոյկի մը հրատարակութեան պատրաս-

տութեան հոգը յանձնել՝ Սամաթիոյ Աւագ քահանաներէն Տ. Արիստակէս Ա. Քհնյ. Հիսարեանի, բայց ի վերջոյ եղանակին խստութիւնը ի նկատ առնելով որոշուեցաւ գարնան յետածգել Յորելինական այս հանդէսը։

1927 Նոյ. ամսոյ նիստին մէջ Աղքատախնամիս բժիշկ Մուսթաֆա պէյ քաղաքիս մեկնելուն պատճառաւ հրաժարած ըլլալով անոր յաջորդեց Տոքթ. Իսաք Քրիմի։

1928 Դեկ. 21 Մարմինս շնորհակալութեամբ արծանագրեց Տիար Սիմոն Գայսէրեանի ամանորի առթիւ Գալֆանանի Մայր Աղաւնի Քէօսէեանի ծեռամբ նուիրած 50 ոսկիի նպաստը։ Առ այս որոշուեցաւ շնորհակալութեան գիր մը ուղղել սոյն բարեսէր անձին, որ անսալով իր խղճի ձայնին, բազմաթիւ առիթներու մեջ օժանդակած է գիւղիս Աղքատախնամ մարմնոյն։

1928 Դեկտ. 27 Ամանորի եւ Ս. Ծնունդի տօնական օրերու մերծեցման եւ եղանակի փոփոխման առիթով, աղքատիկ սաներու եւ նպաստընկաներու կօշիկ, նպարեղէն եւ մրգեղէն հայթայթել որոշուեցաւ եւ որոշ չափով ալ ածուխ բաժնուելով։

1928 Դեկտ. 30 մեր որոշումի համաձայն նպաստընկաներու 12 զոյգ կօշիկ գնուելով հանդերձ, դիմուեցաւ նաեւ բնիկ Խասգիւղցի եւ Պարտիզանեան հանրածանօթ վաճառատան, կաշեղինաց բաժնի գործակատար Տիար Աւետիս Եազրեանի։ սա գործակցութեամբ վաճառատան աւագ պաշտօնէութեան Ազքատախնամիս սաներու համար 11 զոյգ կօշիկ եւ բանի մը զոյգ գուլպայ նուիրեց։ Խոստանալով նմանօրինակ ուրիշ պարագաներու մէջ եւս ըս զանալ ի-



ԽՕՍԿԵՐԻԴԻ ԱՐԴԻ ԹՎԱԴ. ԽՈՐՀՈՒՐԴ

ՆԱՏՈՂՆԵՐ ԺԱԽէՆ՝ Տ. ՄԻՔԱՅԷԼԻՆ, Մ. ՄԱՆԱԳԻՆ, ՌԱՔԻ
ԿԱՅՆՈՂՆԵՐ ԱԶԷՆ՝ Գ. ՍՈՒՐԵԱՆ, Մ. ՀԵԼՎԱՑԻՆ

ըեն օժանդակութիւնը։ Իր ինքնանուէր սոյն պատրաստակամութեանը համար շնորհակալութեան գիր մը յղուեցաւ իրեն խնդրելով որ թարգման հանդիսանայ միւս բոլոր նուիրատուներու քով։

1929 Յունի. 25 Մարմինս շնորհակալութեամբ արձանագրեց իր բարերար Լօնտոնաբնակ Տիար Ներսէս պէյ Կիւլպէնկեանի ամանորի առիթով ըրած 50 ոսկիի նուիրատուութիւնը՝ ծեռամբ Կիւլպէնկեան տան Պոլսոյ ներկայացուցիչ Տիար Հայկազուն էֆ։ Կիւլպէնկեանի եւ շնորհակալութեան գիր մը ստորագրելով, ուղարկուեցաւ անձնուէր բարերարին հասցէին։

Այս նուիրատուութեամբ Աղքատախնամս բախտաւորուեցաւ ածուխի բաշխումը կրկնապատկել կարօտեալներու. բաց աստի որոշուեցաւ յառաջիկայ Բարեկենդանի առթիւ միս ու նպարեղէն բաժնել, որպէսզի տնանկ աղքատներու սրտաբուխ օրհնութիւններով զուարթանայ Աղքատախնամիս բարերար Ներսիս Պէյ Կիւլպէնկեանի վաղամեռիկ զաւկին ազնիւ հոգին։

Փետրվ. 8-15-22 տեղի ունեցած յաջորդական մի քանի բացառիկ նիստերու մէջ, խնդրոյ առարկայ եղաւ տիրող անօրինակ ծիւնամրրիկը, — անոր հետեւանքով՝ թշուառ ընտանիքներու ենթարկուած ցաւալի վիճակը, — Աղքատախնամիս խղճի նուիրական պարտք մըն էր շարժիլ եւ շուտ շարժիլ։

Բարեսէր անձերու դիմելով հանդերձ, ծեռք զարկաւ իր պահեստի խնայողութեան համեստ գումարին, եւ ածուխի, պարէնի մթերքներուն, որք սահմանուած էին, այսօրինակ ծիւն ձմեռ սեւ օրերու։

Վկայեալ աղքատ ընտանիքներէ ի զատ, այցելեց



ԽԱՅ. ՄԻՒՐԵԴԻ ՍՂ. ՔՈ. ՏՈՒԼԵՆ. Ս. Մ ՄԱՐՄՈՆ ԱՐԴԻ ԿԱԶՄԸ

Նասողներ ճախիչն՝ Տիկ. Վ. Հիւարինան, Յ. Ամէլմինան, Յ. Գարազլունինան Տիկ. Բ.
Կիւլիկինան, Տիկ. Զ. Տատուրեան, կայսուրեան, Պ. Թիւթիւններ աջէն՝ Օ. Թիւթիւննեան, Տիկ. Ս. Մա-
սնէնկինան, Տիկ. Զ. Տատուրեան, Պ. Կուրեան, Բ. Ամառալինան, Տիկ. Ա. Արագինան

շատ ընտանիքներու տունները։ Ածխանոցը աչքէ ան-
ցուց, սրտայոյգ անակնկալներու առջեւ գտաւ երբեմն
զինք, անմիջական օգնութիւնները, համաբոյժ բալա-
սանի մը տպաւորութիւնը գործեցին։

Այս միջոցին՝ Գալֆա-
եան Որբանոցի Մայր Ա-
ղաւնի մէսահեան, մարմ-
նոյս տրամադրութեան տակ
դրաւ, բարեսէր ազգայինի
մը կողմէն նուիրուած 50
օխա ածուխը։

Ազնուասէր Տիար Բէսէլ
Մարգարիանէ ստացանք
10 թրք. ոսկիի ածխազին
մը։

Գթութեան այս հրա-
շագործ կաթիլն եւս միա-
ցընելով միբ համեստ մի-
ջոցներուն, ածուխի, հետ
43 ընտանիքներու բաժնե-
ցինք հաց, նպարելէն, միս




ՄԵՄՈՆ Ա. ՍԼ. ԱՆՆՈՆ

արգի Աղքատախնամի անդամնե-
րէն որ հիւանգութեան պատ-
ճառաւ չի կոցաւ լուսանը-
ցինք հաց, նպարելէն, միս կարուիլ խմբանկարին հետ
եւայլն։

Վերջընթեր նիստին մէջ, որոշեցինք պատրաստել
մարմնոյս հինգամսեայ հաշուեկշիոր, եւ ուղարկել,
պատուարժան թաղականութեան առ ի վաւերա-
ցումն։ Մինչ թուականս մեր կողմէ Պետական հիւան-
դանոց զրկուեցան 8 իսկ Ազգ. հիւանդանոց 13 հի-
ւանդներ։

Նոյնպէս յառաջիկայ Յոբելինական հանդիսու-
թեանց վրայ հսկելու, եւ յարակից գործերով զբա-
ղելու համար որոշեց պատշաճն տնօրինել։



ՊԱՏՈՒԵԼԻ Յ. ԱԴՐԱԽԵՆ (*)

(*) Պատուելի Յովհաննէս Աղասեան՝ ծանօթ իր սրտի բարութեամբ և կրօնական լայնախոհ մտածումներով Աւետարանի ճշմարիտ պաշտօնեայ, զիւղիս քարոզական պաշտօնին ձեռնարկելէն ի վեր՝ թանկագին ծառայութիւններ մատուցած է ներկայ Աղբատափնամիս, օժանդակելով կրթական և զթութեան զործերու, երաւամբ արդարացնելով իր բարձր կոչումը:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Շնորհակալութեան պարտականութիւն մըն
ալ տնիկի յայտնելու Տիար Մկրտիչ Խորիսնեանի
որ սոյն յիշաւակարանին մէջ արտապուած քո-
ղուր լուսանեկարներու ֆիշեները անձնուիրաբար
պատրաստած է առանց ուրեմն ակնկալութեան ի
փոխարէն իր սննացան աշխատութեանց:



ՀԱՇՈՒԵ
1927 ԱՊՐԻԼ 8ԷՆ

Մուլֆ

	Լիրա	Դր.	Լ.ր.	Դր. Լ.ր.
Ապրիլ 8 լուծեալ Աղքատախնամի մնացած մէկ Բում. երկթղ.	8	50		
" 8 " " " " " " " " " " նիբէլ պնակ	5			
Նուէրներէ գոյացած հասոյթ	1255	80		
Պնակէ	32	52		
Փոխան ծաղկեփունչի հարսանիք եւ նշանախօսթ.	138	61		

1440 43

ԿՇԻՌ
28 ՓԵՏՐՈՒԱՐ 1929

Ելլ

	Լիրա	Դր.	Լ.ր.	Դր. Լ.ր.
Դպրոցի աղքատ ուսանողաց համար Թաղ. Խորհ. վճարուած	151	50		
" " " " " " " " " " հազուստ եւ կօշիկի համար	84	60		
Ածուխի համար վճարուած	161	15		
Սննդեղէնի "	177	80		
Կաթի "	46	22		
Գեղօրէից "	75	52		
Բժշկաց, հիւանդանոցի մուտք եւ փոխադրողչէր	120	83		
Մաղկեփունչի համար վճարուած	17	20		
Աղքատաց նպաստ	338	50		
Քահանայ, լուսարար, ժամկոչի վճարուած	31	27		
Դրենական պիտոյք ատենազրութեանց համար	15	2		
Զանազան ծախքեր	40	4	1259	65
Դոյք՝ Աղքատախնամի սենեակի կարասի	38	41		
Պատրաստ դրամ ի սնտուկ	133	87		
" " " " " " " " " " մէկ Բում. երկաթղ. Թաղ. Խորհ. պահ տրուած	8	50	180	78
			1440	43

Ա ս զ ն ա պ ե մ Յ ի շ ե ր ւ յ ա կ ւ ե լ ն ե ր

Ե Ւ

Խ ո ր չ շ ր դ ւ ծ ո ր թ ի ր ն ե ր


ԽԱՍԴԻՔՈՒ
ԱՂՋԱՏԱԽՆԱՄԵՒ

ԳԹՈՒԹԻւն, զԹՈՒԹԻՒՆ
Ահա՝ բարոյական կեանքի արեւը

Ա հ, ի՞նչն է մնացեր դժբախս նաւակին,
Ղ եկն է ջախցախուած, զըրա՛, ո՞վ երկին,
Ք անի՛ օն բափով դիմէ խոր անդունդ,
Ա յապէս հիշ հիւանդն աղբաս, անսընունդ
Տ եւնի իր դիմաց ահարկու հըսկայ,
Ա նոր հարուածին յաւէս ենթակայ:
Խ ընայուին անկէ իցի՛ւ ժանս աղես,
Ն որ կեանֆ մը ջնջէ՝ յարին անեն հիսֆ.
Ա յս հրաշվ վաստին է բարեսէր ոգւոյն
Մ աղքենֆ մենֆ անոր՝ կեանֆ երջանկագոյն:

ՍԻՄՈՆ ԳԱՐՍ.ՄԱ.ՃԵՍ.Ն.
1928 Դեկտեմբեր 14





ԴՐԱՑՈՒՄ ԱՐՆԱԿԱ ՆԵՐՍԻՆ ՊԵՏ ԿԻՒ ՊԵՆԱՆԱՆ
(Բարերար Ազգատախնամիս)

ԱՅ ՂԵՄ ԵՌԻԿ ՊՈՂՈՍԻԿ ԿԻՒԼՊԵՆԿԵՆ՝ ԻՐ ՀՕՐ

Երջանկութեան կարօսով,
Ներէ հայր իմ, որ տա վաղ
Թրուայ Երկին քեւաբախ,
Սիրելի մեծ մօրկանս բով։

Տաս հանգիս եմ ես այս տեղ,
Ուրախացիր ո՞վ հայր իմ.
Հոգիներու սիրազեղ
Գրգուանին մէջ ես կ'ապրիմ։

Իմ հանոյս է լըռօրէն
Աղօրքները ունկընդրէլ,
Որ ամէն օր ձեր Երկէն
Ինձ կը հասնին անարգել...։

Հոգիս բընար բզգայուն,
Կը բըրբռուայ մեղմօրօ
Երգովն աղու որբերուն,
Որ կ'օրիներգեն հոդ այսօ։

Երէ կուզես, ո՞վ իմ հայր,
Որ միշտ հրենուի բու որդին,
Շնորհի՛ որբին, աղքատին,
Որ աղօրեն ինձ համար...։

Խասզիւզ
14 Դեկտ. 1928

ՄԵԼԳՈՆ Ա.Ս.Ս.ՏՈՒՐ


ԽԱՍԴԻՒՂԻ ՎՐԴԻ ԵՂ ՔԱՄԱԿՆԱՄԻՒ
ԷՆԴՐԱԿԱԿ ՊԱՏԱՐԵԳԸ

Խասգիւղի Աղքատախնամը ազնիւ գաղափարը
ունեցաւ իրեն օժանդակող բարերարներու ննջեցեալ-
ներու, մանաւանդ ազգ. բարերար Տիար ներսէս պէտ
կիւլպէնկեանի վաղամեռիկ փոքրիկն Պօղոսիկի հոգ-
ւոյն համար Ս. Պատարագ մատուցանել եւ հոգեհան-
գըստեան պաշտօն կատարել տալ Կրօն. Ժողովոյ
Ստենապետ՝ Տ. Քարեգին Եպս. Խաչատուրեանի :

Սրբազանը իբր նախկին քարոզին Խասգիւղի հին
քաղցրիկ յիշատակներու վերյուշումով, խօսե-
ցաւ իր գոհար շողակաթումներէն մին՝ նիւթ առ-
նելով «Դուք Տաճար Աստուծոյ կենդանւոյ էք» բնա-
բանը :

Եկեղեցին սկզբնաւորութենէն առաջ Սրբազանը
այցելած ըլլալով Ս. Ստեփանոսի լքեալ մեծ Տաճարը
եւ անոր նախկին վիճակը բաղդատելով այժմու աւե-
րակ վիճակին հետ յուզուած շեշտով մը յարեց «Այ-
ցելեցի Ս. Ստեփանոսի մեծ տաճարը եւ յիշելով եր-
բեմնի անոր շուրջ սրտի սեղմումով ականատես եղայ
անոր ենթարկուած անփառունակ բաղդին։ Միտքովս
վերացայ այն երջանիկ օրերուն յորում իբր քարոզիչը
գիւղին՝ խօսած եմ մեծ Տաճարի բեմէն, երբ հարուստ
էր՝ ժողովրդով եւ քսակով։ Սակայն հիմա կը խօսիմ
այն հսկայ շնչքին պահարաններէն միոյն մէջ բաղ-
դատաբար սակաւաթիւ ժողովրդի մը, եթէ այն՝ ըլ-
լայ իրարու հետ սիրով, համերաշխ եւ հարուստ սըր-

տով, վատահ եմ որ օր մը այս տաճարն ալ պիտի
նորոգէ։ Հնդհակառակն երբ կենդանի Աստուծոյ Ս.



Տ. ԳՈՒՐԵԳԻՆ Ս. ԵՊ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Տաճարը՝ սիրտը դադրի գործելէ մեր ունեցածներն
ալ կը կորսուին ու կը մեռնինք բարոյապէս։ Այսպէս

է բոլոր տեղերու հայ ժողովուրդներու համար զը թնի կատարելիք ազգանուէր գործեր»։

Թուեց Կիւլպէնկեան ազնիւ գերդաստանի եւ այլ բարերարներու ազգօգուտ օժանդակութիւնները եւ օրինեց անոնց հանգուցեալներու լիշտակը, եւ ապրուներու գործոց յաջողութիւն մաղթեց։

Պատարագէն վերջ Տ. Գարեգին Ս. եւ բոլոր հիւրերը, որոնցմէ յականէ յանուանէ հազիւ կրցայ նշանակել Գալֆահան Ուխտի Մայր Աղաւնի Քէօսէեան, Պատ. Յ. Աղասիան, Տեարք Հայկազուն Կիւլպէնկեան եւ զաւակը, Սահակ Մեսրոպ ընտանիօք, Հ. Ռէփնան, Մարտիրոս Գույումնեան, Ստեփան Թեւեան եւ այլք արժանաւորապէս հիւրասիրուեցան Եկեղեցւոյ Աղքատախնամի սենեակին մէջ։ Ներսէսեան վարժարանի Տնօրէն Պ. Կ. Կարսեան թարգման ըլլալով ժողովրդեան զգացումներու գոհունակութիւն յայտնեց Գարեգին Սրբազնին եւ իբր մօտէն տեղեակ Աղքատախնամի մեղուազան գործունէութեան ներկաներուն պարզեց անոր տքնութիւնները՝ եւ մաղթանքներ ըրաւ Կիւլպէնկեան ազնուատոհմ ընտանիքին եւ ներկայ հիւրերուն համար։

Տիար Հմայեակ Ուղուրիեան Խասզիւղի Աղքատախնամին գերմարդկային ճիգերը մեկնելով ըսաւ։

«Այս յոյժ սիրեցեալ ազգին մէջ Աղքատախնամներու գոյութիւնը Հայու կենսունակութեան յայտարար նշանն է։ Ինքինքնին սրտով հարուստ զգացողներ կը նախասիրեն իրենցմէ աղքատագոյնին, թւշուառին վիճակով հետաքրքրուիլ եւ առ այդ կը լրձուին աշխատանքի, զանոնք մուրալու ամօթին խնացերու համար։ Երբ իրենց նպատակին ժամանեն, հայութեան պատիւը փրկած ըլլալու գերագոյն միմիթարութիւնը կը վայելեն։

Ամէն մահկանացու էակի տրուած չէ ունենալ սիրտ մը տրոփող աղքատին ու անոքին համար։ Այն շնորհ մըն է երկնային, որ վերապահուած է փոքրաթիւ ընտրանիներու միայն։ Աստուած է, որ գիշերի ցողին, եւ արշալոյսի շողին հետ, գութի շաղովը կ'օծէ, եւ զանոնք մը լծէ գործի։ Միրտով արի, եւ հոգիով բարիներն են անոնք, անդամ Աղքատախնամի, օժանդակող բարեգործականի, նպաստող հանրօգուտ հաստատութեանց։ Ահա՛, անոնցմէ մին՝ Խասզիւղի Սղքատախնամը, որ իր համեստ պիտնէով իրապէս օգտակար կը հանդիսանայ առանց ցեղի խտրութեան, ամէն ազգի աղքատներու ածուխ, հիւանդներուն՝ կաթ, դեղ ու դարման հայթայթելով, իսկ ծանր հիւանդներ ի՛ր իսկ միջոցներով զրկելով հիւանդանոց։

29 Յունվար 1928

ՄԵԼՔՈՆ Ա.ՍԱՏՈՒՐ

«Ժամանակակի 6315 թիւն արտատպուած



ՆԱՄԱԿ ԱՌ ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ԽԱՍԳԻՒՂԻ

Արեւելքան պատերազմի ծագման առևն (1876) ձմեռը սատոֆկ էր. անզործութիւնը եւ բռտառութիւնը սկսած էր տիրել Եւրոպին զաւաներուն մէջ. ժողովուրդը Թուրք եւ Հայ՝ սկսած էր զարդել դէպ ի Պոլիս:

Մինչեւ այն տարեն՝ Մայրաքաղաքին մէջ Աղքատախնամ մարմիններ զայութիւն ունեցած չէին տակաւին պատօնապէս, եւ բարեկեցիկ անձնաւորութիւններ կը ջանային դեղ ու դարման մատակարարել հիւանդներու, իսկ աղքատները կը խնամուէին Թաղ. Խորհրդոյ կողմանէ:

Ենթակա Սրբ. Վարժապետութեան՝ որ Երկու տարիէ ի վեր հաստատուած էր Պատրիարքական արոռին վրայ, տեսնելով կարօա զարդականներու դէպ ի Պոլիս խուժումը եւ անոնց բռուառ լինակը, շշարերական կոնդակով մը՝ որ կարդացուեցաւ բոլոր եկեղեցիներուն մէջ, կը յանձնարարէ Թաղական Խորհուրդներուն, որ իրենց պատօխանատուուրեան ներքին կազմին ուրոյն Աղքատախնամ մարմիններ, ուռնի ժողովրդեան լումանները հաւանալով՝ պատօն եղանակու բաշխն եւ խնամեն կարօ զարդականներն եւ բարդին աղքատները, մինչեւ որ կարենան զորդի մը ձեռնարկել եւ իրենց ընտանիքն հոգար:

Մրգազան Պատրիարքին Խոնդակը՝ ինչպէս ամէն եկեղեցի, նոյնպէս նաև Խոսպիտի եկեղեցւոյն մէջ ալ կարդացուեցաւ. Թաղ. Խորհրդով նոյն օրն իսկ ժողով զումարելով՝ Աղքատախնամ մարմենյ մը կազմութեան խնդրովն զրադեցաւ եւ անդամական պատասխան գրութիւնները.

(*) Հին արձանագրութիւններու և պաշտօնական գրութեանց չ'զոյութենէն, Աղքատախնամ մարմինն՝ Խասզիւղի Աղքատախնամի հաստատութեան թուականին, և այլ մանրամասնութիւններու մասին լաւ եւս լուսաբանուելու համար, հարկ դատեց դիմել զիւղին տարէց և բանիքուն անձնաւորութիւններու և ահա կը հրատարակէ անոնցմէ սուցած պատասխան գրութիւնները

գանձապետութեան պատօնին կաչելով վանառական Պետրոս Է. Փափազեանը, որ միեւնայն ատեն կը վարէր նաև 1871ին հաստատուած Ներսէսեան Սանուց Ընկերութեան գանձապետի պատօնը:

Նորին Մրգազնուրինը նոյն Երեկոյ Խասզիւղ իր տունը կը գտնաւէր. Թաղ. Խորհրդով փարաց իր կատարած զարծ հաղորդի Մրգազանին, եւ Աղքատախնամի նորընտիր անդամներն ալ ներկայացնելով՝ անոր օրինութիւնը խընդրեց. Ս. Պատրիարք Հօր արյէն ծանօթ ըլլալով նորակազմ մարմինը, օրինոց զանոնի՝ պարտանահաջութեան եւ աշխատասիրութեան յուղացներ ատալով. յառոյ ընորհաւորելով իրենց պատօնը, աղօրեց որ Աստուծոյ աջը միւս անպակա ըլլայ այլ նույրական զարծին ծառայօղներու վրայէն, եւ արշիւնաւոր ըլլայ իրենց աշխատասիրինը՝ յօգուտ բռուառաց ու կարօտելոց:

Հակառակ պատերազմին հետեւանօք Մայրաքաղաքին մէջ տիրապետոյ տնօսական ապօնապին, Խասզիւղ ուզեց մի՛ւս կանգուն մնալ պատօնէսին վրայ, շարունակելով իր օգտակար ծառայութիւնները՝ մինչեւ 1884 րուականը, յուրում պատօնապէս վաւերացուեցաւ իր հաստատութիւնը.

Հետզետէ սկսան կազմուիլ Աղքատախնամներն՝ Բերա, Ասմարիա, Գումզաբու. (*) Պալար, Եւլի. որոնք Խասզիւղի օրինակին հետեւելով՝ սկսան իրենց եռանգուն զարծունեցաւ կարգով եւ անոնց զարծառնութեան մասին ո՛ւ է անդեկութիւն մը բաղել:

Դժբախտաբար զիւղիս Աղքատախնամ մարմինը՝ գրեթէ մինչեւ 1926 չունենալով իր օրինաւոր շատրակները, անկարով եղանի՛ իրարու յաջորդող Աղքատախնամի անզամակցած անունները զնելի բուականներու կարգով եւ անոնց զարծառնութեան մասին ո՛ւ է անդեկութիւն մը բաղել:

20 Դեկտ. 1929

ՏԻԳՐԱՆ ՏՈՂՐՍՈՒՄՍ.ՃԵՍ.Ն

(*) Գումզաբուի Մայր Եկեղեցւոյ Հարիւրամեակին առթիւ առթիւ բաւական կարեւոր տեղեկութիւններ հաջորդած է իր գրքոյկին մէջ՝ մեր համակրելի բարեկամ Տիար Ցակոր Վարժապետեանն. Նոյնպէս նաև Ակիւտարի Ս. Խաչ Եկեղեցւոյ 250 ամեայ Յորելեանին առթիւ՝ պատմական խիստ շահեկան տեղեկութիւններ տուած է Արժանաշնորհ Տ. Հմայեակ Ա. քննյ. էնքսէրնեան:

Ծ. Հ.

ՅԱՐԳԵԼԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԵՒ ՊԱՏ. ԱՆԴԱՍՔ
ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄՆՈՅ

Գիւղիս Աղքատախնամին հաստատման բուականի հայումի մասին որու զաղափար մը ունենալու նպատակաւ եղած ԶԵՐ ներկայիս 18 բուակիր պատօնագիրին կը փուրամ պատասխանել անզօր զշովս :

1878 բուականին, Արեւելեան պատերազմի առեն ահաւոր սովոր կը տրէր Անատօնի մէջ եւ մեծ աւերներ կը գործէր : ՄԵՐ ազգայիններէն շատ մը սովորուիթեր գունդագունեղ կը դիմէին Պոլիս եւ Պատրիարքանի կարգադրութեամբ Պոլսոյ զանազան բաղերու մէջ կը տեղաւորուիին : Մայրախաղաքիս մէջ արդէն սղութիւնը տիրութ ըլլալով՝ աղքաս դասակարգը շատ անձկութեան մէջ եր : Օրուան Պատրիարքը՝ հոգելոյն Տ. Ներսէս Արքեպ. Վարժապետեան մասնաւոր կոնդակաւ մը կը յանձնարարէր Պոլսոյ բոլոր բաղերուն, որ կարօտելոց օգնութեան համար Աղքատախնամ մարմիններ հաստատուին :

Խասգիւղի այն ատենուան Թաղ. Խորհուրդը նկատի առնելով Պատրիարքական սոյն հրամանագիրը, նախաձեռնութեամբ Տիար Պետրոս Փափազեանի՝ —որ համայնքեն սիրուած եւ յարգուած անձ մըն եր—հինգ կարող անդամներէ բաղկացեալ Աղքատախնամ մարմին մը կազմեց՝ գործակցութեամբ Թաղ. Խորհուրդոյ դիւանին : Ատենապետ՝ Սարգիս Արքահամեան, Ատենադպիր՝ Ռուբեն Պուլկուրեան, զանապետ՝ Եղիա Շահպաղեան եւ Երկու անդամներ եւս :

Նորակազմ Աղքատաց Խնամակալութեան անդամներ՝ Ներսէս Պատրիարքի այցելեցին Խուսզիւղ Զըմալընի իր բնակարանը, եւ Աղքատախնամի կազմութիւնը իմացնելով իր օրինութիւնը խնդրեցին : Ներսէս Պատրիարք շատ զոհ մնալով ըսած էր . «Նա ազգօորու ձեռնարկներու մէջ Խասգիւղ առաջինը եղած է . ուրախ էմ որ այս մարդասիրական գործն ալ առաջին անգամ Խասգիւղէն ծագում կ'առնէ» :

Ազգային Մամուլը մեծ զովեսով կը գրէր Խասգիւղի Աղքատախնամին հաստատումը, եւ յուղոր կը կարգար որ Պոլսոյ ուրիշ բաղեր եւս ունենան ուրոյն Աղքատախնամներ՝ Սամարիա, Բերա, Պալար Սկիւտար եւ այլ բաղեր վերջը ունեցան իրենց մարմինները :

Նորակազմ Աղքատախնամը, սիրով Փարած իր Յութրական պատօնին, եռանդով կ'աւշատէր եւ Խամայնքին վստանութիւնը կը վայելէր : Գտնուեցան բարեսէր եւ բարեպատօնուի անձնաւորութիւններ : որ իրենց անշարժ կալուածները Ս. Ստեփանոս Եկեղեցոյ փոխանցելով՝ Եկամուտը Աղքատախնամին կտակեցին : Կը լիւեմ, 1. Պոլիս Պալք բազար Ֆրչընի խանուրը՝ որ հասուրաբեր եր, դժբախտաբար չեմ լիւեր նութրատուին անունը, բայց կը յուսամ որ Թաղական Խորհրդոյ կալուածոց տումարին մէջ գտնուի անունը : 2. Խասգիւղ, Եկեղի Մահալլէ Տէրէ փողոց, Զիլինկիր նաճի Սարզու տունը : 3. Եկեղի Մահալլէ Գուլլուք պատի : Մուկուլցի Աննայի տունը, եւ ներմեւի գուրու խանկէնիի խանուրը, որուն հետքը չէ մնացած այսօր :

Խնամակալութիւնը իր ներքին կանոնագիրը պատրասելով, Թաղ. Խորհրդոյ միջոցաւ խնդրեց որ Պատրիարքարանէ վաւերացուի :

1884 բուականին եր՝ որ այդ կանոնագիրը Կեդր.

Վարչութենեն վաւերացուելով պատօնական մարմին նանցուեցաւ եւ արտօնուեցաւ ունենալ իր պատօնական կնիքը։ Այդ կանոնագիրը՝ մինչեւ ընդհանուր պատերազմին սկիզբը կը գտնուեր Աղքատախնամիդ ժողովատեղին։ Պատուարժան Մարմինդ այդ պատօնական կնիքին վրայ հիմնուելով՝ կը կարծէ թէ 1884 թուականին հաստառուած է գիւղիս Աղքատախնամը, ներուի ինձ ըսել թէ սխալ է այդ կարծիք։ Իբր նին գիւղացին զիտեմ որ Պոլսոյ մեջ ամենեն առաջ Աղքատախնամ մարմինը Խասգիւղին ծագում առած է եւ 50 տարուան գոյութիւն ունի. հետեւաբար Կեդր. Վարչութենեն պատօնական Աղքատախնամ մարմին նանցուածներուն ամենեն հինն է։

Ինչպէս ամեն բաղերու Աղքատախնամներ, այնպէս Խասգիւղինը կարօտեալներու մեծ օգնութիւններ բրած է։ Ամենեն աշխառու շշանը 1897 թուականին եղած է. Երբ շատե՛ր որոնց մեծագոյն մասը Աղքատախնամին նպաստու էին, նպաստընկալ եղած ողորմելի վիճակի մեջ արտասահմանեն Պոլիս կը վերադառնային Խասգիւղ իրենց բնակարանը, Աղքատախնամը մեծ ծառայութիւններ բրաւ եւ Բիւղանդիոս մեծ գովեստով արձանագրեց եղած օգնութիւններ։

Գիւղիս Աղքատախնամը՝ իրեւայաջորդ անդամներով միւս կանգուն մնացած է մինչեւ ընդհ. պատերազմի սկիզբը։ Խոկ ներկայիս՝ ուրախ եմ որ Պատուարժան Մարմինդ գործոն եւ ժրացան անդամներէ կը բաղկանայ։

Շնորհաւորելի է Զեր մեղուացան աշխատութիւնը եւ գովելի է Աղքատախնամիդ Յիսնամեակը տօնելու բարի ձեռնարկը, որ պիտի լուսաբանէ հանրութիւնը, իր գոյութեամբն ու գործադրութեամբը։

Կար եւ կարողութիւն մաղթելով Զեր գործունեութեան եւ զերմագին համակրանք յայսնելով բոլոր պատուարժան անդամոցդ, հանեցէք ընդունիլ խորին յարգանացս հաւաստին։

Մնամ յարգանօք

Ս. ԽՈՐԱՎԱՆՃԵՑՆԱՆ

Խասգիւղ

23 Դեկտ. 1928

ՀԱՐԳԵԼԻ ԱՆԴԱՄՔ ԱՆՔ. ՄԱՐՄՆՈՅ ԻԱՍԳԻՒՂԻ

Ի լրոյ իմացայ որ Խասգիւղի Աղքատախնամ ընկերութեան հաստատման թուականը կը մնտուուի Զեր կողմէն։ Իմ գիտցածս հետեւեալն է. Ես քահանայ ծեռնադրուած եմ 1878ին. Նոյն թուականին սոյն ընկերութիւնը գոյութիւն ունէր, բայց անդամոց անունները չե՞մ յիշեր։


Մնամ սիրոյ ողջունիւ

Մաղթելով Զեր կարողութիւն եւ յաջողութիւն

ՄԻՐԱՅԻ, ՔՃՆՅ. ՈՍԿԵՐԻՉԵՑՆԱՆ

Մարտիգիւղ

28 Դեկտ. 1928



Յարգելի՛ Պարոններ Աղքատախնամի

Թուականը բեպէտեւ չեմ կրնար յիշել, բայց սա կրնամ ապահովցնել Զեզ՝ թէ Տէր Ներսէս Շ. Վ., Վարժապետանի բարոզութեան ժամանակէն կ'սկսի Խասգիւղի Աղքատախնամին հաստառութիւնը, որ Պոլսոյ անդրանիկ Աղքատախնամն է:

Անդամակից եին սոյն մարմնոյն նետեւեալ տեարք.

Ալրունիւրքի Առաքել

Թէլեան Բարքող

Նարինեան Սքրահեամ

Սքրմանէց Պաղտիկ

Յարգանօ՞'

ԳԱԼՈՒՍ ԳԱՅԾՔԵԱՆ

Յերա

16 Դեկտ. 1928

Յարգելի՛ անդամներ Աղքատախնամին

Ես դեռ տղայ հի. բուականը չեմ յիշեր, բայց շատ լաւ կը յիշեմ որ մեր տան մեջ շատ անդամներ Խասգիւղի Աղքատախնամի հիմնարկութեան առքի լինարանութիւններ կ'ըլլային հօրու, հօրերայրենու և Տ. Ներսէս Շ. Վ. Վարժապետանի միջեւ, որով կրնամ հաստատել թէ այն կազմակերպութիւնը առաջինը եղած է Պոլսոյ մեջ:

Այն ժամանակի Թաղ. Խորհրդոյ անդամներն էին՝

Յարգիս Համամենեան

Յարօւրիւն Տէմիրենիպաշեան,

Մկրտիչ Սպարոն

Բատմալ Մումեան

Պալուս Պէյլիքեան,

Սկիւտար, 17 Դեկտ.

ԱՐՄԵՆ ՄՈՄՃԵԱՆ

ԱՐ ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄԻՆ ԽԱՍԳԻՒՂԻ

Հայութ

Գիւղիս Աղքատախնամի հիմնագրութեան թուականը՝ վեր ի վերոյ 1861էն 1870ի միջոցին ըլլալու էր. եւ Պոլսոյ անդրանիկ Աղքատախնամը կազմակերպուած ներսէս. Վ. Վ. Վարժապետանի Խասգիւղի բարոզցութեան ժամանակ, որուն ամէնէն գործօն անդամներէն էր Տիար Ստեփան Կամացուկեան, որ տոմսակներու պայուսակը վիզը կախած՝ ամէն կողմ դիմում կ'ընէր, տոմսակ կուտար եւ բաժանորդ կ'արձանագրէր:

Նոյն ժամանակի անդամներէն մէկն ալ ստորագրեալս էր: Ասոնցմէ զատ բան մը չեմ յիշեր:

Յարգանօ՞

ՄԻՔԱՅԻԼ ԷՆԳԱՐԵՒՅՆ

Արքեար—Եէնի մանալի:

1 Յունվար 1929

Մեծ անդամներ Աղքատախնամին Խասգիւղի

Հազի՞ւ Տ Տարեկան կայի 1870 բուականին, երբ տօնական օր մը՝ արշալոյսը դեռ չճագած եկեղեցի դիմեցի, ուր կրօնական արարողութիւնները կը շարունակուեիմ լրա պաշշաճ օրուան, յորում ես ալ մուսկապութեան պաշտօն կը վարէի: Գիւղիս բարոզիչն եր Ներսէս Եպս. Վարժապետան:

Մէջեղի դպրաց դասը տրուեցաւ գրակալը, որուն վրայ Ս. Աւետարանը գետեղեցին. Վարժապետան՝ իր ըն-

քեցումը աւարտելի յետյ մենք այ պահարան երարդվ
մարեցինք առևելնիս եւ համեցինք շապիկնիս։

Յետյ նշանացինք որ ամբողջ ժողովուրդը ուրախու-
րեամբ իրաւ ու կ'աւետին՝ լսելով թէ այսուհետեւ աղյատ
չպիտի մեայ Խասգիւղի մէջ, վասնզի Ներս Մրգազան։
Պոլսոյ անդրանիկ Սղբատանամը կազմեր է այս բաղին
մէջ, ուր իիչ շատ պիտի խնամուին աղյատները։

Նյմ միջոցներուն Խասգիւղի բնակիչները մեծ մա-
սամբ բարեկցիկ էին, եւ ընդհակառակը շա՞ս իիչ էր աղ-
յատ դասակարգը, որոնք այս միջոցաւ միջին վիճակ մը
պիտի ստանային։

ՍՏԵՓԱՆ Բ. ԱՐՄԵՆԵԱՆ(*)

9 ՅՈՒՆՎԱՐ 1929

Խասգիւղ, Հալքերօղլու



(*) Տիար Ստեփան Արմէնեան Աղբատախնամիս, սոյն գրքոյկե-
պատրաստութեան առթիւ, գիւղիս տարէցներու մօտ կատար-
ուած դիմումներու միջոցին օգտակար եղած է մեզ՝ իր չանքե-
րովը։

ԳԻՒՂՆ ԱՄԱՅԻ

Ո՞ Հասգիւղ, կ'ողջունեմ զքեզ՝ քու մեծ մարդե-
րուդ լիշատակով, քու ծոցիդ մէջ ծնած եւ սնուցած
զաւակներուդ խնկաբոյր անմահութիւնով։ Անոնց
ստուերները կ'անցնին՝ քու քարուքանդ եղած բնա-
կարաններուդ՝ ամայի փողոցներուդ մէջէն։ Կարծես,
կը դիտեմ մեծափարթամ Ամիրաններուդ դէմքերը հան-
ճարեղ մտաւորականներուդ՝ Պէրպէրեաններու, Տէ-
միրճիպաշեաններու լուսապսակ ճակատները եւ հիա-
ցումս կը նուիրեմ ալեւորիկ Զիրագի, այժմ կամաւոր
աքսորական ի Մարսիլիա։

Ի զուր չէ՛ որ այս գիւղը պարծի այդ պարծան-
քը անցեալին փառքերով յագեցած է։ Այս գիւղը
անցեալին մէջ շքեղաճոխ պալատ մըն էր՝ Ոսկեղջիւրի
ափերուն վրայ կանգուն, այսօր անշուք ու լքուած,
աւեր շէնք մը, որուն պարապութեան մէջ իբր թէ
ոստայիններ կ'երկարին, սիրելազուրկ ալրին է այն ան-
մընխիթար, որուն աչքերէն արցունքներն առատահոս-
կը թափին։ Յուզիչ է այս պատկերը, բայց թէ՛ այսօ՞ր
միայն տխուր եւ սրտահմլիկ տեսարան մը կը պարզէ՛:
Ո՞չ, ո՞չ է տար առաջ նոյն տպաւորութիւնը թո-
ղած է այն, ապացո՞յց, ահա թէ ի՞նչպէս նկարագրած
է զայն՝ Հասգիւղի մի հանճարեղ զաւակը։

«Մի կողմէն Ոսկեղջիւրի ծոցովը մանեկաւոր,
միւս կողմի Գարա-Աղաճի բլրակներով եւ Օքմէյտանիի-
դաշտերով սահմանափակ մի գիւղ կայ ընդարձակ,
մեր Խասգիւղն է այդ եւ Կոստանդնուպոլսոյ Աթէնքը,
որպէս կ'ըսէր Շահնազարեան։ Կան գիւղեր՝ որոնց-

հորիզոնին մէջ կարծես մի զուարթութեան ծիածան կը ցուայ. երկինքը անոնց վրայ կապոյտ ժպիտներ կ'արծակէ. երկիրը կանաչ ժպիտներ կը սփռէ անոնց շուրջը եւ ծովը անոնց ստորոտը կը խայտայ բիւրեղէ ծիծաղներով:

Սյս գիւղերէն չէ Խասգիւղ. խնդուն գիւղ չէ՝ այն. շատ տեղերու պէս՝ հո՞ն ալ կայ մի ծիւրող միօրինակութիւն, որ մարդը կը յոգնեցնէ եւ կը տրխրեցնէ. ուժաթափ կ'ընէ երեւակայութեան թեւերը, կը ցամքեցնէ երիտասարդ աւելնը, կը խամքեցնէ կեանքը. (Խասգիւղ շատ քիչ անզամ կը խզէ այս տաղտուկ միայնութիւնը, շատ քիչ անզամ կ'առուգանայ այս երկար հոգեվարին մէջ»: (Մինաս Չերազ, Գրական վորակը, Արգոսի խոհեր):

Բայց ինչո՞ւ Խասգիւղը պէտք է համարել Դժոխքի մէկ դուռը: Ո՞վ կը համարծակի ըսել թէ հոն կնանքը չունի՛ երանութեան վայելքը: Ինձ համար չէ այդ յառետեսութիւն, եւ ես ընդհակառակը՝ անհուն հըրճուանք զգացած եմ իմ ուսուցչական կրկին պաշտօնավարութեանց շրջաններուն, առաջինը՝ 1894—96ին, եւ երկրորդը՝ 1909ին: Սուածին շրջանին՝ ծմեռ մը Ոսկեղեւը սառած էր. բայց այդ տարերային արգելքը անզօր եղաւ ինձ՝ թռչելու դէպի ի Խասգիւղ եւ գտնելու իմ սաներս: Անոնցմէ միայն գուրզուրանքը կը յիշեմ որքան գիտակից եւ պարկեշտ, նոյնքան անբախտ Արմաշական եկեղեցական մը՝ Պարգև Ծ. Վ. Դանիէլեան: բիշւը օրհնութիւն անոր յիշատակին:

Սյս առթիւ յիշեմ նաեւ թէ՝ դէպի գիւղին Ներսէսեան Վարժարանը տանող սառնապատ զարիվալքը ծմբան օրերուն հեզնած է յանախ իմ երբեմնի աւիւնս եւ սայթաքեցուցած է զիս: Հանոյք մընէ ինձ յիշել

այս անկարեւոր համարուած մանրամասնութիւնները եւ հրեուիլ անոնցմով. եւ ես այս յիշատակներով կը կարծեմ արծարծել բոցը անհնտացած օրերու եւ հին սիրելութեանց:

Յաւիտեան չպիտի ներեմ գրչիս, որ նորակազմ Խասգիւղի երեսն ի վեր այսպէս, թշուառ գիւղ. հազար ծայներ իմ ծայնէս աւելի հոգոր՝ պիտի գուան. երանաւէտ արուարծան, Ոսկեղեւը իր հանդարտ աւեակներով փայփայուած, որ մինչ երբեմն մեծ մարդերու բնակավայր եղած է, բայց չէ հրաժարած իր հրապոյրներէն. իր մեծանձնութեան փայլուն ապացոյցը կ'ընծայէ ներկայիս ազնուական մուրացիկն ըլլալ, եւ աշ կարկառել, որպէսզի իր շահած լումաներով շահի կեանքը աղքատ հիւանդներուն. ան կ'արտասուէ, որպէսզի ժպիտներ պարզեւէ բախտազուրկ արարածներու:

Սյս խորհուրդով յղացաւ Ներսէս Վարժապետեան մեծ Հասգիւղցին այս Աղքատախնամ մտրմինը 1878ին. եւ այսպէս Պոլսոյ Աղքատախնամներու գոյութեան կրիզն եղաւ այս հիմնարկութիւն ու խլեց առաջնութիւն: Անոր արթուն մտքին ծնունդն է այս մարմին, որուն վրայ իրաւամբ կը գուրգուրան բարեսէրներ, եւ որուն նախագահութեան կոչուած է արժանապէս՝ Մայրն Գալֆաեան Որբանոցի, իրը հարազատ քոյր գիտութեան՝ ընծայելով ամէն օգնութիւն, աղքատիկ ընտանիքներու սնունդ եւ ամէն անհրաժեշտ պիտոյքներ եւ իր հաստատութեան ազնիւ նուիրատուներէն նպաստներ հաւաքելով՝ յանուն Աղքատախնամիս:

Մեր մաղթանք եւ գովեստներ ի՞նչ են անոնց համար. անոնք արդէն իսկ իրենց սրբատուն կեանքով ապահոված են իրենց երկնակային երանութիւնը: Աղ-

բատախնամիս օգնութեան կոչը՝ որպէս Ներսէս Վարժապետեանի գերեզմանէն, արձակուած՝ ճայն, արձագանգած է մինչեւ հեռուները, եւ ուրիշ՝ ազնուամիս Ներսէս մը՝ Կիւլալէնկեան Ներսէս պէյ պատասխանած է այդ կոչին, առատածեռներով իր նպաստը՝ այս բարեգործական մարմնոյն։

Երկա՞ր կեանք այսպիսի Ներսէսներու, որոնք իրենց ազնիւ հոգին կրող շատ մը բարեսէրներու հետ միացած՝ սիրոյ եւ գթութեան հրեշտակներու պէս բաղցրածաւալ լոյս կը սփռեն Հասգիւղի մթին անկիւնները։

Օ՞ն, մի վհատիք ո՞վ տառապող հոգիներ, բացէ՞ք, բացէ՞ք ծեր դուները, Աղքատախնամն է որ կ'այցելէ ծեզի բաշխելու յոյս եւ սփոփանիք, եւ մանաւանդ ծեր փայփայած էութեան նո՞ր շունչ եւ նո՞ր կեանք։

ՍԻՄՈՆ ԳԱՐԵՄԱՆՅԱՆ

1 Յունվար 1929

Կ. Պոլիս, Զաքմարմբլար



ԷՂՋԱՄԱԽՆԱՄԱՐՆԵՐՈՒ

ԱՄՊՈՒՃ-ԱՅՑԻՆ Դ-ԱՐԸ

ՏԵԶ ԷՂՋԱՄԻԿ ԷՉԳԻՆ ՄԵՀ



Դրախտի Դրանդիին ճիշտ դիմաց, ապիրատ բըռնաւորին ծեռքով տնկուած, Անիրաւութեան ծառին առաջին պտուղը, անմեղը ճաշակեց, եւ ... աղքատացաւ, որբացաւ՝ որդեգրուելով բարի Երկնաւորէն...։

Զարերն ուրախացան այրիին, եւ որբին հեծեծագին ողբերգութենէն։ Քանի՛ չարերու խումբը ըստուարցաւ, Անիրաւութեան ծառը բազմանդի, բրեռուառութեան նորանոր ընձիւղներով պատուաստուեցաւ ... ու աղքատութիւնը աւելի եւս ճոխացած, կազմեց բռնաւորին գերագոյն հրճուանքը։

Երկինքի գթած Տէրը, մարդկային մտքի նորահընար այս աղէտը, առաքինութեան փոխարկելու համար, կեղծաւորներու կողմէն, առ ահի իրեն մատուցուած զոհ-նուէրը մերժեց, պոռալով անոնց երեսին։— «Իրաւունք քո իբրև զլոյս ծագեսցին, զի զողորմութիւն կամիմ, եւ ո՞չ զպատարագ, եւ զգիտութիւն Աստուծոյ՝ քան զողակէզս։» (Ովսէ Զ. 6—7)։

Կեղծաւորներու զոհն ու ողջակէզը բոլորովին չի դադրեցաւ սակայն։ Անոնք իրենց մարդահանոյ զոհաբերութիւնները շարունակելով հանդերձ, անոնց կողքին կանգնեցան՝ «քսակով հարուստ, եւ հոգիով

աղքատ» ճշմարիտ բարերարները, որոնց էապէս բարի գործերուն ականատես՝ Յիսուս, իր երանութեանց շարքը արտասանեց, անոնց խոստանալով իբր վարձ «Երկինքի արքայութիւնը»:

Սյա հեղամիմունզ երանիներէն բռնաւորները ցընցուեցան, եւ ՚ի զուր փորձեցին կրկնապատկել իրենց սանդրանքները:

Իրենց հիւսած թշուառութեան վարմի տոռունքներէն իրենք կապկապուեցան, զօրացնելով հետզհետէ զիրենք շաղապատող ցանցին օղակները...:

Արիւնաքամ սարդը, իր բազմաթել ոստայնին մէշտեղը կանգ առաւ, ի զուր սպասելով անմեղ որսերու։ Հիւծեցաւ այն օրսատօրէ, եւ իր իսկ ծեռքով հիւսած վարմը, իր գերեզմանն եղաւ...:

Բարի Սամարացին, ողորմելով Երիքովի ճամբռուն վրայ վիրաւոր ինկող ճամբորդի խղճալի վիճակին, ծէթով ու գինիով դարմանելէ վերջ՝ անոր խորունկ վէրքերը, իր զրաստին վրայ դնելով, տարած յանձնած էր վստահութեան արժանի պանդոկապետին։

Անիրաւուածը, ինկածը՝ կանգնած, վիրաւորը բուժուած էր այլեւ...:

Նահապետներ ի զո՞ւր հիւրասիրած, ոտքերը լըւացած, զուր ու գինի մատուցած էին ինկած վիրաւորին։ Կայծակնամաքուր Մարգարէները ի զո՞ւր որոտացած էին՝ որբին, այրի՞ին, աղքատին իրաւունքը բռնաբարող բռնապետներու ճակտին։

Անոնք՝ անզօր բալասաններ, կէսկիսատ դարմաններ միայն եղան խեղճ վիրաւորին ցաւերը զկծեցնող՝ քան մեղմող...:

Դաւիթ, այնքան պերճախօս, որքան քաջայանդուզն Մարգարէ, չողորմեցաւ հիւանդին, չգթաց այ-

րիին, այլ.. պյուսաց միայն Տիրոջը ողորմութեան։ (Սաղմ. ԺԲ. 5.)

Մովսէս՝ թեթեւագնաց, եւ թոթովախօս, իր ամբողջ կարելին ըրաւ՝ աղքատին, տկարին, զերիին, ծառային, ինկածին, զրկուածին իրաւունքները յետո դարձնել տալու համար։ Հնչեցուց արդարութեան շեփորը։ Դատաւոր ու դատարան հաստատեց անիրաւուածին իրաւունքները պաշտպանելու համար, ու բացայալորդէն պաշտպան կանգնեցաւ տնանկին՝ պոռալով։ «Մի՛ խոտորեսցես զիրաւունս տնանկի ի դատաստանի իւրում։ Ելից ԻԳ. 6.» Քիչ մը վարը. «Երկրին բերքը՝ եօթներորդ տարին, «կերիցցին տնանկք Ազգի քո»։ «Եւ եթէ աղքատացի եղբայր քո. որ ընդքեզ իցէ, եւ վաճառեսցէ ի կալուածոց իւրոց...» դարձի, ի կալուածոն իւրո»։ (Ղեւ. ԻԵ. 25)։ Ուրիշ տեղ մը՝ ագարակատէր հարուստին զգացումին կուշում կ'ընէ՛ (Ղեւ. ԺԹ. 9—11)։ «... եւ զանկեալն ի հնձոց քոց մի ժողովեսցես, եւ յայգիս քո ճուաքաղ մի՛ առնիցես, ... տնանկի եւ պանդխտի թողցես զնա»։

Մովսէս, երկու բազուրիւնով մը ճիռ եւ հատիկ կը մուրանայ Անիրաւորէն. — «Այգիդ եթէ կթես, պըտուղդ եթէ քաղես, մուցուած ճիռերը եւ պտուղները նորէն ետ չդառնաս չժողվես, անիկա աղբատին, եկուորին, եւ այրիին եւ որբին պիտի ըլլայ։

Եւ Մովսիսական այս օրէնքի հիման վրայ՝ Այրին Հոռութ, համարձակեցաւ Բոռսին այգին երթալ եւ ճուաքաղ ընելու ...:

Միւս մարգարէները, կարծես քիչ մը աւելի ձայնաւոր, հազիւ կը յաջողին՝ անիրաւին, աւազակին, բռնաւորին երակներէն ոարտուոի հոսանքը անցնել։

«Վայ այնոցիկ, որք խոտորեն զդատաստանս աղքատաց, եւ զիրաւունս տնանկաց ժողովրդեան իմոյ յափշտակեն, զի լինիցի նոցա այրին ի յափշշտակութիւն, եւ որբն՝ յաւար։ (Ես. Փ. 2):

«Գիրացան եւ պարարտացան, եւ անժին զբանիւք իմովք ի չարութիւն, դատաստան արդար ո՛չ դատեցան, զիրաւունս որբոյն՝ ո՛չ իրաւացուցին, եւ զդատաստան այրոյն ո՛չ դատեցին... , յազգէ յայնպիսոյ ո՛չ խնդրեցէ զվրէժ՝ անձն իմ։ (Երեմ. Ե. 28):

«Առաքեցից զհուր... , զի վաճառեցին զարդարն՝ արծաթոյ եւ զտնանկն ընդ կօշկաց։ Որք կոխեն զիող երկրի, եւ կռիկեն զգլուխս աղքատաց, եւ զճանապարհս խոնարհաց թիւրեն։ (Ամովս. Բ. 6):

Մինչեւ Յիսուսի երանին, մարգարիներու սպառնալիքներն անզօր մնացին։

Յիսուս, ինքը աղքատ ծնաւ՝ աղքատը միսիթարելու համար. ինքը անձամբ կրեց զրկանքի ամենատեսակ դառնութիւնները, քամեց ցմրուր անիրաւութեան լեղի բաժակը, եւ զախզախեց, խորտակեց բըռնաւորին բւռունցքը՝ իսպառսպուռ։

Յիսուսի երանին շոյուած, Զաքէոս իր ինքերը աղքատներուն բաշխեց, եւ յարեց ճակատաբաց։ «Եւ եթէ զոք զրկեցի, հատուցից չորեքին։ (Ղոկ. ԺԹ. 8):

Մինչեւ այրիին նաքարակիտը ստացող գանձանեակներ հաստատուեցան՝ Յիսուսի հսկող աչքերուն տակ։

Ու այդ գանձանակներուն աչալուրջ հսկողութիւնը ի մասնաւորի յանձնուեցաւ վարդապետին վստահութիւնը վայելող աշակերտներուն, որպէսզի բնիոն մը չխորուին, եւ չիւրացուին... .

Յիսուս այդքանով չբաւականացաւ։ Ժողովուրդին

սորվեցուց տալու կերպը. Մատթ. Զ. «Զգոյշ լերուք յողորմութեան ծերում, որպէս յաղօթս ծեր։ Մի՛ առնել առաջի մարդկան, որպէս թէ ի ցոյց ինչ նոցա, զուցէ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի Հօրէն ծերմէ, որ յերկինս է։ Մի հարկաներ փող, որպէս կեղծաւորք առնեն ի ժողովուրդս, եւ ի հրապարակս. որպէսզի փառաւորեսցին ի մարդկանէ։ Ամէն ասեմ ծեզ, այն իսկ են վարձք նոցա։ Այլ յորժամ ողորմութիւն առնիցես, մի զիտացէ ձախ էն, զինչ գործէ աջ քո։ Եւ Ճայրն քո, որ տեսանէ ի ծածուկ, հատուցէ քեզ յայտնապէս։» Քանի մը օր վերջ՝ Մեծատունին եւ աղքատ Ղազարոսին առակը կը պատմէ, ժողովուրդին հասկնալի լեզուով մը։ Այն յաջողած է խօսիլ ունկընդիրներու քար սրտին, եւ թրթռացնել անոնց զգացումի թելերը։

Արդեօք այսօր, անողորմ մեծատուններու սեմին վրայ քանի՛ քանի Ղազարոսներ կան, որք շուներուն կրծած ոսկորներուն կարօտը իսկ կը քաշեն... , ու իրենք, ամբարտաւան մեծատունները, անտարբեր են անոնց ճակատագրի մասին։ Ուր երէկի քաղցրակեզու վարդապետը։ Ուշշ գրէք։ Ճեզամուռն Յիսուսը կը գոռայ զայրացկոտ, անողորմներու երեսին։ — «Երթայք յինէն անիծեալք, զի քաղցեայ, եւ ո՛չ ետուք ինծ ուտել. ծարաւեցայ՝ եւ ո՛չ ալրուցիք զիս. օտար էի՝ եւ ո՛չ ժողովեցիք զիս, մերկ էի՝ եւ ո՛չ զգեցուցիք զիս, հիւանդ էի եւ ի բանտի, եւ ո՛չ տեսաք զիս... .» Աւ կեղծաւորը կը ճարտարաւորուի հարցնել. — «Տէ՛ր, ե՞րբ տեսաք զքեզ քաղցեալ... .» — «Ամեն ասեմ ծեզ, որովհետեւ արարիք միում յեղբարցս այսոցիկ փոքըրկանց՝ ինծ արարիք։ (Մատթ. ԻԵ. 42—45):

Ասկից աւելի պարզ, ասկից աւելի մեկին դաս

կարելի՞ է երեւակայիլ։ Այլեւս տեղի կը մնա՞յ հարցը-նելու թէ ի՞նչպէս պէտք է ողորմիլ։

Յիսուս, ինքն իսկ հիմնեց աղքատին գանձանակը, իր մեկնելին վերջ վստահեցաւ զայն Առաքեալներուն (Քարի պանդկապետ), որով դարմանեն իրենց խնամոցը վստահուած վիրաւորներուն վէրքերը։

Այլեւս դարմանուած, բուժուած էր Անիրաւութեան ծառին պտուղին ճաշակող՝ Աղքատը, որբը, տնանկը, չքաւորը։

Սամարացիին մեկնումէն վերջ, առաքեալները օ-րէնքներով սահմանադրեցիին աղքատներու խնամարկութիւնը, հիմը դնելով մեր օրերու Աղքատախնամ, բարեգործ, հոգաբարձու եւայլն մարմիններու։

«Ել՛ էր նոցա (հաւատացելոց) ամենայն ինչ հասարակաց։ Զի որք միանգամ Տեարք էին զիւղից կամ ապարանից, վաճառէին եւ բերէին զզինս վաճառելոցն եւ դնէին առ ոս Առամելոցն, եւ բաշխէին իւրաքանչիւր, որպէս ումեր պիտոյ լինէր»։ (Գործ. Ե. 10)։

Դեւացի Բառնաբասու, քաջ ըմբոնած ողորմութեան դասը, ունեցած զիւղը (անդ անդաստան) վաճառեց, եւ «եդ առ ոտս առաքելոցն»։ Իսկ Անանիան եւ իր կինը Սարիրան, տիպար մեր այժմու խարերայ բարերարներու, իրենց ազարակը ծախսեցին, եւ փոխանակ, իրենց ուխտին համեմատ նոյնութեամբ Առաքեալներուն բերելու, «խորեցին ՚ի զնոց անտի, եւ բերին մասն ինչ միայն՝ առ ոս առամելոցն»։

Ու կեղծպարիշտ, բոսոտ ողորմողներու վախճանը հասաւ իրենց վրայ։ — վախճանումը խարեբաններուն։

Ո՞վ կը բոնազատէր զիրենք. ո՞վ կ'ստիպէր որ, իրենց զիւղը ծախսեն, եւ Առաքեալներուն բերեն։ Ի՞նչ հարկ ուրիմն խարէութեան.։։ — «Ո՞չ ապաքէն մինչ

կայրն քո էր, եւ ընդ քո իշխանութեամբ ՚ի վաճառելն»։ Իբրեւ բարերար թմբկահարուիլ՝ ի ծայն փողոյ, եւ խոստացածին միայն մի մասը բերել, եւ կամ դրժել սա կամ նա վցուն առարկութիւններով.։։ Վսեմութեան պատկերներ են, Խտալացի Կուռնելիոս հարիւրապետին (Գործ. Ժ. 2), եւ Տուբիթայի (Այծեմնիկ) (Գործ. Թ. 36—39) ողորմելու եղանակները։ — «Կուռնելիէ», աղօթք քո, եւ ողորմութիւնն ելին լիւատակաւ առաջի Աստուծոյ»։

Ինքնէ բերան, թերթէ թերթ՝ վազող բարերարութեան շշնկոցները պէտք է իրազործուին կէտ առ կէտ։ Ի՞նչ հարկ պատ ՚ի պատ դրժումներու։

«Ո՞չ ապաքէն, մինչ կայրն քո էր»։

* * *

Յիսուս մեզ սորվեցուց՝ ողորմիլ եւ աղօթել միանգամայն։

Այն որ՝ ողորմիլ զիտէ՝ զիտէ աղօթել, սիրել, զթալ, եւ մէկ խօսքով ի զործ դնել Մեծ-Վարդապետին սորվեցուցած բոլոր առամբենութեանց դասերը։

Եթէ այս ըսպէս ուխտենք ընթանալ Մատուրի մէջ ծնող խոնարհ Յիսուսին ցոյց տուած շաւդէն.։.

Եթէ երբեք՝ ամէնքնիս ալ յիշենք մեր աղքատին, եւ անփառունակ ծագումը, եւ ովենք գործադրել.։ մեր ներսիդիէն բղխող նեղ օրերու ուխտադրութիւնները, եթէ ոչ մեր բոլոր ունեցածն ու չունեցածը, գոնէ աղբատին, որդին, անիրաւուածին, ալրիին, լուածին, զրկուածին, հիւանդին արդար բաժինները ծգենք. «Աղքատախնամներուն զանձանակը» մեզ հետ կըտանինք իր խիղճի պարտականութիւնը կատարողի զերագոյն միսիթարութիւնը.։.

Վսեմ է Աղքատախնամներու գործը, Աստուծ-

ծային՝ իրենց պաշտօնը, եւ առաքելաւանդ, Հարցուցէք
մէյ մը իրենց։ Արդեօք որքան խոչընդոտներու կը
հանդիպին՝ իրենց քարուտ ճանապարհին վրայ։ Ո՞-
պիսի անարգանքներու կը հանդուրժեն՝ ի սէր աղքա-
տին, քանի՛ քանի՛ անիրաւ զրպարտութեան, քսու-
թեան կը տոկան.. եւ սակայն կը շարունակեն՝ ժպի-
տը շուրթին, աղօթքը՝ բերնին շրջագայիլ ձեր մէջ..
գանձանակ՝ ի ծեռին։

Յիսուս, հո՛ն, տաճարին դիմացը կեցած, միշտ
կը զիտէ ծեզ. թէ ի՞նչ կը նետէք գանձանակին մէջ,..
եւ ի՞նչ շարժուծեւով։.

Ի՞նչ որ խորհեցար որոճացիր այդ բոպէին, այն
մէջ։ Մատներդ, ա՛խ այդ խաքեբայ մատներդ չխո-
րեն.. մաս մը մտադրածէդ։

Տո՛ւր, առատօրէն տո՛ւր, սիրո՛վ տուր վայլելու
համար կուշու ու կուռ, համոյքը երկնատուր։ Վատահ
եղիր որ՝ բու տուածդ իր նպատակին պիտի ծառայէ,
եւ եթէ՛ Անոնք համարծակին խորել, անոնք, որոնց
դուն կը վատահիս լիաբուռն, անոնց պատիժը՝ Կոր-
խինն է։

* *

Եւ ինչո՞ւ համոզկեր խօսքեր որոնեմ, հին ու նոր
կտակարանը վկայութեան կոչեմ, եւ զանամ սրտեր
յուզելու, գութ շարժելու, եւ մէկին տեղ՝ երկու տալ
յորդորեմ։ Ի՞նչ հարկ ճարտար, եւ զեղահիւս պարբե-
րութիւններու։

Մեր այս յոյժ աղքատացեալ Ազգը, ողորմելու,
տալու մարզին մէջ քաջավարժ է։ Մանաւանդ գոհար
սիրտով, գոհարազարդ Հեղինէներ, Աշխէններ, Շու-

շաններ, Զուիկներ, բարձրաբարձ տիկին եւ օրիորդ-
ներէ սկսեալ, մինչեւ լումայ ծգող այրի կիներ, գան-
ձանակներ լեցուցած են, Ժամեր շինած են։ Հիւան-
դանոց, ուրկանոց, որբանոց, աղքատանոց, անկելա-
նոց, ծերանոց, եւ բոլոր գթութեան յարկերը, մեր
սրտին խօսող մէյմէկ տաճարներ են, կանգնուած
լեռներու ափափայրին, եւ խորը դաշտին ու ծմակին
յանձնուած Մեծն Ներսէններէ, եւ Խադ սարկաւագ-
ներէ, եւ Աշոտներէ, ... եւ հին ու նոր ազնուասիրտ,
վիհանձն բարերարներէ։

Այսօրուայ բարերարը՝ երէկի տառապեալ մըն է։
Տառապողը միայն զիտէ ցաւին մեծութիւնը, եւ կը
փութայ սիրայօծար մեղմել՝ ուր որ Վետացեալ մը
նշմարէ։

Եւ ո՞վ չէ տառապած մեր մէջ։ Դազէզը՝ ինք.
նախ՝ աղքատիկ աշխատութեան զաւակ մը եղած է։

Կիւլպէնկեան, Մելգոննեան, Գարակչօգեան, Թաւ-
շանճեան, Քէլէկեան, Յակոբեան, Ունճեան, Եղիա-
եան, եւ Հայ բարերարութեան հորիզոնին հոյ-
լը, կը կազմեն խոնարհ ծագում ունեցող ազնուա-
զարմ, ազնուատոհմ զերգաստաններու բարի զա-
ւակներ։ Ու ամէնը մէկանց, կազմած բարեգործ-
ներու համաստեղութիւնը, ...ու ինծի առիթ կուտան
ուրախանալու, եւ գոչելու. — «Զի՞ բարի, զի՞ վայելու,
առաջի Զեր անկեալ ի գուճս, հիանամ ի գեղ Զեր
սրտառուչ։»

* *

Աղքատախնամները մեր մէջ՝ ասպարէզ կարդա-
ցած են բարերարներու, որքան որ ճշմարիտ բարե-

բարը պէտք չունենայ խրախոյսի, քաջալերի, առաջ-նորդի:

Այո՛, ճշմարիտ բարերարը, ինքնաբոյս վարդն է, համեստ մանուշակը կամ խոնարհ ոեհանը՝ բուսած այս ու այն անկիւնը հովտին, կուշտը բլրակին, եզրը առուին, կամ գետին։ Այն իր բոյըն է որ կը տարածէ չորս դին։

Անոնք բոլորն ալ, հայրենի հողէն առած են ի-րենց բոլորը, եւ Սրեւէն՝ ժառանգած իրենց գեղեցիկ թոյրը։

Հանգիտութիւն մը կայ անոնց ամենուն միջեւ, եւ հեշտիւ քով քովի եկած կազմեր են այնքան ներդաշնակ համաստեղութիւնը Որիոնին։

Անոնք՝ զանազան բոյրով, զանազան անուններով, զանազան գոյնով, զիրար կը համբուրեն, եւ կը կազմեն ամենը մէկանց՝ խունկ մը, ի հոտ անուշից, փունջ մը Աստուածահանոյ, աղօթք մը ընդունելի։

* *

1860էն ասդին է որ, այժմու կազմով Աղքատա-խընամներ կազմուած են մեր մէջ՝ բղխած ուղղակի ժողովուրդէն, ընտրուած անոնց ծայնով, եւ լիովին անոր վստահութիւնը, եւ համակրութիւնը վայելող։

Հրաշագործ այն առաջին լուման, որ կ'իյնայ զանձանակին մէջ, զանձանակը իր ափին մէջ բռնող աղքատախնամին լուման է համեստ։

Քաջ զիտէ այն թէ՝ այդ գանձանակը՝ անբռնաբարելի է, սուրբ է, եւ նուիրական աւանդ մը՝ իր ափին մէջ։ Մեծ վստահութեամբ յանձնուած իրեն, Ու անոր արդիւնաբերութեանը համար՝ իր սրտաբուղխ նուէրը կը նետէ նախ հո՛ն, եւ ապա՛ քաջութիւնը կ'ստանայ

ուրիշէն պահանջելու։ Նախ տո՛ւր, եւ ապա պահանջէ։

Աստուած իմ, ո՞րքան դժուար է առնել զիտ-նալը։ Եւ սակայն ի՞նչ հաճոյք՝ նաեւ տալը։

Աղքատախնամի մէն մի անդամը՝ կուտայ իր ժամանակը, . . . քսակը, որպէսզի կարենայ գանձել բարեպաշտին սրտաբուղխ . . . սակը։

* *

Եւ սակայն . . . ողորմելի չէք զտներ ոմանց տը-ւողներու ամբարտաւան կեցուածքը փառատենչիկ։

Ողորմելու եղանակը շատ ու շատ շեղած է կարծես սա մեր յետպատերազմիկ հարուստներու մէջ։ Արդեօ՛ք տալու ծեւը սովորեցնող քարոզինե՞ր կը պակսին։ Եւ ի՞նչ հարկ դասի ու մէրոտի։ Բոլոր հին ու նոր կրօնի հիմնադիրները, բոլոր օրէնսդիրները, մարդկութիւնը առաջնորդելու կոչուող հովիւները։ Բոլորն ալ համերաշխ եւ միաբան են, ողորմելու նման զերազանցօրէն առաքինի վարդապետութեան կիրարկումին մէջ։ Ամէնքն ալ բարեկամ որբին, աղքատին եւ տնանկին։

Մարդուս ամբարտաւան կեցուածքն է որ երբեմն բարեգործութիւնը կը խաթարէ, կը պղծէ։

Մինչ՝ տալ ու առնել, զգացումի եւ զգածումի գործ են։ Անոր մէջ՝ հաշիւ, փառք, պարծանք, կիրք, դիրք, ծիրք . . . ո՛եւէ դեր չունին, եւ չպէտք են ունենալ։

Յիսուսէն հաստատուած այդ զանձանակի տնտեսումը, ամենախիստ գոմքրովի տակ է։ Վերէն Յիսուսի աշքը կը դիտէ միշտ։

Հեզ, խոնարհ, բարի, համբերող անձեր են Աղքատախնամի անդամները։ Այլապէս չեն կրնար հան-

դուրժել անոր պատճառած տաղուկ ու տաժանք : Մինչ
այդ տաղուկն ու տաժանք, Աղքատասէրին մէյմէկ
հաճոյք ու տենչանք են . . . :

Աղքատախնամ, բարեգործական, որքախնամ,
խնամատար մարմիններու խմբանկար մը աշքերնուդ
առջեւ բերէք, շրջապատուած բաղդազուրկ արարած-
ներէ : Անոնք, ծեր աչքին, մէյմէկ հրեշտակներ կը
դառնան, անմահ գերմարդեր : Յաճախ իրենց ան-
ձը, ընտանիքը մոռցած խեղճերու այդ մեծ ընտանի-
քին անդամագրուած են :

Անոնք, Աւետարանի ճշմարիտ ընթերցողներ, մեծ-
վարդապետին հարազատ աշակերտներ են : Ասոնց
այս անձնուէր ընթացքն է որ յաճախ բարերարը կ'ըս-
տիպէ բարեգործելու : Անոնք տուողին ականջէն բառ
մը միայն կը փափսան . . . «Տո'ւր, եւ այն ալ՝ կուտայ
սիրով» :

Յիսուս կը բժշկէր, եւ կը պատուիրէր, որ անոնք
մէկուն չըսեն թէ՝ ո՞վ բժշկեց զիրենք : Եւ սակայն, որ-
քա՞ն որ ալ Յիսուս ժողովուրդին մէջ խոյս տար, մէջ-
տեղը բժշկուող անդամալոյժ մը, կաղ մը, կոյր մը,
քօսացեալ մը, տեռատես մը . գագաղին մէջ ողջնցող
մեռեալ մը կար . . . Իր գործն էր որ կը խօսէր պեր-
ճաբարբառ : Բարերարէն գործուած գործերը պիտի
խօսին միշտ, իրենք ո՞րչափ ալ համեստ ըլլան, խո-
նարհ եւ բարեմոյն :

Գովեստ, փող, ծնծղայ, եւ թըմբուկ :

Կը խաթարեն գործերը փափուկ :

Աղքատախնամը բարերարին նուէրը պիտի ըն-
դունի անձայն : Տէրն է որ կուտայ դայն, բարերարին
միջոցաւ, բարերարին ձեռքով :

Ուրեմն՝ պէտք է տայ գաղտնի, քանի որ տուողը

ինք չէ : Աղքատին այդ իրաւունքը պէտք է որ
ի գործ դրուի շնորհալի, եւ ո՞չ-վիրաւորիչ ծեւով մը:
Թէ ո՞չ իր բուն նպատակն կը շեղի, եւ կ'ըլլայ՝ վի-
րաւորիչ թէ տուողին եւ թէ ընդունողին համար:

Աղքատը, չքաւորը շատ զգայուն է : Տրուած նը-
պատը՝ պէտք չէ որ նուաստացուցիչ ըլլայ ո՞ւելցէ
կերպով :

Տէրը՝ իր քանքարը կուտայ հարուստին, ու հան-
ճարը՝ մտաւորականին, որպէսզի իրենք ալ, ի սպա-
գնեն զայն, յօգուտ ընդհանուրին, եւ ծառայեն ազ-
նուաբար, իբր ընտրանի սպասաւորը խոնարհ Յի-
սուսին :

Տաղանդը՝ կը նսեմանալ, երբ լոկ իր անձին սեփ-
հականացնէ իմաստութիւնը, իսկ կը վսեմանայ՝ երբ
մարդկութեան օգտին ծառայեցնէ զայն անխայօրէն :
Ազնիւ հարկատուն մարդկութեան, միայն Անոր օգտին
պիտի գործածէ՝ շատ վայելուչ ծեսրով մը : Ինք միջ-
նորդ մըն է, եւ իր միջոցաւ կը վճարուի . . . հարկը,
իր պատկանած ազգին, ցեղին, սերունդին :

Ազնիւ տաննտիկինը, իր դուռը բաղխաղ աղքատին
բարեխրաբար իր լուման կ'ուղարկէ՝ սպասուհիին ձեռ-
քով : Եւ սակայն սպասուհին ո՞քան կը մեղանէ,
երբ կոպտօրէն կուտայ աղքատին, եւ կամ այնպիսի
ծեսրով մը, իբր այն՝ իր անձնական քսակէն վճա-
րած ըլլայ զայն :

Ունեւորը, Երկնաւոր մեծ-բարերարին ընտրեալ
ծառան է : Այն պէտք է տայ՝ ազնուօրէն, եւ առանց
վիրաւորելու . Ընդունող աղքատը շատ փափուկ սիրտ
մը ունի : Վարդէն աւելի փափուկ եւ քնքուշ :

Զայն մի փեթրտեր . . . անոր թերթերը մի ճմրթկեր :
Աղքատի, որբի, այրիի, տնանկի անունին տակ

ծածկուած՝ ծպտուած, Տիրոզը բարեկամներն են անոնք, համեստօրէն կանգնած ծեր շուրջը, ծեր դրան առջեւ՝ ծեռնամած:

Շնորհալիօրէն տանք ուրիմն եւ սրտանց նուիրուած բնիոն մը, աւելի կ'արժէ՝ քան միլիոն մը, տրուած կոպտօրէն:

Խնկածները՝ մարդկութեան զոհերը, եւ Տիրոզը պաշտպանեալներն են: Անիրաւութեան ծառին պտուղէն ճաշակող անիրաւուածներ են անոնք:

Չըլլանք անազնիւ յոխորտ եւ հըպարտ,
Սիրով կատարենք մեր եղբայրական պարտ...:

* *

Աղքատախնամները, երեւալ չուզող, գաղտնի եւ ծածուկ մնալ փափաքող համես բարերարներու, ազնիւ միջնորդներն են, ըսինք, եւ կը կրկնենք անգամ մըն ալ: Շատ փափուկ է Հայ Աղքատախնամին գործը, մանաւանդ ի նկատի ունենալով հայ տեսնկին դիւրազգած վիճակը:

Քու առջեւդ կանգնող այսօրուան չքաւորը, երէկի հարուստն է: Ո՞վ գիտէ թէ՝ այսօրուան բախտաւորն ալ, վաղը պիտի չզրաւէ տեղ մը, բաղդագուրկներու խոնարհ նստարանին վրայ՝ շարուած այս ու այն փողոցին անկիւնը:

Օդերը շատ անկայուն են: Դիրքերը՝ շատ խախուտ: Կիրքերը բորբոքած դարու մը մէջ կ'ապրինք: Ո՞չ որ վատահ է վաղուան վրայ, Ո՞վ գիտէ թէ՝ քու առջեւդ ծեռնամած ողորմութիւն խնդրող կինը կամ մուրացիկը՝ այն ծպտեալ ոգին չէ..., քու ազնուութիւնդ փարձող, լաւ եւս, վաղուայ քու բարերարը:

Բոլոր բարիքներու Տէրը՝ Աստուած, ինծի շնոր-

հած է կեանք արեւ, եւ առողջութիւն: Եւ զիս չէ պարտադրած յայտնապէս, շնորհակալու ըլլալու իրեն: Եւ սակայն իմ սիրտս՝ շնորհակալութեան մրմունջ մը, եւ հոգիս՝ աղօթքի փունջ մը կը մատուցանէ՝ երախտագիտօրէն, ամէն լուսցող օրուան առտուն:

* *

...Մինչ ուրիշներ կը կայթեն 1929ի Նոր-Տարիի այս առաջին գիշերին, գրիչ վեր առած, ես կը գրեմ այս սրտաբուղիս տողերը, վերջացնելէ առաջ, ինչպէս բոլոր, մասնաւորապէս Խասզիւղի Աղքատախնամ մարմնոյն կը մաղթեմ կամք եւ կորով, սէր եւ գորով՝ հանդէպ իրենց այս դժուարին ծեռնարկին:

Բոլորն ալ գիտակից տիրահանոյ այս գործին, շատ համեստ են: Ո՞չ որ ծեռնունայն կը մեկնի Ս. Ստեփանոսի հաստամուր պարիսպին խորը թաքնուած աղքատախնամի խոնարհ խցիկէն:

Եւ, ամէն օր, կը լսեմ երախտագէտ սիրտերու, աղօթող ծերունիներու սրտաբուղիս մաղթանքները:

Թոքի իրենց աղքատախնամ վախարտն, Սյոյ մրմունջներն ըլլան արժանի վարն:

* *

Ենուհաւոր Նոր Տարի եւ Կաղանյ,
Խնչ որ ունինք բանիւր եւ տաղանյ,
Շընուհներ են մեզ եւկնաւանյ,
Վայելչորէն տանի... մանաւանյ,
Աղքանի ու այրին, ուրին ու հիւանյ,
Զահերն են բրոնաւորին տրնախանյ:

ՄԵԼԳՈՆ-Ա.ՍՈ.ՏՈՒՐ

Խասզիւղ
1- Յունիար 1929

ԱՐՔԱՏԱԽՆԱՄՆԵՐԸ

Քանի՛ աղքատութիւնն ու թշուառութիւնը վերջ չէ գտած աշխարհէս, նամանաւանդ մեր ազգին մէջն եւ քանի ծիւն ծմեռը կը զլատէ մարդուս աշխատելու փափաքը, յառաջ բերելով գործի նուազութիւն, հիւանդութիւն, հետեւաբար եւ անօթութիւն, եւ չափէն աւելի խստութեամբ կը շարունակէ իր տընաւեր դերը, Աղքատախնամներու գոյութիւնը բարերար օրհնութիւն մըն է թշուառին, անկար ծերին, անոք այրիին, հացակարօտին, աղքատ հիւանդին համար: Խոկ այդ բարենպատակ մարմինները իրենց նըպատակին արժանի դիրքին եւ բարձրութեան հասցընելու համար աշխատող եւ թշուառները իրենց հոգածութեանց առարկայ ընող անդամները՝ երախտապարտութեան արժանի են:

Երբ Բերայի եւ Գատրգիւղի պէս հարուստ թաղեր, ունին իրենց Աղքատախնամները, պէտք է անշուշտ ունենան մանաւանդ արուարձաններն ու հեռաւոր թաղերը, որոց մէջ բարեկեցիկը մատով կը համրուի, մեծ մասամբ փոքրիկ խանութպաններ, աշխատաւորներ եւ օրէ վաստկողներ են այդ թաղերու ընակինները:

Այս թաղերուն մէջ աւելի զգալի է Աղքատախնամներու գոյութիւնը, եւ այդ կարգի թաղերէն մէկն է հէ՞զ Խասգիւղը, որ երբեմն որից թաղերու օգնութեան կը հասնէր, մինչ այսօր՝ ամէն թաղի հարուստներուն օգնութեանը կարօտ վիճակի մէջ կը գտնուի:

Իրաւ է թէ, երբ Աղքատախնամները կ'աշխատին մէկ կողմէն իրենց թաղին աղքատներուն աչքի արտասուքը սրբել, միւս կողմէն պէտք է աղքատութիւնը տակաւ մէջտեղէն վերցնելու պէտքին վրայ խորհիլ եւ դարմանը գտնել: Ասով ոչ միայն Աղքատախնամներու պաշտօնը կը թեթեւնայ, այլ եւ այսօրուան նպաստընկալը, վաղը միւս օր, իր կարգին նպաստառու վիճակին կը հասնի:

1882ին այդպիսի պէտք մը նկատողութեան առնուեցաւ, Խասգիւղի քանի մը գրաշարներու կողմէ, ըստ առաջարկութեան այս տողերը մրողին, կազմելով Ընթերցասիրաց Ընկերութիւն մը: Անոնք իրենց ուշագրութեան առարկայ ըրին, աղքատիկ, այլ ուշիմ տղոց պաշտպանութեան գործը՝ քանի որ գիտէին՝ թէ այդ դասակարգէն է որ յառաջ եկած են ընդհանրապէս աշխարհի բոլոր մեծ մարդոց մեծամասնութիւնը: Աշխատեցան, տքնեցան ոչ-գրաշար 20 աւելի ընկերներու հետ միախին, եւ 14 տարիներու մէջ, (Խասգիւղ՝ 40, Բերա՝ 10, Պէշիքթաշ՝ 5, Էյուպ՝ 1, եւալն) 60է աւելի ընտանիքներ, աղքատութեան ճիրաններէն ազատեցին՝ անոնց զաւակաց պաշտպան կանգնելով: Անոնցմէ ումանց բարձրագոյն կրթութիւն տուին, թէ Պետական համալսարաններուն եւ թէ Ա.զ. Կեդր. գարժարանին մէջ (20է աւելի), խակ մընացեալները արհեստաւորներ ընելով, որոնք իրենց ընտանեաց նեցուկը դարձան ապագային: 1896ի քաղաքական դէպեհը արգելը եղան այս ծեռնարկին շարունակութեան: Մինչ Աղքատախնամը կը շարունակէր ընթանալ կաղն ի կաղ:

Աղքատութեան վերահոչակումէն օգտուելով՝ վերակազմուած էին թէ՝ Ընթերցասիրացը եւ թէ՝ Աղ-

քատախնամը որոնք անհրաժեշտ պէտք մըն էին Խասգիղի համար :

Ընթերցասիրացը՝ իր ընդգրկած նպատակին համեմատ, կ'ուզէր աղքատութիւնը տակաւ բառնալ եւ բարեկեցիկ ու ինքնաբաւ ընտանիքներու ծնունդ տալ. իսկ Աղքատախնամը՝ հիւանդին բժիշկ ու դեղ կը մատակարարէր, ծերին, անկարին օգնութեան ծեռք կը կարկառէր որոշ ամսական մը յատկացնելով անոնց: Այդ Աղքատախնամին բարերարեալները, արդարեւ շնորհապարտ են Պ. Պ. Խանլիւանի, Տ. Լոբմայեանի, Ա. Թալախնանի, հաճի Միքինան Գաբրիէլեանի, եւ բոլոր կենդանի եւ հանգուցեալ անդամոց որոնք եռանդով կ'աշխատէին, իրենց ստանձնած պաշտօնին կիրարկման եւ արդիւնաւորման, որուն խիստ մօտէն ականատես եղած եմ, փափաքելով գոհ ծգել իրենց դիմողները: Իսկ այսօրուան Խասգիղի Աղքատախնամէն նպաստաւորեալները պէտք է երախտապարտ զգացումներ տածեն միշտ եւ օրինութեամբ յիշեն անունները արդի Աղքատախնամի մեծայարգ անդամոց որոնց ուշն ու ուրուշը միայն իրենց կարօտելոց վրայ կեդրոնացուցած, այս խստաշունչ եղանակին, արհամարհելով ամէն արգելք, խոչ ու խութ, ծիւն ու քուք զոհելով իրենց հանգիստը, կ'աշխատին գիշեր ցերեկ օգնութեան հասնելու, եւ վիզերնին ծուռ չծրգելու համար՝ իրենց ներկայ պայմաններուն մէջ:

Ես, ի մասնաւորի, աւելի քան երբեք շնորհապարտ եմ Աղքատախնամի արդի անդամոց, որոնք ոչ միայն մասամք՝ Ընթերցասիրացի նպատակն ալ ալ ընդգրկած են, իրենց պաշտպանութեան ներքեւ առնելով 10ի չափ աղքատիկ ուսանողներ, այլ նաեւ այդ տղոց համար տարեկան 102 ուկի նպաստ մըն

ալ յատկացուցած են վարժարանին: Այսպիսի Աղքատախնամ մը Խասգիղի համար օրինութիւն մըն է եւ ես յանչափս վստահ եմ որ իմ ազնիւ թաղեցիներս թէ յարգանօք կը վերաբերին անոր մեծայարգ անդամոց հետ եւ թէ ուրախութեամբ կը բանան իրենց քսակը, ու վեհապանձ կուտան իրենց նուէրները՝ տեսնելով անոնց անձնուէր աշխատութիւնը եւ զոհողութիւնը:

Այս տեսակ մարմնի մը անդամոց թեւ, թիկունք եւ զօրավիգ ըլլալ պէտք է, ալ աւելի գործունէութիւն սպասելու համար անոնցմէ: Իսկ տրուած աշխատութիւնը եւ թափուած ջանքը առանց նկատողութեան առնելու զանոնք զլատելու, աշխատելէ կասեցնելու միջոցները խորհիլ ու գործել՝ պարզապէս անխղնութիւն է, ըսելու համար ոճիր:

Իսկ դուք, ով Աղքատախնամի Պատ. անդամներ, ապահով եղէք Խասգիղցիին ազգասիրութեան եւ աղքատասիրութեան վրայ, անոնք Զեզ չպիտի վհատեցնեն, այլ միշտ քաջալեր պիտի հանդիսանան: Դիմեցէք նաեւ առհառարակ ամէն բարեսիրտներու: Մի՛ վհատիք երբեք, աշխատեցէք անտրտունզ որչափ կը ներեն Զեր ուժեր:

Եւ քանի որ Զեր նպատակը սուրբ է եւ նուիրական՝ Աստուած վարծահատոյց պիտի ըլլայ Զեզ:

Տ. Տ. Ա. Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

1929 Փետր. 1



ՄՈՒԵՇ ՈՒ ԶԵԶԻ ՊԻՄԻ ՄՐՈՒԻ

(Պուկաս Զ. 8)

Գրեթէ երկու տարի առաջ Խասդիւղ՝ Հալքճօղլու թաղին մէջ եղող մի քանի ազնուասիրտ ազգայիններու մտքին մէջ ծնունդ կ'առնէ Աղքատախնամ մարմին մը կազմերու մարդասիրական յոյժ ազնիւ ու ամէն գովեստէ վեր եղող գաղափարը, կարօտեալներու պաշտպանութեան համար։

Իւր այս գեղեցիկ գաղափարին գործադրութեան կը ծեռնարկէ իսկոյն, առանց ունենալու մինչեւ իսկ մէկ լումայ պատրաստ, կամ ո՞ւեէ օգնող մարմնոյ մը եւ կամ անհատի մը խոստումը։ Աղքատախնամ մարմինը միա'յն իւր ծեռնարկին ազնուութեան վստահ, աղքատներու, հիւանդներու հշմարիտ ՀՕՐ ապաւինած՝ գործի կը ծեռնարկէ. բայց գործին մատին իւր ունեցած սէրը՝ Աստուծոյ փրայ ունեցած հաւատքը եւ իւր հաստատակամութիւնը՝ նորանոր ոյժեր կ'ըլլան այդ ծեռնարկը յառաջ տանելու. եւ արդարեւ բազմատեսակ դժուարութեանց մէջէն գործը յաջողութեամբ յառաջ տանելով, այս խեղճ ու անշուք գիւղին մէջ գտնուող իրական աղքատներու ու հիւանդներու մհծապէս օգտակար եղած են։

Ես ժրազան Աղքատախնամ մարմնոյն անդուլ աշխատանքն ու գործունէութենէն խորապէս քաջալերուած ըլլալով, խօսք մը ունիմ ըսելու Ազգին բոլոր

մարդասէրներու, եւ բարեսէրներու, որպէսզի այս պատուական մարմնոյն ծեռնարկին սիրով աշակցին՝ իրենց առատ եւ սրտաբուխ նուէրներով։ Վստահ եղէք թէ աղքատին ողորմութիւն ընողը. Տէրոջը փոխ կուտայ, ու Անիկա հատուցում պիտի ընէ անոր։

Քարոզիչ Հալքճօղլուի
Սւետարանական եկեղեցւոյ
օով. ՊՍ. Ա. Ա. ՍԵՍԻԿ

3 Յունվ. 1929

Խասդիւղ



ՏԱՐԱՆԱՔԱՐ

ԽԱՍ-ԳԻՒՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՑԱՆ ՎՐԱՅ

(ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻ ՅՈՅԻԼԵԱՆԻՆ ԱՌԻԹՈՎ)



Հոս կը պառկին սերունդներ անշուր, անբունծ հողին տակ,
Բըլուրն ի վար ամայի.

Իրարու զիրկ կը հանգչին հոս սերունդներ բովանդակ։
Փառքն անոնց դեռ կը նայի...»

Կը նայի՝ միշտ, կը ցոլայ մեր պատմութեան ընդմիջէն,
Որպէս կոթող, յուշարձան։

Նուիրումի փառքն անոնց՝ դեռ սերունդներ կը կանչեն
Երբ հետքերն են ցերուցան։

Կեցի՛ր անցորդ, զըլխահակ, ականչ տուր այդ բունծերուն։
Անոնք ահա՛ կը սարսուան։

Մեր մեռելները, անմահ, այսօր լրուած ու տըրտում՝
Տե՛ս, կ'արտասուեն մեր վրան...»

Գիւղն է դատարկ, հողակոյտն անոնց՝ եղած աւերակ։
Թշուառութիւնն է նըստեր։

Երկու պառաւ, չորս ձըկնորս ու հէ՛զ տէրտէր մը մինակ
Կը յամառին ապրիլ դեռ...»

Եկո՛ւր, անցո՞րդ, ա՛լ յեկնինք, թող անոնք լուռ բընանան,
Անմահ իրենց փառքին հետ։

Այս նոր սերունդն ամբարիշտ օր մը կ'ապրի անպայման,
Մեծ Ապտշաւը յաւէտ...»

ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԵՒ

ՊԱՇՏՈԱՆՈՒԹԻՒՆ ՈՒՐԱԽՏԻ (ՎԷՐԷՄ) ԴԵՄ



Խասգիւղի Աղքատախնամին յիսնամեակը տօնե-
լու առիթով, այս զրբոյկին հրատարակութեան նա-
խածեռնարկ եղող մարմինը, զրուածք մը կ'ուզէ ինձ-
մէ։ Անշուշտ չիմ կրնար ընդառաջ չերթալ այս առա-
ջարկին, քանի որ բարեսիրական նպատակի մը պիտի
ծառայէ ան։ Սակէ զատ սակայն, ուրիշ պատճառով
մըն ալ ինքզէնքս մղուած կը զգամ, մասնակցելու
սոյն գործին։ Սաով յարմար առիթը կը ներկայանայ
ինձի, թարմացնելու յիշատակը, Խասգիւղի զաւակ
տարաբախտ մէկ ընկերոջս՝ լեւոն Մալթըզեանի, որ
Ղալաթիոյ կեղրոնականէն, ինձ հետ, 1903ին կ'անց-
նէր բժշկական վարժարան։ Բայց դժբախտաբար բժըշ-
կական ուսումի աւարտելու հազիւ տարի մը մնացած,
զոհ կ'երթար ուռախտի, չի տոկարով իր մոլոգին աշ-
խատասիրութեան պատճառած յոզնութեանց, չքա-
ւորութեան ու զրկանքի հետեւանքով։ Դեռ կը յիշ-
ուի իր անունը զիւղին մէջ, իրը ուշիմ, պարկեցաւ եւ
ապագայ խոստացող երիտասարդ։ Իոկ իր գպրոցա-
կան ընկերները, ըլլայ կեղրոնականի թէ բժշկական
համալսարանի, պատուական ընկերոջ մը անջնջելի
յիշատակը կը պահեն սրտերնուն խորը, ես իբր, իր
ամէնէն մտերիմ ընկերը, ուզեցի այս զրբոյկին մէջ
իր յիշատակը ապրեցնել, իր հոգիով սիրած բժշկա-
կան գիտութենէն առնելով նիւթս եւ մանաւանդ իր

ծաղիկ կեանքը հնձող հիւանդութեան մասին խօսելով։
Երանի թէ, այս գիտութեամբս գոյզն ծառայութիւն
մը կարենայի մատուցանել, երիտասարդ կեանքեր
զերծ պահելու համար ուռախտի վարանումին։ Այն
ատեն ընկերոջ յիշաակին բարի գործ մը կատա-
րած ըլլալու հոգեկան մեծ հրճուանքը պիտի ունե-
նայի։

Անցնինք մեր բուն նիւթին։

Մեր ներկայ իրականութեան մէջ միայն աղքա-
տախնամ մարմիններն են որ ուղղակի շփում ունին
աղքատ ու թշուառ ընտանիքներու հետ եւ այդու ի
վիճակի են մօտէն տեսնելու անոնց իրական վիճակը,
իր բոլոր երեսներովը ու խորութեամբը։ Հետեւաբար
անոնք են որ պիտի ջանան ընկերային օժանդակու-
թիւն ըսուած, նիւթական եւ բարոյական օգնութիւնը
հասցնել, անհատական թէ հաւաքական նպաստներ
ապահովելով։

Պէտք է ուրեմն լայնօրէն օժանդակն այդ մար-
միններուն որպէսզի անոնք յաջողին, գէթ մասամբ
մեղմել հետզինէ խորացող թշուառութիւնը։

Անհրաժեշտ է սակայն, այդ մարմիններուն տալ,
այնպիսի ծեւ մը, որը կարելիութեան սահմանին մէջ
բաւարարութիւն տայ, իրեն ստանձնած գործին այ-
սօրուայ պահանջներուն։

Ուռախտը շատ անգամ անբաժան ընկեր ըլլալով
թշուառութեան՝ այդ խաւերուն մէջ աղքատախնամ
մարմինները յանախ իրենց գէմ ցցուած կը տեսնեն
անոր դաժան դիմագիծը։ Անոնք չեն կրնար ու պէտք
չէ որ աչքերնին գոցեն ու անցնին, կամ պարզապէս
նիւթական նպաստ մը յատկացնելով գոհանան։ Մէկ
կողմէ հիւանդին խնամքն ու դարմանը ապահովելով

ըլլայ տան մէջ՝ կամ հիւանդանոց փոխադրելով պիտի
զբաղին նաեւ շուրջիններով, որպէսզի դիւրութիւն
ընծայեն անոնց՝ վարակումէ զերծ մնալու այն պարա-
գային մանաւանդ՝ երբ հիւանդը տան մէջ պիտի
դարմանուի. եւ արդէն յանախ այսպէս կ'ըլլայ, քանի
որ մեծամասնութիւնը ոտքի վրայ դարմանուող հի-
ւանդներ են եւ հիւանդանոց չեն զրկուիր. իսկ անոնք
որ պէտք էր հիւանդանոց զրկուէին, շատ անգամ
անկարելի կը դատնայ այդ բանը, տեղի չգոյութեան
կամ ուրիշ պատճառաւա. Այսպիսի պարագաներու
Աղքատախնամը տնկնայ ապահովել օդաւէտ եւ
լուսաւոր բնակարանը, հիւանդին սենեակին խճողու-
մին, այսինքն առողջներուն միասին բնակութեան
առջեւը կ'առնէ՝ երկրորդ սենեակ մըն ալ տրամադ-
րելով անոնց. նմանապէս այս վերջիններուն բաւա-
րար եւ մաքուր սնունդ կարենալ առնելուն եւ չափա-
զանց յոգնութեամբ չի տկարանալուն կը ոսկէ հիւան-
դին շուրջ ըլլալիք մաքրութեանց, թքամանի հայ-
թայթումին կ'աշխատի եւլն. եւլն., վերջապէս իր բը-
ժիշկով եւ հիւանդապահով, այդ ընտանիքին վիճակով
մօտէն կը հետաքրքրուի, եւ կը ջանայ առաջ-
նորդել զայն դէպի փրկութիւն՝ հիւանդով թէ շուր-
ջիններով։

Իցիւ թէ մեր աղքատախնամները կարենային իւ-
րացնել այսօր իրենց վիճակով այս կենսական պաշ-
տօնը եւ գիտակցօրէն լծուէին այս յոյժ մարդասի-
րական պայքարին, նորանոր աղքիւրներ փնտուելով
իրենց միջոցներու ընդլայնումին։

Ուռախտը ըլլալով առաւելապէս ընտանեկան
հիւանդութիւն մը, որուն փոխանցումը տեղի կ'ունե-
նայ գրեթէ միշտ տան անդամներու միջ. ոյժ տալով

հանդերձ անոր դէմ պայքարելու կոչուած մարմիններուն. մեծ կարեւորութիւն պէտք է ընծայել անհատ-ներու զգուշացումին եւ ատիկա սորվեցնել ամէնուն :

Սյս հիւանդութեան միքրոպը եւ իր փոխանցումին պարագաները ծանօթ ըլլալով, զգուշանալը ղըժուար չէ, եթէ երբեք. ա. Միքրոպ տարածող հիւանդները, որոնք շատ անգամ ասողը երեւոյթ ալ ունին եւ կասկած չեն հրաւիրեր. ուրիշներ իրենց զոհերը չի դարձնելու համար մաքուր եւ զգոյշ կ'ըլլան. Միայն թքամանի մէջ թքնեն ու մանաւանդ փոքրիկներ չի համբուրեն :

բ. Եթէ իրենց ընտանիքին կամ մօտիկ ապրողներու մէջ ուռախստաւոր ունեցողներ՝ հարկ եղած զգուշութիւնը ընեն. Ուռախստի միքրոպին հանդէպ փոքրիկներուն կազմը չափազանց զգայուն ըլլալուն, կրկնապատիկ զգուշութիւն հարկ է ընել ուռախստաւոր ունեցող ընտանիքներու մէջ, որպէսզի անոնք չի վարակուին. Տղայ տարիքին մէջ զրեթէ քաղաքներու բնակիչներուն 95% համեմատութիւնը ուռախստը կ'առնեն, բայց միշտ չեն յաղթուիր անկէ. Աւելի վերջը սակայն, երիտասարդութեան եւ չափահասութեան տարիներուն, կեանքի գէշ պայմաններու, սընունդի անբաւականութեան, չափազանց յոզնութեանց, ալզօլամոլութեան եւ կարգ մը կոիթի, թիֆօյի նման հիւանդութեանց հետեւանքով երբ մարմինը տկարանայ հին կրակը կ'արձարծուի եւ ուռախստը երեւան կուգայ տաժանօրէն. Այս է չպատճառը ահա, որ շատ անգամ երիտասարդի մը կամ չափահասի մը հիւանդանալը զարմանք կը պատճառէ, երբ վարակումի աղբիւր գոյութիւն չունի իր անմիջական շրջանակին մէջ :

Միքրոպին փոխանցումը զրեթէ միշտ հիւանդին խուխին միջոցաւ կ'ըլլայ. կրնայ նաեւ փոնգտալու կամ հազարու ատեն թուզող թուքի մասնիկներով ըլլալ: Խուխը չորնալով փոշիներուն հետ կը խառնուի եւ այդպէսով առողջ մարդիկ կը շնչին այդ աղտոտ փոշիները եւ շնչառական գործարանի ճամբով կը վարակուին: Օդը եւ արեւուն լոյսը այս միքրոպին թշնամիներն են: Իսկ մթութիւնը, խոնաւութիւնը՝ բարեկամները: Զգուշական գլխաւոր միջոցները հետեւեալներն են:

1. Հիւանդը պէտք չէ կլէ երբեք իր խուխը՝ այլ հաւաքէ զուր պարունակող թքամանի մը մէջ որ յետոյ սօտա կամ քառակօնաթ զուրի մէջ եռացուելով ապահով կերպով կը մաքրուի՝ պարունակութիւնը դեղով հականեխելէ վերջ :

2. Հիւանդին սենեակը թիչ կարասի պահել եւ ճերմակեղէնները եռացնել սօտայով. թաշկինակ երբեք գործածել չիտալ:

3. Փոշի չի հանել ոնէս ծեւով եւ միայն խոնաւլաթով մաքրութիւն ընել:

4. Հիւանդին մշտական խնամքը որոշ անձի մը յանձնել, առանց երբեք հիւանդը բոլորովին կեանքէ մեկուսացնելու ծեւով, անկէ խորշելու. ինչպէս չպիտի ընէնիք թիֆոյէ, կարմրախտէ վարակուղի մըն ալ:

5. Ուռախստաւոր մօրմէ ծնած զաւակը անմիջապէս զատել, որովհետեւ նորածիններու վարակումը անպայման մահացու է:

6. Տկարակազմ անձերու մանաւանդ տղոց շիումը զանալ բոլորովին արգիլել:

7. Սենեակին օդ եւ լոյս. ու եթէ կարելի է արեւ առնելուն զանք տանիլ. ասդին անդին եղած

միքրոպները սպաննելու համար, առանց սակայն օդի հոսանք եւ փոշի հանելու:

Այս բոլոր միջոցներուն առանցքը կը կազմէ ուրիմն, պարզապէս մայրութիւնը, մաքրութիւն մը որ ըստ քմաց չէ որ պիտի ըլլայ, այլ լաւ ըմբռնուած ու կանոնաւոր. այսպէսով իր շուրջը տիրող մաքրութենէն հիւանդն ալ ալ կ'օգտուի. շուրջիններն ալ չեն վնասուիր: Զի մոռնանք ըսկելու որ եթէ կան ուռախտաւորներ որ օրուան մէջ անթիւ անհամար միքրոպ կը հանեն իրենց խուխով եւ ատով կրնան վնասել ուրիշներու, կան նաեւ ուռախտաւորներ որոնց խուխը միքրոպ չի պարունակեր. ուստի այս պարագաները ճշդուած է, այսպիսի հիւանդներ ոնեւէ կերպով չեն վնասեր իրենց շուրջիններուն:

Բերա Օսման պէյ

ՏՕՐԹ. Յ. ՏԻՐՍ.ՏՈՒՐԵՍ.Ն



ՊԱԿՍԱԾԸ ՍԻՐՏՆ Է

Խասգիւղի Աղքատախնամ մարմինը՝ կ'որոշէ զրբոյկով մը դիմել հանրային գթութեան: Եւ ո՛ւրկէ ո՛ւր, միտքը կ'իյնայ, ինձմէ ալ քանի տող ուղել,

Կը մերժեմ, մէկէ աւելի նկատումներով: Նախ չեմ սիրեր չափու վրայ, ապսպրանքի սա ձեւը, որ հագուստի կամ կօշեկի կը յարմարի. բայց ոչ յօդուածի, ո՛ւր ապսպրանքը պէտք է գայ ներսէն, զգացումի յօդումէն: Ու վերջապէս, եթէ քանի մը տող ալ զրեմ, նապատակին չափու ծառայէ, որովհետեւ այդ տողերը կրնան զիդ թունդ հանել, փոխանակ գութ շարժելու: Շատ կը պնդեն սակայն ու տեղի կուտամ: Ի՞նչպէս մերժել հի՞ն, ազնուապետական Խասգիւղը, որ այն բաբախուն էջեր արծանազրած է Պոլսահայ ազգային տարեզրութեան մէջ:

Բայց ի՞նչ դառն է գոհացումի առիթը: Եթէ իննդիրը դառնար դպրոցի մը կամ հանրային ուրիշ շէնքի մը բացման շուրջ, մարդուս սիրտը կը խայտար հրճուանքէն, եւ զրիչը ինքնին կը սահէր թուղթին վրայ, առանց կարօտ մնալու ոնեւէ միզի: Մինչդեռ նիւթը կը վեբաբերի կարօտութիւն ցուցադրելու, ըսենք բուն բառով՝ մուրայու:

Դրիչ կ'ուզէ, որ կարենայ առանց յուզուելու շարժիլ այս նիւթին շուրջ: Ահա՛ թաղ մը, երբեմն շէն ու տաք, հարուստ ու առատածեռն, որ այսօր կը ստիպուի ուրիշներու ձեռք բանալ:

Խեղճ Խասգիւղ, որ այս վիճակին մատնուած ես, եւ դուք՝ բարի մարդիկ, որ դուռնէ դուռ, զրասեն-

եակէ գրասենեակ պիտի վազէք, սիրտ եւ լեզու պիտի թափէք, որպէսզի հացի կամ ածուխի գրամ մը լիրցնէք այն դժբախտ բեկորներուն համար, որ այժմ կծկտած են ձեր երբեմնի փառաւոր թաղին աւերակ-ներուն մէջ:

Չեր թաղին այս վիճակը ինքնին այնքան պեր-նախօս է, որ պէտք չունէր կոչերու եւ յուզիչ տողե-րու, սիրտ շարժելու համար: Մէկ բախտաւոր հայ-րենակից, նոյն իսկ ձեր նախակին թաղեցիներէն, կըր-նար նախախնամական դեր կատարել, ձեռքի մէկ շարժումով ապահովել սննդաժեշտ գումարը: Ուրիշ ազգերու մօտ, սիրտերը դուրսէն չէ որ կ'ազդուին, այլ ներքին զգացումէն: Թշուառութիւնը չէ որ կ'եր-թայ բարերարներու գուռը բախելու, այլ բարերար-ներն են որ զայն փնտուելու կ'ելին, հանդարտեցնե-լու համար զիրենք տանող խիղճը: Եւ կը հանդար-տեցնեն տեւականօրէն, ամբողջ հիմնադրամներ տրամադրելով, եւ ոչ թէ քանի մը ոսկի նետելով: Ահա յոյն մեծահարուստ մը, որ հինգ միլիոն ոսկի աւելի գումար մը տրամադրած է, եգիպտոսի մէջ որբանոց մը հաստատելու համար:

Չկա՞ն նաեւ հայեր, որ եթէ ոչ աւելին՝ գոնէ այս-քանին ձեռք զարնեն: Անտարակոյս կան, եւ մէկէ աւելի: Պակսածը, ափսոս, հարուստ սիրտն է:

Ապա թէ ոչ, սա «ազնուական աղքատ»ը, որ ներկայ Խասգիւղն է, չպիտի ստիպուէր տասնոց հա-ւաքելու ելլել:

Այս պատկերը կը վիրաւորէ ոչ միայն մեր խիղճը, ոյլ եւ մեր արժանապատութիւնը:

Մ. Ա.Ա.Ա.Ն.Խ.Ա.

ԽԱՍՔԷՅՅԼ ԱՆՁԵԱԼԻՆ ԵՒ ՆԵՐԿԱՅԻՆ ՄԷՋ

ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻ 52 ՏԱՐՈՒԱՆ ԳՈՅՈՒԹԻՒՆԸ

Խասքէօյ ամէն հայու սրտին մօտ անուն մը որ իր ետեւը կը թողու ժամանակագրական փայլուն եւ տիսուր շրջաններ: Իր ներկայ կիսաքանդ վիճակը շատ բան կը պատմէ: Հոն ծնան ու ապրեցան հան-րային հոյակապ դէմքեր, որոնց շատերուն մարմինը ամփոփուած է Պատէմլիքի բարձունքը՝ առանց շի-րիմի:

Խասքէօյի վերջին դարու պատմութիւնը աստի-ճանաշափին է ազգին բարձրութեան եւ անկումին ու անոր հարազատ մէկ պատկերը: Լուած է Ս. Ստե-փանոսի հոյակապ տաճարը, նման այն սրբավայրե-րուն, ուր դադրած են այլ եւս Աստուածային օրհ-նութիւնները: Բայց հոն կայ տակաւին մնացորդը սերունդի մը, որ կ'ապրի իր պատմութեամբ ու ա-ւանդութեամբ. կը զանայ սրբելու թշուառներու ար-ցունքը եւ հոն կանգուն կը մնայ ուրիշ գթութեան տաճար մը, Գալֆաեան որբանոցը՝ որ իր մէջ կը պատմապարէ Ազգին որբերը:

Խասգիւղի հայութիւնը երկուքուկէս դարու գո-յութիւն մը ունի: Ազիւսազործ զաւառացի հայեր ե-ղած են իր առաջին բնակիչները: Ասոնց աղօթավայրն էր Պալաթի եկեղեցին երբ 1700ին Խաչատուր քհնյ. հաստատեց հին առաջին աղօթատեղին՝ Ս. Եղիա ա-նուն եւ այդ թուականէն յետոյ նետղինետէ բազմացաւ

հին հայութիւնը, տաճարը ընդարձակուեցաւ ու Ակնայ գաղթականութիւն մը եկաւ հաստատուիլ հոն տեղ գրաւելով երկրին ոեղանաւորական ասպարէզին մէջ։ Այդ թուականին, թաղին ազգային հաստատութիւններու մատակարարութիւնը ստանձնած էին մեծատունները, որոնք յետոյ ամիրաներ եղան եւ տարիներով հոգացին թաղին եկեղեցին ու դպրոցը մինչեւ Մկրտիչ ծէզափրկանի փայլուն օրերը՝ երբ ուստմնասէր ամիրան ինք ստանձնեց թաղին վարժարանին խնամակալութիւնը։ Ինք առաջին անգամ զիտութեան դասեր հաստատեց Ներսէսեան վարժարանի մէջ, տարրաբանական եւ բնագիտական փորձերով աշակերտները սկսան գաղափար կազմել բնութեան եւ անոր գաղտնիքներուն վրայ։ Ամիրաներ սակայն նորութեան դէմ ընդգրեցան ու արգելք դրին այգ «մոգական» ուսումներու դասաւանդման։ ծէզափրկան վշտացաւ եւ դադրեցաւ այլ եւս թաղին վարժարանին օգնելէ ոգինքը քաջալերող Արծրունի քահանան Պատրիարքարանը հեռացուց թաղէն Զօրիու դրկելով զայն։)

Բայց ծէզափրկան չդադրեցաւ ազգին մտաւոր յառաջդիմութեան օժանդակելու իր բնատուք բաղծանքէն։ Տեսաւ որ ազգին ապագան երկրագործութեան մէջ է։ Գրիգոր Աղաթօնը եւ Ամասեանը իր ծախքով զրկեց Եւրոպա։ Առաջինը 1869ին եղաւ Թուրքիոյ առաջին հանրօգուտ շինութեանց նախարար, իսկ Ամասեան երկրագործական տնօրէն։ ծէզափրկան մեկենաս եղեագիտական կարեւոր երկերու հրատարակութեան եւ նախատեց թաղին աղքատներուն։ Կը պատմեն որ բարեկենդանի շաբթուն ամբողջ Խասգիւղի կարօտեալներուն ճաշը ծէզափրկան կը հայթայթէր։ Իսկ այս օրինակովը ծէզափրկան

քաջալեր հանդիսացաւ ժամանակին Խասգիւղի մեծատուններու հոգալու թաղին աղքատները։

Ուսումնասէր եւ աղքատասէր ծէզափրկան կորսըցուց ամէն բան։ Ամիրանները անշքացան հետզհետէ, ումանք թողուցին իրենց հոյակապ շէնքերը ու հեռացան գիւղէն, բայց կեանքը չդպրոցաւ հոն։ Վարժապետեան իրեւ նախկին քարոզիչ ու յետոյ Պատրիարք կը զանար անշէց պահել այն առկայծեալ ճրագը որ լուսաւորած էր թաղին մտաւորական կեանքը ու 1843ին սկսելով կը հիմնուէին Ներսէսեան ընկերութիւնը, 14 տարի յետոյ Ընթերցասիրաց Ընկերութիւնը, վերջապէս Ասիական ընկերութիւնը, որուն նպատակն էր ժողովրդական օգտակար հրատարակութիւններ ընել, ու 1858ին կը հիմնուէր թատրոնը։ Ամիրաններ ընել, ու պարէլ Ալթունտիրրիի նախաձեռնութեամբ, երբ 3 տարի առաջ փորձը եղած էր Օրթաքէօյ։ Իսկ 1861ին հաստատուեցաւ զթութիւն անուն Հայ Տիկնանց ընկերութիւն մը, որ պիտի հոգար կարօտ դպրոցականներու գրքերն ու պէտքերը։ Այդ տարին, Ապրիլին, իր աչքերը կը փակէր յաւիտենապէս ծէզափրկան ամիրայ, Եւրոպայէ յուսահատ վերադառնալէ վերջ եւ կ'ամփոփուէր Խասգիւղի գերեզմանատունը, ուր ոչ իսկ տապանաքար մը կայ, որոշելու իր հանգըտավարը

Գիւղին կրթական մակարդակը բարձր էր Շահնազարեան եւ Ներսէսեան վարժարաններով, եւ զարգացած երիտասարդներ դուրս կուզային անկէ, բայց աղքատաց հոգածութիւնը կը ծանրանար Թաղ։ Խորհրդուց վրայ, իրը մէկ մասը իր պարտականութեան, հըրդուց վրայ, իրը մէկ մասը իր պարտականութեան, իր 1876ին Ռուս գործը դանդաղ կը յառաջանար, երբ 1876ին Ռուս մէլիէն հայ գաղթականներ ալ սկսան զալ, վերջապէս

1877ին Ներսէս Պատրիարք օր մը ծերունազարդ Սրծունի Տ. Գէորգ Քահանայի հետ թաղին խորհրդարանը երթալով, հրտւիրեց քանի մը ծանօթ ազգային-ներ ու բառ անոնց հետեւեալ խօսքերը «Դուք իբրեւ թաղեցի, ինծի չափ գիտէք թէ մինչեւ հիմա ի՞նչպէս կը հոգացուէին այս թաղին աղքատները»: Բայց մեր սահմանադրական օրէնքը կը պարտադրէ այլեւս որ ժողովաւրդը իր յոյսը վերցնէ իր մեծ երուն վրայէն ու ինք հոգայ իր եկեղեցին, իր դպրոցը, իր աղքատները: Ուստի մենք՝ Թաղ. Խորհուրդ եւ Հոգաբարձութին ունինք հոս եւ ծեզի ալ կը յանձնենք աղքատաց Խնամակալութիւնը, որպէսզի հոգաք ծեր թշուառները եւ անոնց հիւանդները: Ներսէս Պատրիարքէ վերջ, խօսք կ'տռնէր Սրծունի Տ. Գէորգ քահանան, որ քաջալերական խօսքերով եւ օրհնութեամբ պաշտօն կը յանձնէր խնամականերու՝ խնամելու Խասգիւզի աղքատները:

Կազմուած էր այլ եւս խնամակալութիւնը ու տոմսակներ հանուած էին կամաւոր նուիրատուութեան համար: Այս գրութիւնը շարունակուեցաւ երկար տարիներ, այնպէս որ 1894ին Թաղ. Խորհրդոյ Սահնապետ Եղիա Շահպազ կը գրէր պատրիարքարան, «16 տարիէ ի վեր թաղիս մէջ գոյութիւն ունի բազմարդիւն աղքատաց Խնամակալութիւնը որուն 6027 զրշ.ի տոմսակները կը զրկենք ծեզ. Պատրիարքարանի կնիքով կնքելու համար:» Նոյն իմաստով դիմումներ եղան նաեւ 1897ին, քարոզիչ Զաւէն Վ. ի կողմէ: Եւ իրաւ ալ Աղքատաց Խնամակալութիւնը կարեւոր արդիւնքներ սւնեցաւ թաղին մէջ, մինչեւ Խասգիւզի տխուր անցքերու օրերը՝ երբ թաղին բնակչութիւնը ցրուեցաւ, բայց մնացորդ հայութիւնը շա-

րունակեց հոգածու գտնուիլ իր թաղին կարօտեալ-ներուն ու սփոփից համատարած թշուառութիւնը: Անցնող 52 տարուան ընթացքին, Աղքատաց Խնամակալութիւնը կամ Աղքատախնամները ընդհատումի երկար շրջաններ ունեցած են, դժբախտ անցքերու եւ բնակչութեան ցրուեալ վիճակին պատճառաւ: Բայց այսօր իր առաջին կազմութենէն ի վեր, կէս դարէ աւելի անցած է եւ տակաւին Խասգիւզի մէջ կան սրտեր՝ որոնք կը տրուին ի տես թշուառութեան, որ աւելի շեշտուած ծեւով մը կը ներկայանան:

Նախօլէօն կ'ըսէր իր զինուորներուն, երբ Եգիպտոս կ'արշաւէին անոնք. «Զօրականներ, այս բուրգերու գագաթէն 40 դարեր ծեզ կը դիտեն»: Կարելի է ըսել Խասգիւզի հայ ժողովրդեան. «Երկար դարեր՝ իրենց հոյակապ էմբերով ծեզ կը դիտեն, կը գնահատեն ծեր ճիգերը կանգուն պահելու համար ծեր հանրային կեանքը, որուն քայլայման եւ անշքացման դէմ թումբ մը կանգնեցիք, բաց պահելով Ներսէսեան վարժարանի դռները եւ մխիթարելով զթութեան արժանի աղքատը, չքաւոր ծերունին եւ անօք մանուկը:»

Ա. ՄՈՒՊԱ.ՀԵԱՃԵԱՆ

1929 Փետր. 28



ԽԱՍԳԻՒՂԻ ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻ ՅՈՒԹԵԼԵԱՆԻՆ
ԱՌԹԻՒ ՅՈՒՇԵՐ

Երբ Խասգիւղի պատմական թաղին խօսքը լլլայ՝
կը վերցիշեմ իմ անմահ դաստիարակս, ազգին բազմե-
րախտ ուսուցչապետ ողբացեալ Ռեթէոս Պէրպէրեանը,
որ բնիկ Խասգիւղի զաւակ եւ հին օրերու այս կրթու-
թեան օրբանին եւ հայութեան պարծանք, թաղին Ներ-
սէսեան վարժարանին մէկ շոլցողուն աստղը եղած
էր, համայն Հայութեան օգտակար՝ զամբելով երկար
տարիներ կրթութեան հրաշալի սնունդը հազարաւոր
հայորդիներու, Կ'երեւակայիմ Զօրայեան Թորոս պատ-
ռելին. որ կորաքամակ վիճակի մէջ, Պէրպէրեան
վարժարանի գիշերապահութիւնը կը կատարէր, մեր
պատանեկութեան օրերուն, Պէրպէրեանի մանկու-
թեան ու պատանեկութեան իմաստուն ու բարեգութ
դաստիարակը, որուն իմաստալից խօսքերը դեռ ա-
կանջիս մէջ կը թթուան սա վայրկեանիս.

Խասգիւղը մտքիս առջև բերելով, կը յիշեմ ան-
գուգական փիլիսոփայ զրագէտ Եղիա Տէմիրնիպաշ-
եանը, որ Հայութեան տասնըիններորդ դարու նշա-
նաւոր մէկ դէմքն է, ծանօթ իր աննման ու անմահ
երկասիրութիւններով, զաւակն էր Խասգիւղի այսօր-
ուան ամայացեալ, թշուառ Խասգիւղին, Հայութեան
երբեմնի ուսման վառարանին:

Չեմ կրնար մոռնալ Ազգ. Պատրիարքարանի ծա-
նօթ ու կարող դիւանապետ Բարթող Թելեանը, որ

Խասգիւղի օդով ու ջուրով մեծցած. Ներսէսեան վար-
ժարանի ուսմամբ մնած այդ ազգ. օգտաշատ մշա-
կը, որ մինչեւ իր կեանքին վերջը իր ծննդավայրով
զբաղեցաւ:

Ի՞նչպէս յիշել անմահն Սրբուհի մայրապետը, որ
իր անմոռանալի բարեգործութեամբ ծանօթ այսօր
բոլոր հայութեան, բոյնը կազմելով Գալֆաեան Որ-
բանոցին՝ Խասգիւղի բարձունքին վրայ. ուր ազգին
պարծանք այս հաստատութիւնը գթութեան մեծա-
գոյն օրբանը եղած է իրաւամբ: Ո՞ր մէկը յիշել այն
ազգ. երեւելի դէմքերէն, որոնք այսօր հայ տարեգրու-
թեանց մէջ ոսկետառ զրուած են եւ զաւակներն են
Խասգիւղի պատմական թաղին, որ այսօր Ազգին կը
ներկայանայ պանծալով ու պարծանքով եւ կը յայնէ
թէ ասկէ կէս դար առաջ իր պատուական զաւակները
հիմնած են Պոլսոյ մէջ առաջին գթառատ աղքատա-
խնամամարմինը, որուն յիսնամեայ յորելեանը տեսնե-
լունախնամական դրութեամբ կ'ուզէ իր երախտագիտու-
թիւնը յայտնել սոյն բարենպատակ հաստատութեան
հիմնադիրներուն եւ աշխատաւորներուն, որոնք յի-
սուն տարի անընդհատ ծմրան սաստկաշունչ եւ սառու-
ցիկ օրերուն, օգնած են նիւթապէս Խասգիւղի քա-
ւորներուն, անոր հիւանդներուն, օրինակ ըլլալով
շատ մը ուրիշ հայաշատ թաղերու, ուր ապա հաս-
տատուած են աղքատախնամ մարմիններ, որոնք մա-
նաւանդ այս տարուան անսախընթաց սաստիկ ծմրան
օրերուն, մէկ թափով ու կորովով աշխատեցան ամէն
թաղերու մէջ, իրապէս հրաշքներ գործելով: Մասնա-
ւորելով խօսքս Խասգիւղի Սրբատախնամ մարմնոյն
գիտական օրինակելի ընթացքին համար ան ազգային

շնորհաւորութեան արժանի է, վասնզի Պոլ-
սոյ վաղեմի մէկ մարդասիրական մարմնոյն հիմնա-
գիրներուն եւ աշխատաւորներուն նկատմամբ երախ-
տագիտական ու նուիրական պարտականութիւն մըն
է որ կը կատարէ, միանգամայն Ազգին ու շադրութիւ-
նը հրաւիրելով. այս լիշտագիրի պատուական թա-
ղին Աղքատախնամ մարմնոյն վրայ, որ արդարեւ օգ-
նութեան կարօտ վիճակ մը ունի այսօր։ Ես պիտի
փափաքէի որ ո՞չ միայն հին ու նոր ևասգիւղցիները՝
այլ այդ երբեմնի հաճաշատ ու բարեգործ թաղէն ող-
ղակի կամ անուղղակի օգտուողներ, փութան իրենց
օժանդակութիւնը բերելու ևասգիւղի կիսադարեան
Աղքատախնամին, ուրկէ կ'օգտուին այսօր հարիւրաւոր
ճաւոր լինտանիքներ՝ սի բախտին անդունդը ինկած
հոգիներ, որոնք այնքան շնորհակալ ըլլալ գիտեն
իրենց ծեռքը սեղմող ծեռքերուն եւ փողձկիւ կը սիրեն
զիրենք փնտող բարի սիրտերուն ի տես, որոնց հա-
մար օրհնաբոյր մըմունջներ դէպի երկինք կը բարձ-
րացնեն լոկ . . . :

ՊԵՏՐՈՍ ԿԱՐՈ.ՊԵՏԵՍԱՆ

2 Մարտ 2929



ԽԱՍԳԻՒՂԵ ԱՒ ՊԵԼՓԱԵԱՆ ՊՈԲԱՆՈՅԻ ԴԵՐԵ ՊԹՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՒ ՄԵՀ

~~~~~

Հայ կինը, իբր տիպար մայր եւ ծնող առաքի-  
նութեան, դարերու ընթացքին մէջ, շատ ու շատ  
փառաբանուած ու փառաւորուած է՝ պատմագիրի  
անաշառ գրչով եւ բանաստեղծի զդայնիկ տողերով։

Համակ սիրտ եւ նողի։ Հրեշտակային եղած է  
այն, թէեւ կանգնուած չըլլան, անոր յաւերժացու-  
մին եւ պանծացումին համար, տաճարներ վիճաշուք։

Եւ ի՞նչ կ'ըսիմ սակայն։

Նուազ վեճաշուք է, ևասգիւղի ըլլակներէ միոյն  
վրայ, նոյն իսկ հայ գեղեցիկ սեսի համեստ ներկա-  
յացուցիչներէ միայն ծեռքով իսկ կանգնուած Գալ-  
ֆահան գելակերտ կոթողը։

Այն մեզ այսօր կը խօսի բարձրաբարբառ քնքոյշ  
հոգիներու մեծագործութենէն։

Նոյն այդ հաստատութեան անծնուէր վարիչները,  
իրենց գործունէութիւնը չեն սահմանափակած միայն  
որբախնամի գերին մէջ։

Հաղիբէ տողերով, կ'ուզեմ հոս ներբողիլ Սրբու-  
հի Մայրապետի երկու արժանաւոր յաջորդներուն,  
Քրիստիէ Փափագեան եւ Աղաւնի Քէօսէեան մայրե-  
րու ցրյց տուած եռանդը՝ Աղյատախնամի մարզին մէջ։  
Անոնց յաջորդութեան գաղտնիքը կը լուսաբանուի ի-  
րենց, ո՛չ միայն Հայ ազգին, այլ եւ օտարազգի բա-

բեգործական մարմիններու, եւ անհատներու կողմէն վայելած կատարեալ վստահութիւնով։

Յաճախ, անոնց յանձնուած կը տեսնենք, կարուեալներու բաշխուելիք նպաստի փափուկ գործը եւ ամէն պարագայի մէջ, անոնք արժեցուցած, եւ լիովին արդարացուցած են իրենց վրայ զրուած յոյսը։

1917էն Ամերիկան Պորտը, այնքան բժախնդիք, Խասգիւղի մէջ բաշխուելիք նպաստը, անվերապահօրէն վստահեցաւ Գալֆահանի մայր եւ քոյրերուն։ Ամենազգի քաւորներ, անխոտիք կը դիմէին որբանոց, իւրաքանչիւրը ստանալու համար իր նպաստի բաժինին հետ, յուսադրող ժպիտը կնոջական։ Ժպիտ՝ որ կը լուսաւորէր սիրտերը սոսուերամած։

Այդ ցաւագին կրկնակ տարիներու ընթացքին, 700 հոգիներու, 137 անգամ, 1000 բաժին կերակուր տրուեցաւ։

Մըսթը Բիթ, ականատես խզմտօրէն կատարուած այս գործին կանոնաւորութեան, մասնաւոր շնորհակալութեան գիրով մը, կը գնահատէր Գալֆահանի Մօր եւ քոյրերուն այս գործունէութիւնը ժրաշան։

1914էն վերջ, տիեզերական ահաւոր պատերազմին տեւողութեանը միջոցին, ինչպէս բոլոր թաղերու, նոյնպէս Խասգիւղի Աղքատախնամի գործը ընդհատուեցաւ։ Քրիստինէ մայրապետ, հերոսական կորովով մը, լծուեցաւ աղքատներու խնամարկութեան գործին, եւ շատ վէրքեր դարմանեց, կարօտեալներ սփոփեց, թշուառներ մխիթարեց՝ Որբանոցի խոհանոցէն տաք կերակուրի բաժին հանելով Խասգիւղի իսկական աղքատներուն։

Քրիստինէ մայրապետի մահէն (12 յուլիս 1919)։

վերջ, Գալֆահան հաստատութիւնը վարելու դժուարին եւ նուրբ գործին կը կոչուի, իր զիսաւոր աջակիցը։ Մայր Աղաւնի Քէօսէկեան, որ ոչ միայն կ'արդարացնէ իր վրայ զրուած յոյսը, այլեւ զժութեան գործին կուտայ մնձ զարկ եւ մղում։ Ինք որ 1919էն գործին կուտայ մնձ զարկ եւ մղում։ Ինք որ 1919էն ի վեր գեռ պատնէշին գլուխն է, զինուած անհամեմատօրէն բարձր հոգեկան կորովով մը, Որբանոցը հասցուցած է, աւելի քան երթե՛ք, նախանձելի բարձրութեան մը, եւ միւս կողմանէ իրը պատուակալ նախագահ Աղքատախնամի, գլուխ կանգնած է զժութեան խազահ Աղքատախնամի, միւս սուիրելով իր սուլ ժամերէն զատ, նաեւ գործին, միշտ նուիրելով իր սուլ ժամերէն զատ, նաեւ թանկազին նիւթական աղակցութիւններ, Աղքատիկ հասգիւղի նորակազմ Աղքատսփնամը, հակառակ իր բոլորած դեռ շատ սակաւաթիւ ամիսներուն, արդէն իսկ գրաւած է իրեն արժանաւոր աթուը, քովիկը Պոլսոյ եւ արուարձան թաղերու միւս աղքատախնամներուն, կը վայելէ թանկազին համակրութիւնը հաներուն, կը վայելէ թանկազին համակրութիւնը հաներուն։

Մայր Աղաւնի, չի սահմանափակուիր, չի կաշկանդուիր։ Պատեն առթիւ, ան կ'արշաւէ անկոխ գետիններ՝ բարեգործութեան կալուածին մէջ, բարձրացընելով համբաւը իր վարած հաստատութեան։

Իրը Մայր՝ Գալֆահան Միաբանութեան, եւ իրը հիմնագիր (միւսասիս) վարժարանին՝ ա'յն արժանաւորապէս կը վայելէ լիակատար համակրութիւնը միարապէս կը վայելէ լիակատար համակրութիւնը պաշտօնեաներուն։ Սնոր միակ վափաբն է, վարել իր գործը անձայն ու անշուկ, իրեն զօրավիր ունենալով ազգային պաշտօնական մարմիններու, եւ ժողովուրդին

կատարեալ վստահութիւնը։ Այդ իսկ բաւական է, իրեն ապահովելու այն նիւթական օժանդակութիւնները, որք ինքնարերաբար, եւ կամ դիպուածաւ չ'է որ կը հասնին իր ծեռք։ Իր բարձր արժանիքը, եւ վայելած համբաւը, գաղտնի ոյժն է զինք սրտապնդող Կ'առնէ, կուտայ, որու որ տալ պէտք է։ Դեռ մօտիկ անցեալի մէջ, զիւղին տասնըցից աղքատ ընտանիք-ներուն տաք կերակուրի բաժինը տալ խորհեցաւ որբանոցի խոհանոցէն։ Իր այս ազնիւ ծեռնարկը արծագանգ գտաւ թերթերու սիւնակներուն մէջ։ Որբանոցի վերջերս տեղի տնեցող հանդէսի մը առիթով, ներկաներէն՝ Սիմոն էֆ. Գայսէրլեան, յուզուած՝ այդ 16 աղքատիկ ընտանիքներու տաք կերակուրի տարեկան ծախըը ինքնարերաբար շնորհեց։

Մայր Աղաւանի, Խասզիւղի Աղքատախնամին պտտուակալ նախազահը, ինքն ալ առանձին աղքատախնամ մը իր կարգին, կը հոգայ եւ կը խնամէ աղքատիկ ընտանիքներ, սփոփելով, եւ սփոփուելով՝ իր Աստուածահանոյ գործերով, իթէ իրեն հարցուի, համեստօրէն պիտի պատասխանէ։ «Ես պարտականութիւնս, կը կատարեմ» — Այո՛, բարձրացնելով միանգամայն պատիւը՝ Հայ զեղեցիկ սեռին։

\*\*



## ԽԱՍԳԻՒՂ

Իմ սիրելի Խասզիւղս, նկատած եմ մեր ազգին մէկ ճշգրիտ մանրանկարը։ Այս ափ մը հայութիւնը երէկ կը պահէր հոյակապ եկեղեցի մը, առաջնակարգ վարժարաններ, ունէր մտաւորականներու ընտրանից մը, մշակոյթի կեզրոն մը եղաւ եւ օրբանի՝ զրականութեան տիտաններու, Գիւղին եկեղեցին, Ս. Ստեփանոսը, Պոլսոյ ամէնէն ընդարձակ այս տաճարը, եւ աւասիկ մանկական օրերս յիշելով՝ աչքիս առցեւ կը պարզուի ուս ուսի այն ծովածաւալ բազմութիւնը, որ ամէն տաղաւարներուն կը յորդէ՛ր եկեղնաթիւնը, որ ամէն տաղաւարներուն կը յորդէ՛ր եկեղնաթիւն։ Հարազա՞տ Հայ, իր բարեպաշտ ժողովուրդը։

Բարոյական մաքուր մթնոլորտ մը կը ծփար այս զիւղին մէջ, խնկաւէտուած՝ աղիւսարաններուն ամպածրար ծուխովը, Կորովի, անկեղծ, հաւատաւոր ու աշխատասէր տարր մըն էր իր ժողովուրդը։ Փողոցները ստահակներ չէին թափառեր, գատարկապորտ մարդ չկար, փեթակ մըն էր այս զիւղը։ Երկու ընդարձակ վարժարաններ, առանձինն՝ աղջկանց ու մանչերու, երեկոյեան արձակուրդին երբ իշենց դուռները կը բանային, մատաղատի սերունդը կը ժայթքէր իսկական հեղեղի մը պէս, ճռուողուն թռչուններու հոծ տարմեր՝ ամէն ուղղութեամբ կը սուրային։ Ամէն Հայ կը կրթէր իր զաւակը։

Խասզիւղի ըլլալը տեսակ մը առնական հպարտութիւն կը ըերէր, եւ հետեւաբար ինքնազիտակ-

ցութեան ազդարարութիւն մըն էր, մեծերու շունչին օծումը ունէր իր վրայ ժողովուրդը, որով, անոնց հանդէպ սրբալիթութիւն պիտի ըլլար անարժան դիրքի մը կամ ընթացքի մը մէջ գտնուիլը:

Այսօր, երբ կ'այցելեմ իմ սիրելի ծննդավայրս, մանկական յիշատակներու յուզումին հետ՝ ճշմարիտ հրաշալիքի մը հանդէպ կը գտնուիմ ինքզինքս: Աղէտահար ու փճացած: Բայց այսօր այս կորիզը բողքոց արձակեր է: Տապանաքարի մը տակէն ծլած ծաղկին է անիկա, որ ուռնանալու ամէն անհնարութիւն արհամարհելով, յամառօրէն ու գժնդակ ոգորումով ինքզինքը կը մղէ առաջ, ու աւասիկ բացօդին կը պարզէ իր բնիքոց բաժակը:

Բացեր է իր վարժարանները, կազմեր է իր չքաւորները սիրութելու համար ժրացան մարմին մը, կեանքը վերածներ է դարձեալ հոն՝ որ աւերակոյտի մը վերածուեր էր եւ կենդանութեան ամէն յոյս կորառած: Իր ծոցին մէջ ունի Որբանոց մը, մտատիպար որբանոցը, Գալֆահան, որ իր գերազանց բարոյականը գոնէ մասամբ կը պարտի այդ մաքուր ու «խաս» մթնոլորտին:

Աւասիկ ազգին նախածեռնարկ ոգիին, կորովի նկարագրին, անշողդողդ կամքին ու օրինակելի աշխատասիրութեան մանրանկա՛րը, դժբախտ իասգիւղը, կը զմայլիմ, կ'ապշիմ այն անկարելի զոհողութեանց վրայ, որով այս բարեզան թաղեցին կը ճգնի մերակազմել իր ռոյնը, հոգալ իր կրօնական ու հոգեւոր պէտքերը, խնամել թշուառները, զոհողութիւն՝ որ ափսո՞ս, լոկ անվհատ աշխատութեամբ կարելի չլուսի հանել, այլ նիւթական լայն միջոցներ եւս անհրաժեշտ են:

Արտասահմանի բարեսիրտ Հայե՞ր, մի՛ մոռնաք իասգիւղը, ամէնուս սիրտին խօսող այս հպարտ, ազնուական եւ վշտակոծ զիւղը, օգնեցէք անոր, ծեռքէն բռնեցէք այս արիւնաքամ վիրաւորին՝ որպէսզի ոտքի ելլայ, գարմանէ իր վէրքերը: Չեր օգնութիւնը ամէնէն արժանաւոր նպատակին ընծայած պիտի ըւլաք: Դուք որ բաղաբներ հիմնել զիտէք, ծաղկեցուցէք այս հիւղակը, շէնցուցէք այս գիւղակը, որ մատղաշ սերունդը իր տաճարին հովանիին տակ կը կըրթուի, ու ո՛չ թէ կը խուսի նր եկեղեցին: Փրկեցէք այս սերունդը՝ որ իր բարի պապերուն խմորովը կը թրծուի, եւ բրիստոնէութեան համբէն կ'առաջնորդուի, ու ո՛չ թէ խաչերը փրցնելով խորաններէն՝ ոտքերու տակ կը նետուին: Պուրգուրալ իասգիւղին՝ ազգային արժանապատուութեան պարտաւորութիւն մըն է:

Ա.ՇՈՏ Ռ. Պ.

1929 Մարտ 8



## ԽՈՅԳԻՒՂԻ ԱՂՅԱՏԱՎԵՆՄԻ ՅՈՐԵԼԵՍՆԻՆ ԱՌԹԻՒ

Խասզիւղի Աղքատախնամի մառանին մէջ իննըսունական թուականներուն, ամէն Ծնունդի եւ Զատկի շաբթու՝ աւանդական ոչխարները մորթազերծ եղած ու կախուած, խոշոր ամբարանոցները բերանքերնի չոր լուրիայով, սիսեռով, բրինձով, իւղով, հաւկիթով, պանիրով ու ապուխտով լիցուած եւ ածխանոցները յորդած կ'ըլլային, բարեսէր ու բարեկեցիկ թաղեցիներու լիտուատ օժանդակութեան եւ նըւէրներու շնորհիւ:

Ծանօթ ու յայտնի աղքատներ, խթման օրը կուգային Աղքատախնամէն լիուլի ստանալ իրենց յատկացուած բաժինը այս պարէնէն ու ածուխէն՝ իրենց ընտանիքին անդամներու թիւին ու կարօտութեան աստիճանին համեմատութեամբ եւ զրեթէ ամէնուն հետ հաւասար ուրախութեամբ եւ ցնծութեամբ կը տոնէին Ծնունդը կամ Զատիկը: Խսկ անոնք որ ընդհանրապէս ամիրայական գերդաստաններու բեկորներ լաւ ու աղէկ օրեր տեսած անցուցած, բայց յետոյ՝ ժամանակի ընթացքին՝ բաղդին բերումով, անշքացած եւ թշուառութեան մատնուած ըլլալով, «աշխատիլ ոչ կարէին եւ մուրանալ ամաչէին», եւ անոք ու անօգնական մնացած էին, նմանապէս իրենց մասնաւոր բաժինը կ'ստանալին Աղքատախնամէն, որ մինչեւ տուներնին կը դրէք իրենց համար սահմանուած պա-

րէնը, անոնց արժանապատութիւնը չը վիրաւորելու ազնիւ մտածումով ու փափկանկատութեամբ:

Այդ համեմատաբար երգանիկ տարիները, Ս. Ներսէսեան վարժարանի ծախաւոր տղաքը, Ս. Ստեփանոսի հոյակապ ու պատմական տաճարին մէջ(\*) ճրագալոյցի երեկոյեան մարգարէութեանց իմաստալից թուղթերը, «Ոչինչ է պիտոյ»ն ու «Դանիէլ»ի գիրքերը կարդացած կ'ըլլային իրենց ծնողաց ու պարագալից ինքնասիրութիւնը զգուելով, եւ անոնց զովեստին ու գնահատութեան արժանանալով: Մեծ ու փոքր դպիրները իրենցծանրազին մերմակ կամ կարմիր շապիկները հազած՝ ղեկավարութեամբ բազմամեայ երաժիշտուոցի Տիար Տիգրան Քէրէսուէծեանի(\*\*) իրենց թվրթուուն ու քաղցր ծայներով ներդաշնակ ու սրտայոլց կերպով կ'երգէին, կը գեղգեղէին «Օքննեցէք», զովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան» հոգեխոռով եւ հոգիթով երգը, մասնակցութեամբ ծիծղուն ծընծաներու եւ արծաթեայ հնչեղ քշոցներու: Աւագ խորանի վարագոյրը կը բաշուէր յուշիկ եւ կ'երեւար Մանուկ Յիսուսը խանձարուրներով պատուած՝ Տիրամօր Ս. Կոյս Մարիամի գիրկը, կամ Յարուցեալն Քրիստոսը՝ յաղթական դրօշը ծեռքին, անթիւ, անհամար մոմերու, կանթեղներու, մեծ ու պզտիկ ջաներու արծակած յորդառատ լոյսերով ողողուն: Այս

(\*) Աւա՞զ, հիմա բայրայուն ու կիսաւեր, որ բարեպաշտներու նիւթական լայն օժանդակութեան կը կարօսի՝ հիմական նորոգութիւն մը կրելու համար.

(\*\*) Մականուանեալն «Նօթամի» Տիգրան՝ իր ծայնագիտութեան եւ շարականագիտութեան համար, եղբայր նախկին պետական բարձր պաշտօնատար եւ Ռւսումն. Խորհրդոյ բազմարդիւն անդամ ողբացեալ Պողոս էֆ. Քէրէսուէծեանի:

պատկառազդու եւ հոգեցունց տեսարանը , սիրտերու եւ հոգիներու խօսող այս հմայող , մեծիմաստ ու ներդաշնակ երգեցողութիւնները եւ արարողութիւնները կ'զմայիցնէին , կը յափշտակէին եւ կը վերացնէին խուռնամբու երկսեռ հաւատացեալները , որ ընդարձակ եկեղեցին , գաւիթը եւ երկու խոչը վերնատուններովը լեցուած կ'ըլլար , եւ շատեր ստիպուած ոտքի վրայ կը մնային թեւ թեւի , ուս ուսի : Հաւատացեալներէ խիստ շատերը՝ մեծ մասամբ կիներ ու աղջիկներ , ինչպէս նաեւ աղիւսագործ առոյգ աշխատաւորներ , կանքուոն գաւառացի պանդուստ բեռնակիրներ ուխտ ըրած եւ ծոմ պահած կ'ըլլային այդ օրը՝ ինքնազսպումի եւ հաւատքի բարձր զգացման օրինակ մը ընծայելով փոքրերուն . Խթման երեկոյին Ս. Հաղորդութեան արժանանալու համար :

Պարթեւահասակ ու պատկառելի քարոզիչ Սրբազնը կամ հայր սուրբը՝ իր ամբողջ պերճախօսութեամբ Յիսուսի Ծնունդին կամ Յարութեան մեծ Աւետիսը տալով ցնծագին եւ անոր խորին իմաստը բացատրելով հաւատաւոր շունչով մը՝ կը հրահրէր ժողովրդին կրօնական ու հոգեկան մաքուր զգացումները եւ մոմագինի եւ այլ նուէրներու ցանկերը կարդարով , կ'օրինէր ու կը գովէր նուիրատունները , յորդորելով հոգալ միշտ իրենց թաղին ու ազգին աղքատներն ու հիւանդները ինչպէս նաեւ Ս. Էջմիածնի ընդհանրական Հայրապետութեան աթոռը , մասնակից ընել իրենց ուրախութեան եւ տօնական հրճուանքին , բաժին հանելով անդամական օրինական սեղանէն : Նպաստընկալ աղքատներէն շատերը , երկիւղածօրէն մէլմէկ անկիւն կծկուած սրտազին «ամէններով կը ծայնակցէին մաղթանքնե-

րուն եւ լոին կ'աղօթէին սրտաբուխ օրհնէնքներ վերառելով յոտս բարձրելոյն իրենց օգնող բարերարներու եւ ազգին բարօրութեան համար :

Իրիկուան մութին , նախատօնակի աւարտումէն վերջ , կը մեկնէր եկեղեցիէն հոգեկան քաղցր տպաւորութեան տակ : Կէս զիշերէն վերջ , ծննդեան կամ զատկական չքնաղ ժամերգութեանց , եւ Ս. Պատարագին դարձեալ ներկայ գտնուելու մտադրութեամբ:

\* \*

1896ի չարաբախտ օրերուն , Խասգիւղի մէջ աղքատախնամ պաշտօնական մարմին մը գոյութիւն չունէր : Բայց եւ այնպէս կարգ մը եռանդուն այրերու կիներ , արհամարհելով ամէն խոշլնդոտ , անծնուիրորէն կարելին կ'ընէին , բարեսէրներու նուէրները ընդունելու . եւ կարօտներու բաշխելու համար :

Աղքատախնամ .—բառ՝ որ մեր սրտին կը խօսի , եւ իր մէջ կը ցոլացնէ ամէն զեղեցիկ եւ ազնիւ մտածում :

Այս բառը յաճախ կ'արտասանենք մեքենաբար առանց թափանցելու անոր խորհրդանշած վաեմ իմաստին , եւ անդրադառնալու անոր խորին խորհուրդին : Արդարեւ մարդասիրական , աստուածահանոյ ինչ բարձր ու գնահատելի զգացում , աւետարանական ինչ մեծ ու հիւանալի պատգամ քան օգնել իր նմանին , ծեռք կարկառել թշուառին , ողորմիլ աղքատին : Սրտի ինչ մեծ գոհունակութիւն , ինչ անսահման սփոփանք կ'զգան այս ամէն ազնիւ . հոգիները որ քրիստոսաւանդ այս հիւասքանչ պատուէրին հետեւելով կ'սփոփին թշուառը , կը մխիթարեն այրին , կը սրբին արցունքը աղքատին , կը խնամեն հիւանդը . կը

հագուեցնեն մերկը, կ'ողօրմին տնանկին, ու կը կերակրեն անօթին...

Աղքատախնամներու պաշտօնը պէտք չէ սահմանափակուի միայն բարեսէր հարուստներու կամ բարեկեցիկներուն թաղ. Խորհուրդներու կողմէ իրենց յանձնուած դրամական եւ այլ նպաստները ստանալու եւ բաժնելուն մէջ: Անո՞նք, միեւնոյն ժամանակ իքը որբախնամ ու հիւանդախնամ մարմիններ՝ եւ ի հարկին գաղթական ու պանդուխտ թշուառ ազգակիցներու կեանքի բեռը թեթեցնելու կոչուած ըլլալու, շատ մեծ ու նուիրական է իրենց պարտականութիւնը, հետեւաբար, պէտք է զանան իրենց պայմաններուն ներածին չափով, ամէն զանք եւ զոհողութիւն ի գործ դնեն, օգնութեան հասնելու համար անոնց, եւ փրկելու համար այդ բոլոր դժբախտները նօթութեան ու թշուառութեան ճիրաններէն, յաճախ այցելելով անոնց ապաստանած խշտեակները, նկուղները եւ մօտէն իրազեկ ըլլալով անոնց իսկական կացութեան:

\* \*

Ճնորհաւորութեան ու շնորհակալութեան արժանի է Խասգիւղի ներկայ Աղքատախնամ մարմնի ազնիւ ու անձնուէր անդամներուն թափած գերմարդկային ճիգերը, որոնք վերջին 1928 եւ ներկայ 1929 տարիներու ընթացքին մէջ, հակառակ տիրող տնտեսական տագնապին եւ նիւթական խիստ անձուկ պայմաններուն, նամանաւանդ վերջին աննախընթաց ու անօրինակ ծմբան ընթացքին, լիովին եւ տառապէս ու գործնապէս արդարացուցին իրենց վրայ դրուած յոյսերը: Այդ ազնիւ հոգիները՝ մարդասիրական գեղա-

գոյն ոգիով լիցուած, առաթուր կոխելով ամէն դըժուարութիւն եւ խութ՝ զոհած իրենց անձնական հանգիստը, պահ մը մոռցած իրենց ընտանիքը, զաւակներն ու առեւտրական եւ առտնին գործերը, արհամարնելով իրենց դէմքերը մտրակող եւ շունչը կտրող ծիւն ու բուքը, եւ սառնամանիքը, բնութեան սանծարծակ շղթայզերծ տարրերուն դէմ պայքարելով, սոսկալի ծիւնամրբիկին կուրծք տալով, մագլցեցան մինչեւ Զըգսալընի եւ Պատէմլիքի փոթորկալից բարձունքը, իջան եէնի. Մահալլէի, Հալըմըողուի ու Պօզահանէի կողմերը, անցնելով ծիւնակոյտերու մէջէն կամ բարացած, լարծուն սառերու վրայէն. քայքայուն ու փոացած համբաներէ, թաւալիելով, իյնալով, ելլելով: Անոնք այցելեցին անխտիր, խնամածութեան ու հոգածութեան կարօտ խեղճ ու թշուառ ընտանիքներու բնակարանները, տեսան իրենց աղքատներուն, հիւանդներուն, անկարներուն ու անկեալներուր խղճալի, թշուառ վիճակը, միսիթարեցին զանոնք իրենց քաղցր ու յուսադրիչ խօսքերով եւ անուշ ժպիտներով եւ անձամբ դրամական նպաստ, ածոււս ու պարէն հայթայթեցին, գոնէ ժամանակի մը համար, կարելի եղածին չափ թեթեցնելով անոնց վիշտը եւ մեղմացնելով անոնց տառապանքը, սպասելով լաւագոյն օրերու:

Ապրին, շատ ապրին, գոհար սիրտի տէր այն անձնուրաց հոգիները՝ իրենց ազնիւ օժանդակներով, եւ սրտցաւ բարերարներու ազգակիցները՝ Գալֆաեան տիպար հաստատութեան Մայր Աղաւնի Քէօսէեան, եւ ամբողջ հոյլը բոլոր ծանօ: կամ անանուն բարերարներուն որոնք իրենց նիւթական մեծ ու փոքր նուէլներով կամ ուրիշ տեսակ ձառայութիւն -


Ներով յաճախ յիշեցին եւ ուրախացուցին ու չմոռցան փառաւոր ու նախանձելի անցեալ մը ունեցող այսօր անկեալ, անշքացած ու գրեթէ ամէնքէն լքուած ու մեկուսացած այս պատմական ու պատուական թաղը, բայց տակաւին կը զանան ու կը յաջողին կանգուն պահել իրենց սիրական դպրոցն ու եկեղեցին եւ վառ ու անշջջ պահել Ս. Ստեփանոսի առկայծեալ կանթեղը:

Մեծապէս յուսալից եւ վստահ ենք թէ՝ Պոլսոյ եւ թէ արտասահմանի բոլոր բարեսէր ու բարեկեցիկ ազգայիններ՝ նամանաւանդ նախկին Խասգիւղիներ եւ իրենց պարագաները, որոնք բաւական մեծ թիւ մը կը կազմեն ամէն տեղ, պիտի վերյիշեն միշտ այս երթեմնի փառաւոր ու բարեկեցիկ թաղին չքաւորներն ու աղքատները, եւ պիտի գնահատեն իրենց սրտաբուխ նուէրներով ամէն քաջալերութեան արժանի պատուական Աղքատախնամ այս մարմինը:

Իբրեւ բնիկ Խասգիւղի, յանուն մեր հին ու նոր թաղեցիներուն՝ պարտք կը համարիմ նաեւ երախտագիտութեամբ յիշել ու յիշատակել Աղքատախնամի հիմնադիր եւ սատարող հոգելոյս ներսէս Պատրիարք Վարժապետեան, ճէզայիրեան Մկրտիչ Ամիրայ, Ալթուն Տիւրրի, Տ. Գէորգ Արծրունի, պղտիկ Տ. Գէորգ, Տ. Մինաս Պէզաղեան, Տ. Աքրահամ, Տ. Համբարձում քահանաներ, ինչպէս նաեւ հանգ. Եղիա Շահպազ, Խաչիկ Սվաճեան, Կարապետ Թիրեաքեան էֆ.ներ եւ օրհնել անոնց գերազանց գործոն դերը, Աղքատախնամի աշխատութեանց մէջ: Օրմնեալ ըլլայ անոնց յաւէտ խնկելի յիշատակը:

ԼԵԿՈՆ ՄԻՀՐԱՄԵՍԱՆ

ԶԵԿՈՅՑ՝ Վերջին պահուն ստացանք յարգելի նամակագիրներէ շահեկան տեղեկութիւններ, որոնք կը հաղորդէին թէ Խասգիւղի Աղքատախնամին իբր բժիշկ ծառայած են՝ Տօքթ. Աղաթանեան 1878ին, Տօքթ. Յովհաննէս Արծրունի՝ 1882ին, Տօքթ. Գաբամաճեան՝ 1890ին, Տօքթ. Հիւնքեարպէյէնտեան՝ 1893ին, Տօքթ. Փաշաեան՝ 1895.



## ԳԱՂՏՆԻ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆԸ

Ողորմէ աղբատին, դեռ ժենէ չի խնդրած,  
Անոնց մեջ կան շատեր, որ այլիան ամօրխած...  
Չեն կըրեար իսկ ուզել պատառ մը ժենէ հաց,  
Զանա՞ այդ իւղաներուն ողորմի՛ անկասկած:  
Գաղտնի՛ Տուր. = Թո՞ղ ձախ ձեռքի չի զիտևայ յու ըրած.  
Այն ատեն ժեզ կ'օրհնէ, մեր բարի Հայրն Ասուած:

Գաղ. Թարգմ. Ս. Ա.

G. LOUBENS



## ՊԱՏՈՒԱՐԺԱՆ ԱՆԴԱՌՔ

### ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄՆՈՅՆ ԽԱՍԳԻՒՂԻ

Ներքին անգիտակից բնազդով մը՝ սիրոյ եւ յարգանքի զգացում մը կայ մէջս Աղքատախնամ մարմնոյն հանդէպ։ Մանաւանդ տեղւոյս Աղքատախնամ մարմինը իմ անկեղծ համակրանքս ու յարգանքի զգացումներս շահած է իր ստանձնած բարի դերին համար։

Տեղւոյս Աղքատախնամ մարմինը՝ ի՞նչ որ ունի գովելի, ա՞յն է որ իրենց մէջ կը տիրէ համերաշխութեան ոգին։ անոնք զիրար կը սիրեն, կը յարգեն ու եղբայրական անկեղծ սիրով մը կապուած են իրարու հետ եւ համախորհուրդ կը գործեն։ Կը գնահատեմ իրենց այդ սէրը, համերաշխութիւնը, եւ կը մաղթեմ իրենց կորով եւ յարատեռութեան ոգի։

Անոնց սիրտը կը բարախէ միշտ՝ կարօտութիւններու, թշուառութիւններու հանդէպ։ Օգնելով բազմաթիւ խեղներուն, որոնք ճակատազրօրէն թշուառութեան կապուած են կարծես։

Աղքատախնամ մարմինը բոլոր կարօտներուն օգնութեան հասնելէն վերջը՝ նուիրական պարտականութիւն մըն ալ ստանձնած է՝ տեղւոյս Ազգային Ներսէսեան վարժարանին մէջ 10 կարօտ ուսանողներու թոշակներուն վարձքը հոգալ, Ապրի՞ք դուք, բարձրեան Աստուած ծեզի երկար կեանք ու ծեր գործին յաջողութիւն պարզեւէ։

Ի սրտէ կը մաղթեմ որ նուիրական սիրով մը եւ առանց յուսահատելու շարունակէր այս գործը, առնելով միշտ թաղեցիին օրհնէնքը։ Այսպէս խղճի հանդարտութիւն մը պիտի ունենաք, եւ բարձրելոյն Աստուծոյ միշտ հաճելի պիտի ըլլաք Զեր կատարած ՍՈՒՐԲԹԹԾՎԵՊՈՒԹԻՒՆԱԼԻ

#### Ա. Կ. Ռ Ա Ր Ա Ն

Գ Ր Ա Ր Ա Ր Ա Ն Տնօրէն Խասգիւղի Ազգ. Ներսէսեան Վարժ.Ի

## Ի Բ Ի Վ Ե Ր Զ Ա Բ Ա Ն

Յարգելի Պր. Կարսեանի, եւ միւս յօդուածագիր պարոններու Աղքատախնամ մարմնոյս գործունէութեան մասին հիւսած գովեստներէն չափազանց զգացուած, կը փութանը խոնարհաբար պատախնել թէ՝ «Մենք մեր պարտականութիւնը լոկ կատարեցինք»։ Այս զոյզն ջանքով, մե՛ր ծեռը բերած յաջողութիւնը կը պարտինը աւելի, հետուէն ու մօտէն մեզի գործակցող ազնիւ ոգիներու զոհաբերող անձնուիրութեան, որոնց կարգին Կ'արժէ յիշատակել Արժանապատիւ Տ. Արիստակէս Ա. քհնյ. Հիսարիեան՝ որ գրքոյկիս պատրաստութեան առթիւ ամէն կերպով օգտակար հանդիսացաւ։ Նոյնպէս զովելի են Տիկնայք Աղաւնի Աղասեան, Սիրանոյշ Գարագաշեան, Նոյեմի Փենիկեան, Սրբունի Աղթունթօփ, Ալիս Կուրտիկեան, Օր. Աղաւնի Պէրպէրեան։ Տեարք՝ Արտաշ Եիրինեան, Սուլբէն Թորգոմեան։

Ցիշատակաց շարքին չենք կրնար մոռնալ Աղքատախնամի Յորելեանի առթիւ Կարգադիր Մասնախումբի ազնիւ անձանց մեր շնորհակալիքը որք ամէն կերպով ջանացին օգտակար հանդիսանալ սոյն աստուածահամյու ծեռնարկին։ Նոյնպէս տպարանապետ Տիկար ՕՅԵՒԿ Սէրեանի, որ առանց շահու ակնկալութեան չափաւոր գինով մը յանձնառու եղաւ տպագրել սոյն գիրքը։ Մեր շնորհակալութիւններու այս էջը փակելէ առաջ, նուիրական պարտականութիւն մը ունինք կատարելու հանդէպ Պոլսահայ մամուլին, որ ամէն առթիւ հիւընկալեց մեր աղիերը ծրիօրէն եւ իր խրախուսող շունչով քաջալեր հանդիսացաւ մեզ ամէն առթիւ, բարեսէր հայ հասարակութեան ջերմ համակրութիւնը ապանվելով Աղքատախնամիս ի նպաստ։

Չենք կրնար մոռնալ «Ցիշատակարան գրքոյկիս» պատրաստութեանը համար աշխատակցող ազնիւ պարոնները, եւ այս առթիւ խնդրել ընթերցող հասարակութեան ներողամտութիւնը, նկատի ունենալով անոր հապճեալ պատրաստութիւնը։

Լիայսոս ենք որ՝ զթոտ սիրտեր միշտ պիտի բաջալերեն ուն նիւթապէս եւ բարյապէս, կը փակենք այս էջը, մաղթելով որ մեր յաջորդներ, շարունակելով աղքատի խնամակալութեան սոյն գործը, պիտի յաջողին օր մըն ալ կատարել զիւղիս Աղքատախնամին հարիւրամեայ յորելեանը։

ՑՈՒՀՈՒ ՆԵՐՍԵՆ ՇՆՈՐՀԱԼԻ  
ԳՐԱՎԱՐԱԿՆ  
LIBRARY  
ST. NERSES SHNORHALI LIBRARY

## ՎՐԻՊԱԿՆԵՐ

---

| Էջ  | Տար | Մխալ                   | Ուղիղ                    |
|-----|-----|------------------------|--------------------------|
| 12  | 19  | Մարմսոյ                | Մարմսոց                  |
| 18  | 22  | բաղնիքին մէջ<br>եղած է | բաղնիքէն կուզայ          |
| 25  | 10  | Պէզմեանի               | Պէզմեանի խոհականութիւնը, |
| 28  | 25  | ազգային                | ապազային                 |
| »   | 28  | ան                     | նաեւ                     |
| 42  | 26  | Թաղ. Խորհրդոյ          | Թաղ. Խորհրդոց            |
| 44  | 1   | Աղքատախնամս            | Արդի Աղքատարշնամը        |
| »   | 7   | իր                     | իրեն                     |
| 47  | 12  | Աղքատախնամիս           | Աղքատախնամի              |
| 50  | 10  | կը թողունք             | իրենց կը թողունք         |
| 53  | 14  | ներկայացնեն            | ներկայացնել              |
| 57  | 14  | իր                     | իրենց                    |
| 62  | 2   | մատուցած               | մատուցուած               |
| »   | 21  | թիւի                   | թուահամարաւ              |
| 65  | 7   | բաղաքիս                | բաղաքէս                  |
| »   | 16  | մեզ                    | մէջ                      |
| 85  | 28  | անդամակցած             | անդամակցաց               |
| 93  | 4   | իրար ու                | իրարու                   |
| 100 | 5   | անձին                  | անցին                    |
| 111 | 28  | աղքատութեան            | աշխատութեան              |
| 120 | 4   | վարանումէն             | վարակումէն               |
| 121 | 11  | ան ջանայ               | կը ջանայ                 |
| 128 | 27  | եղնազիտական            | եղաւ զիտական             |
| 134 | 10  | հաշաշատ                | հայաշատ                  |
| 138 | 15  | Աղաւանի                | Աղաւնի                   |
| 140 | 7   | կը գտնուիմ             | կը գտնեմ                 |
| 144 | 16  | Պարթեւ հասակ           | Պարթեւահասակ             |

800



NL0485438

43.057